

4061

ՐԱԻՐ ՏԵՏՐԱԿՆԵՐ - ԹԻՒ 3

ԳԵՂԱՔՈՒՄ ՎԱՐԴԱՐԱԿՑԵՑ

# ՆՈՐ ԿՅԵՂ, ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ

Խարժելու տաճանքը որ լոյս կը բերէ, մարդիկ  
կը գժուարէն կրէ, վասն զի խաւարը քնանալու  
չտփ տնուշ է։

Դ.

158

9-42

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՈՐԵՐԻ ԺԱՇՎԻՐԴԱԾԱ ԳՐԱԴԱԼՈՒՅՆՈՒՅԻՆ

1911

Ե. ՊՈՅ. ԲՈ



7849 4064

ՆՈՒԷՐ

**ՄԵՐ ԵՐԻՑԱՍԱՐԴ**

**ՄՏԱԼՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ**

## ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

Ուժերու անտեսութեան գաղտնաբառը՝ ընկերային երեւոյթ-ներու մէջ՝ բարդ ու ընդարձակ նիւթ է։ Այս գործը անոր մէկ ուրուագիծն է միայն՝ հակիրճ ու սեղմ:

Փոխանցաւմի գիծին վրայ՝ մեր նոր մտաւորականութիւնը ամենէն շատ սկսած է հետաքրքրութիւն ընկերային-հոգեբանական հարցերով։ Իրեն տալով այս ուսումնասիրութիւնը՝ կը փափաքիմ՝ եթէ այս յաւակնութիւն մը չէ—իր մէջ մտածելու եւ դատելու հաճոյքը աւելի ոգեւորել:

Յաջողելով՝ պիտի անենամ որտի դահունակութիւնը բարի անտեսողի մը սր կը խորհի։ Զիս կարգացողներուն մէջ, ու նաեւ իմ մէջ, մտաւոր ձիգերը՝ յաճախ տաժանագին՝ ունայնաբար վատնուած չեն։

Ճշմարիտ յաջողութիւնը ուժերու բարւոք անտեսութիւն մը կ'ենթադրէ միշտ։

**ԳԵՂԱՍԱՐԱՐՈՒԹԵԱ**

# ՆՈՐ ԿՃԻՌ, ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ

## ՈՒԺԵՐՈՒ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՄԷԶ

Ա. Մարդուն մէջ բողոք կարողութիւնները, յիշողութիւնը, կամքը, զգայարանները, դաստիարակութիւնը, երկու բառով, հոգին ու մարմինը, անւական չարժումի մէջ են։ Շարժումը ուժ է։

Թէ մարմնական ամէն չարժում, նոյնիսկ ամենէն անհանր, զնդերային ու ջղային կորովի մը արդիւնքն է, կամ լաւ է ըսել, ամբարտած ու ժերու մէկ մասն է որ դուրսէն կ'երեայ, —չատ յայտնի բան է։ Եթէ պատճեր իր մէջ չտնենար ամբարտած կորովի քանակութիւն մը, չը կրնար ոչ մէկ չարժում փորձել, ինչպէս կը պատահի անդամակուծութեան մէջ։

Շարժումը ուժ է, և այս կ'առաջացուի մանաւանդ անով որ՝ երբ մարմինը հնաւագանայ, այսինքն, երբ կինսական ուժերը չափազանց պակսին, մարդուն չարժումներն ալ կը նուազին, կը թունան, նոյնիսկ անկարիի կը դառնան։

Այս անքան սպարզ է որ, չարժեր երկարել։ Միայն ներքին բարոյական կարաղութիւններուն համար ալ նոյն բանը խորհիկ՝ թերեւս շատերուն տարօրինակ պիտի թուի։ Բայց էապէս՝ կարաղութիւնը միշտ ուժ է, ըլլայ մտքին մէջ, ըլլայ որունքին կամ բաղուկին մէջ։ Ով որ կ'ըսէ՝ «Կարող եմ», բայց կ'ըլլայ՝ «Ուժ ունիմ»։

«Հոգեկան ամէն վիճակ տեսակ մը չարժում է», կ'ըսէ թորա։ Ու եթէ շարժումը ուժ է մարմնի մէջ, չի կրնար

ուրիշ բան մը ըզալ հողին մէջ : Ասկէ զատ, յայտնի է որ կարգ մը ուղեղացին ախտաւորութիւնու առեն կը նուազի մասւոր գործունէութիւնը, որ ներքին կորովի մը նշանն է : Ծանր հիւանդները լիչեւու, կամնալու, դատելու համար տաժանապին գործարութիւններ կը դգան : Այս կը նշանակէ թէ առողջ մարդուն մէջ լիչութիւնը, կամքը, դասողութիւնը ուժեր են :

Կամքի ուժ, օրաւոր լիշողութիւն լացարութիւններն ալ կ'ապացուցանն մեր լսածը :

Բայց ինդիրը գիտենք ուրիշ երեսէ մըն ալ :

Սչքի տկարաւթիւն մը զարմանելու համար ակնաւոյցները իրենց հիւանդը կը պահեն մութ մենեակի մը մէջ, որպէս զի զանազան գոյներու և ձեւերու զգայութիւնները տեսազական ջիղերը ցողնեցնեն : Սչքի զգացող ջիղերը կը յոդնին, իսկ յոդնութիւնը միշտ կը նախենթաղրէ վասնուած կրոպի քանակութիւն մը, աւելի կամ նուազ մնէ : Սչքը չեր յոդներ եթէ իր ուժերին չափ մը չափառեր : Ուր ապասում կայ, կայ և ուժ :

Ուրեմն, զգայաբանական ամէն գործունէութիւն ձիգերով միայն կ'ըլլայ : Առողջ վիճակի մէջ ալ շատ հեղ կը զգանք արդ ձիգերը և անոնց վասնութիւնն առաջ և կած յոդնութիւնը :

Արդ, զգայութիւնները կապուած են անմիջականութիւն միաքին : Եթէ անոնց գործունէութիւնը ուժի մը յայտարար նշանն է, ասոր գործունէութիւնն ալ ասարեր բանի մը նշանը չե անուշաչ :

Երբ մտքով կ'աշխատինք, ձիգերու աւելի կամ նուազ մնէ չափ մը կը վասնենք : Ասոր ապացոյն է մտքի յոդնութիւնը : Միաքը կը հանդի յրջագայող արդիւնն իր բաժին մատնդը առնելով :

Հիմայ կը մնայ ցոյց տալ որ՝ այս երկու տեսակ ուժերը, մտաւորը և մարմնականը, իրարմէ ասարեր բաններ չեն էութեամբ և մէկը միւսով կ'ըլլայ կարելի :

Ախտաբանական հոգեբանութիւնը առուգած է որ երբ մարդու մէջ կը տկարանոց մարմինը անարիւնութեամբ (անէմի) և ուրիշ պատճառներով, կը տկարանան նաև լիշողութիւնը, կամքը, և միւս հոգեկան կարաղութիւնները : Ասոնք ֆիլիքական ուժերու աճումէն կամ նուազութիւն կ'ազդուին անմիջականորէն :

Ոիսոյ կը խորհի թէ լիշողութեան երկու էական երեմները, պահպանել և վերաբարել, կարուած են մննդառութեան և արինի շրջանառութեան : Ու կ'ըսէ թէ՝ աղայնները ունին աւելի սուր լիշողութիւն, թէ՝ սուվորաւթիւնները, որսնք «տեսակ մը լիշողութիւն են», անոնց մէջ կը դրամուին աւելի դիւրօքէն, վասնզի որննդառութեան գործունէութիւնը, տարիքի այս շրջաննին շա՛տ մեծ է : Ծերերու մէջ այս գործունէութիւնը ակարացած է, տար համար լիշողութիւնն ալ ակար է անոնց մէջ : (Les maladies de la mémoire . 156) :

Մէկ խօսքով, մարմնական և հոգեկան ամէն կարուցութիւն ուժերու ազբիւր մնէ է, կենսական կորովի մժերք մը : Այս պարագան շատ կարեւոր է միտք պահել, որպիշեան մեր ամբողջ մտածումները անկէց յառաջ կուգան : Երբ բանաւոր էակը ուժ մը կը յայնէ բնութեան մէջ, անմիջակէս կը խորհի զայն արդիւնաւորապէս գործածելու միջոցներուն վրայ : Երբ հովերու, ջուրերու, շոգիներու, երեկորականութեան, ջերմութեան ուժերէն կը ձգնի օգտուել անակեսերով զանոնք նուրբ հաշիւներով, զգաւշանալով անօգուտ վասնումներէ, բրնձական է թէ իր ներքին ուժերուն համար ալ միւնոյն մնաւասղի հոգածութիւնը պարաւուր էր ցոյց տալ : Եւ իսկ կագէս կայ մնոր մէջ այդ հոգածութիւնը, աւելի կամ նուազ բարձր աստիճանով մը :

X

Յ. Մարդկացին ուժերու մժերքը փուձ տեղը չվասնել ու զայն աւելի ճոխացնել, — ահա ինչ որ կը կոչուի ուժե-

բու անստեռաթիւն։ Մնաւնդը, մաքուր օղը և ուրիշ կարգ մը պայմաններ կը պահպանեն ու կը շատցնեն մեր կորովք։ Կանոնաւոր ու մեխոսիկ աշխատութիւնը մեզի կը սորգնեցնէ սնհրաժեշտ ձիգը միայն ընկել և անօգուտ յագնութիւններով չհասնիլ։ Վարովեաները կը սրբազրեն մեր մարմինի և միտքի ձախորդ ու աւելորդ շարժումները, սրճար մեզ կը սպասեն։ Վերջապէս ուրիշ շատ մը մտաւոր ու ֆիզիքական պայմաններ մեզի կը հասկցնեն լուրջայն կամ յաշմասկը թէ պէտք է իմաստնօրէն խրացել մեր մէջ ամբարտութեած կենսական կորովք։

Ուժերու ինապողութեան սկզբանը—ընդհանրապէս անգիտակից վիճուկ—կայ ուրեմն անհատական կեանքի մէջ։ Աքհետուաւոր աշկերար, դպրոցական ուսանողը, բանակի զինուորը իրենց զարգացումի ամբողջ ընթացքին մտաւորական ու մարմինական աւելորդ շարժումները կը սրբազրեն։ Կանոնաւորութիւն ու հաջու կը զնեն գործ մը մկանը և վերջացներու իրենց ձեւնարկին մէջ, կամ մեր լուսերով, կը տնտեսեն իրենց կարողութիւնները։

Անամսական անհասներու մէջ ալ՝ ստորէն առարձանավ մը գոնէ՝ կարելի էր ցոյց տալ անստեռելու ընազդը։ Մեզուները և առհստարակ ընկերական ընազդով զարգացած անստունները բամնած են իրենց մէջ աշխատանքը, և ասով աւելի արդիւնաւոր կ'ընեն իրենց ուժերու գործածութիւնը։

Ասկէ զատ, ուժերու տնտեսութեան ընազդը զուտ ընախօսական ծագում մը ունի։ Ամէն գործարանաւոր էակի մէջ ուկորը, ջիղերը, արփնը և դնդերները այնպէս մը իրարու յօդաւորուած են որ իրարու գործ կը դիւրացնեն, իրար կը լրացնեն ներդաշնակօրէն ու չեն թողուր որ իրենցմէ մէկուն կորովը անօգուտ անցնի բուրովին։ Պահպանուելու ընազդն ալ՝ (instinct de conservation) որ գործարանավին իրեւոյթ է մանաւանդ՝ շատ հեռու

չ անտեսաւթեան գաղափարէն։ Բաղուկը չի հանդուրժեր իր կորովի չափազանց վասնումին, ան կը դադրի գործելէ երբ արդէն ըրած է ինչ որ կրնար։ Մարմինը երբ վիրաւորուի, ցնցումներ և գաղարումներ կ'ունենայ, ինչ որ կրնչանակէ թէ չուզիր իր ուժերու սպառումը։ Թէ այս գործարանավին ինքնապաշտպանողական վիճակները բանականութեան հետ կապ չունին գրեթէ, կը յայանուի անկից որ կենդաններու ուզելը հանուելէ վերջ իսկ՝ անմաց մարմինը վշտագին սպառուորութիւններու դէմ ցոյց կուտայ կծկումներ են։

Ուժերու բնախօսական տնտեսութիւն կարելի է կոչչել այս վիճակիր։

Բայց այս ամէնը դուրս են մեր ծրագրէն։ Մենք կը շատանանք չնշանելով միայն այն թէ՝ մարդուն մէջ այս զգացումը, ինչպէս բորորմիւնները, նախապէս կոյր ընազդական և անզէտ իր նպատակին, հետզհետէ քաղաքակրթութեան յառաջացումին հետ՝ եղած է աւելի գիտակցական, աւելի բանական։ Քաղաքակրթմապէս ստորին համայնքներու անդամները կը փճացնեն անգիտակցարար ինչ որ կայ բնութեան մէջ և իրենց մէջ նուիրականօրէն շահագործելի։ Բնադրական էակներ են ասոնք, որ լուր լաւագոյնէն զանազաններու կարողութիւն չունին զրեթէ։ Սննդը իրենց գործունէութեան վախճանը շատ քիչ անգամ կրնան նիստի ունենալ և զրեթէ միշտ կը շարժին ու կը սպասին վայրապար։

Պէտք է մարդկային վայրենի անհասներէն առաժանաբար բարձրանալ քաղաքակրթիթ անհասներու, տեսներու համար ուժերու տնտեսութեան գաղափարին յառաջաստական բարեշրջումը։

Այս տեսակէակն, պատմական և անհատական ամէն գործի մէջ, յառաջդիմութիւնը պէտք է սահմաններ՝ ուժերու կիրարկութեան մէջ խելացի տնտեսութիւն սահմանափակում։

Յառաջադէմ մարդուն մէջ զգայաբանական գործունէութիւնը և հոգեկան գործունէութիւնը միասնաբար կրնան աւելցնել մտքի ծանօթութիւնները, ճշխացնել մարմիփ ուժերը ու ասնիվ կեանքը բնազգականութենէ բանականութեան, ուժերու անախառութեան ճամբար որ ամենակարձն է և ամենահարթը:

Բայց յսուաջդիմութիւնը անհատին մէջ տեղի կունենայ յաձախ միակողմանի ուղղութեամբ։ Շատ հեղ իր մոտաւոք կորսվի կը զարգանայ, իսկ մարմնականը կը նուազի. և հակադարձաբար: Որպէսուեւ ուժերու արևատեսութեան զգացումը ասկուին իր մէջ բանական պիծակ մը դարձած չէ։ Ան կը անահետ իր կորսվի զինքը շրջապատզներուն պէս, անզիստակցաբար ընդօրինակելով։ Եթէ իր ընկերացին միջավայրը անօգուտ սպառառմանը, ինք չի կը կրնար զերծ մնալ անոնցմեն, ինք այլ կը վասնուի կորս նմանողութեամբ։

Արդի քազաքակրթութիւնը տակաւին մեղի սուսած չէ անտեսումի կատարեալ միջոց մը : Տակաւին անհասար այնքան կը սպառի ընկերացին փուև կարգերու, մնոսի ըմբռնումներու, անխմասս աւանդութիւններու, հասարակաց կարծիքներու ձեշումնն տակ : Տակաւին ան հազիւ թէ կը խնայէ :

Ո՞վ կրնաց սիսդել որ մարտկային կարողութէւնները  
կը գործածուին միշտ լաւագոյն նպաստակիներու համար։  
Ո՞վ չի գիտակը որ անսնոք ընդհանրապէս բնազդներու և  
օրօմարիի վիճակներու ազդեցութեանը կը հպատակին,  
վասնուերով ապարգիւն։ Եւ ո՛քան ծանօթ են անսնոց  
աննպատակ և անխորհուրդ չուացութեանին առաջացած  
աղիսաւոր վեանները։

×

Գ. Եւ սակայն արդի լմկերաբանութիւնը , քաղաքակրթական և գիտական ամէն նորութիւնն կը վերաբերի

անհաստ ուժերաւ սառեղծագովծաթիհան։ Եթէ այսոցէս է խակապէս, այն առևն հարցում մը, — անահելրաւ զգացումն է որ անհաստ մղեց նորաստեղծելու։

Գիւտերու. և գործիքներու զարգացումը նկատի տուած ատենախու տրեսմն, մոռնաբու չէ անսնց տակ և գունոնք երկնադ կարողաւթեան մէջ զնել նաև կարսիք տրնաւելու պէտք մը : Քիչ սպասումով շատ արագարելու զգացումը միծ շափավ, եթէ ոչ ամբողջապէս, կը բացարէ արհեաներու. և ձարսարարուեստի ձօխացումը, բնական տժերու շահագործումը, գիտակից կամքին յաղթանակի անբան ու անգործ նվաթին վրայ :

Ու ևթէ բացարձակապէս չենք կրնար բաել թէ տրու-  
ահանդառ զգացումն էր միայն որ մարդկացին յառաջդի-  
մութիւնը իրականացաւց , — վասնպի այդ զգացումը ընդ-  
հանրապէս եղած է անզիտակից վիճակ մը — , գոնէ կը-  
նանք ապահովապէս բաել որ յառաջդիմական ամէն զործ  
մարդուն մէջ թիրած է ուժերու արդիւնաւոր անպիսու-  
թիւն մը :

Նոյնիսկ մեր օրերուն, անտեսելու զգացումը չէ  
միշտ որ անհասար կը դրդէ մասսար ու մարմնական կա-  
տարելածործումի՛: Բայց ամէն անդամ որ անհասական  
միտքը կը սահեգծէ գիտական ու բարյական նորութիւն-  
մը՝ բառին բարձր իմաստով՝ իր և ընկերացին ուժերու-  
մէջ անտեսումի աւելի լաւ միջոց մը մոցուցած կ'ը-  
լոյ, ոչ առիշ բան: Այս գնէ բացարձակ է: Ու կողաց-  
ժամանակ առ մարդիկ գիտակցելով իրենց ուժե-

րու խոկական արժէքին, ուր իրենք զիրենք բնադրական հասկառութենէ ձերբաղատելով, կը յառաջդիմն ու կը նորբառեզծեն անտեսերու զգացումին միայն մղուած :

Բայց մինչեւ այդ առևն, մարդ-անհատը տակաւին շատ կը վասնուի : Եւ այս վասնումի պատճառը ընկերացին միջավարփ դէշ յօրինուածութեան կապուած է ու զգակի : Այս մասին ասնք պարզ օրինակ մը, պատահար առնուած .—Ներկայ ընկերութիւնները մնձ հացոք կը զգան պարզ կամ նոյն խոկ ախտաւոր ոճրագործ մը պատճելէն, սպաննելէն : Արդ, ուժերու անտեսութեան տիսակէտէն՝ յիմարական բան է այս : Ոճրագործը կը մնայնէ մարդ մը : Այս ախտուր գործը ընկերացին ուժերու միջերքէն մաս մը կը պակասենէ : Ընկերութիւնը վրէ ժիմողի զգացումով կը կախէ ոճրագործը, որով ուրիշ մաս մըն ալ կը պակախ իր ուժերու միջերքէն : Տակաւին չնո՞ք հաշուեր այն վայրագ զգացումը որ ամէն վրէ յուծող արարքի կընկերանաց և անհամեմատօրէն սպասիչ է : Ընկերութիւնը ինքզինքը կը պաշտպանէ իր սոսիրաններով և կառավարական կազմով չարերու դէմ : Հասկա այս թշուառները ո՞վ պիտի պաշտպանէ ընկերութեան դէմ . . .

×

Դ. Հոս պէտք է ցոյց տալ ուրիշ կէտ մըն ալ : Սոսկական անհատին մէջ կարողութիւնները (յիշողութիւն, կամք, զգայարաններ, խորհուրդ, զգացում, երկու բառով՝ հոգի և մարմին), ընդիմանապէս համաձայնութեան մէջ են : Գենք բաեր միշտ, որովհետեւ ինչ-ինչ զարգացած մարդոց մէջ կան « Բաղմաթիւ եսեր որոնք իրարու կը հակասեն, ու զիտենք այն բախումները որոնք տեղի կ'ունենան անհատական եսին ու ընկերացին եսին միշեւ, քիչտանեալին ու գիտանին, սիրահարին ու փառակին միջեւ » , (C. Bos. Psychologie de la Croyance) :

Բայց այս՝ բնդհանուր չէ : Քիչ անգամ ու քիչ իրառնուածքներու մէջ կարողութիւնները իրար կը ժխտեն, իրարու դէմ կը պայքարփն, կամ ուրիշ խօսքով կամքը կը հրամացէ և զգայարանները կ'անսասանեն, զգացումները կ'ուզեն, ու բանականութիւնը չուզեր : Աքսուրանական ու կարգ մը տարբեր ստրագաններու մէջ միան կը պատահի այս : Խոկ առվորարար անհատին մէջ ուժերը իրար կը լրացնեն սրու չափով, իրարու կը գահնակցին :

Ուժերու այս ներդաշնակութիւնը կ'ենթագրէ որդէն անսասանութիւն մը : Ձէ՞ եթէ անմնք ըլլացին միշտ իրարու դէմ, իրար պիտի չէզուրացնէն, իրար պիտի բապաննէն, որ բաել է թէ պիտի վասնուէին : Եւ ո՞ն ատեն անհատը սցնչ պիտի կրնար ընկել քաղաքակրթական :

Կարողութիւններու ներդաշնակութիւնը որ ներքին անսասանութիւն մըն է բանք, միշտ գիտակցական չէ, և անսասական անհատներու և բնազդական մարդոց մէջ ոլ կայ, շատ աւելի կարօրէն մեքենական :

||

## ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ ԲԱՑԱՏՐՈՒԱԾ

Ա. Երբ կը մանենք երկաթագործի մը խանութը, կը տեսնենք անմիջապէս որ վարպետը կ'աշխատի դիւրութեամբ և արագութեամբ, աւելորդ ու ձախորդ շարժումներ չնենք, քիչ յոգնութիւն ցոյց կուտայ, աւելի տեկուն է և երկար կընաց աշխատի : Կը տեսնենք նաև աշկերտը որ կ'աշխատի դանգաղ ու գժուար, աւելորդ ու ձախորդ շարժումներ կ'ընէ, իր ջղային դրաւթիւնը խիստ և անսովոր սրբկում մը կը մասնէ յայտնապէս, որ-

Խաղներ կը գործէ և յասոց կը սրբազրէ, չուտ կը յոգնի,  
չառ հանդիսափ պէտքը կը զգաց, սովուն չէ և երկար  
ժի կընար աշխատի:

«Երբ ազայ մը զրել կը սարվի, կը դիտէ Lewes, իրեն համար անկարեցի է շարժել իր ձեռքը առանձնաւ պէս. ան կը շարժէ նաև իր թեզան, իր գեղմքի դնդերները, ու նոյնիսկ իր սաքը։ Հետզհետէ ան կը ջնջէ անօգուտ շարժումները։ Սմէնքս ալ երբ սաածին սնուզամ կը փորձենք դնդերացին գործ մը, աւելորդ կրտսվի մեծքանակութիւն մը կը վատնենք»։ (Les maladies de la mémoire. Ribot.) Վասնուած կրտսվի այս քանակութիւնը կը նուազի, երբ յաջորդական կրկնութիւններով գործին վարժուինք և աւելի արագ ու դիրին կառարենք զամ։

Այս օրինակներէն սա պարունակած թիվները...

Մտաւոր և մարմնական ամէն աշխատովթիւն՝ ընդ-  
երկար կրկնուելով՝ կը դիւրանայ, կ'արագանայ: Վար-  
պեար աչկրտէն աւելի զիւրովթեամբ և արագովթեամբ  
կը շնէ կացին մը, սրովհեաւ ան շատ կրկնած է այդ-  
գործը: Խոկ կրկնել՝ ձգտելով նպատակի մը, կը նշանակէ-  
ուժեցի անտեսելոց, այսինքն դանոնք մաս տեսանկե-

Աշխատութեան մէջ վարպետը ան է որ իր ուժերու կիրարկութեան մէջ կարևոր կղածին չափ կը նուազեցնէ կուրսի աւելորդ ապահովմաներու քանակը։ Որքան քիչ ունենայ անօգուտ շարժումներ, այսինքն ուժի անօգուտ վասնումներ, այսքան չափ վարպետ կը նկատուի։

Աշխատութեան մէջ աշկերտը ան է որ իր ուժերու կիրարկումին ատեն անօգուտ վասնումներ չառ ունի : Որքան աւելորդ ու ձախորդ են իր շարժումները , այն քան համբակ է ան :

Յազմաւթիւնը ուժերու սպասումին կը յաջորդէ : Երբ  
շատ է սպասումիներու քանակը, շատ է նաև յոզնու-



Հանգիստը յոզնութեան համապատասխան է : Որքան  
շատ յոզնած է մարդ, այօինքն որքան շատ վասնաւած  
է ուժերավ, այնքան շատ պէտք ունի հանգիստի : Հան-  
գիստի և յոզնութեան առաջա թիւնոր, հասկրապի է ան-  
շտշտ, կազմուածքի խնդիր է և անձէ անձ կը տար-  
բերի :

Իսկ գործունէութիւնը կը առւէ երկար, երբար քիչ ըլլաց վասնուած կորավիճ քանակը, կը առւէ կարձ, երբար շատ ըլլալ ան:

Ամէն յաճախօրդն կրկնուած աշխաստիեան համար ,  
օմաւուոր թէ մորմինական , այսպէս է .— յառաջաւուաբար  
շըր նուազի յոզնուրեան եւ հանգիսի պահը , յառաջ-  
աւուաբար կ'անի գործունեուրեան եւ կրողի պահը : Յա-  
ռաջպիմութիւն լսել է առ , որ ուժեղու անունութիւն  
մին է՝ չառ համինայի :

Մէկ խօսքով, ժամանակի և դրամի ինայտթեան պէս կաց նաև ինայտթիւն մը մասւոր ու մողմնական ձիգերու։ Առելորդ չարգումնիքը կամ ուժի անօգուտ սպառումնիքը, ու եւ աշխատաթեան մէջ, առնմանափակել, կը նշանակէ իր գործին վարպետը ըստա։

Բայց կայ արիշ սպազմագոց մին ալ զար սպեաք չէ  
մասնաւ :

Այսասութեան ամէն կրինութիւն անհրաժեշտ է  
բայց միջիլ բառար հանդիսանի մը :

Փայտահասին բարպահները ասացին փորձին սպա-  
տիկ կը յազնին : Այս յազնաթիւնը կը փարասի ամհքա-  
մեշու դադարով մը : Յեսագայ փարձերուն աստիճանա-  
լուր կը զօրանամ զնդերները :

Այս երիւոյթին բնախօսականն ըստցարութիւնը այնէ որ հանգիստի պահուն մարմնի յոցնած անդամը կ'ընդունի առաստ արին և կը վերանարդուի, կ'ուժովնայ քանի այս վերանարդումի գործը կրիստոփ, բնական է, այնքան ուժը կ'աճի աշխատող անդամին մէջ:

Այս տևակիւթէն՝ հանգիստը մնած նշանակութիւնն առնի ուժերու անանութեան գաղափարին մէջ: Այս կը վերանորոգէ կրոսվը:

Աւելի պարզ խոռքավ, թէ՛ գործունէութեան պահը և թէ հանգիստի պահը, ամէն աշխատութեան մէջ, չափէ զարու երկարածղել վիստակար է: Առաջին պարագային՝ գործարանները կրնան խանգարումի ենթարկուիլ, բայն մը որ ուժերու սպանութիւնը բակ է, երկրորդ պարագային՝ գործելու ընդունակութիւնը կրնաց թմրիլ և իշխաղ՝ ինչպէս կ'ըսեն ռամկօրէն՝ խամութեան մէջ: — ուժերու անշարժութիւն որ նորէն կը սպառէ:

×

Բ.—Ոչ մէկ հայր իր զաւակներուն սիստի կրնար տալ լայն գաղափարակութիւնն, եթէ ընկերութիւնը ուժերու միացումով՝ գոլոցներ և հասնարաններ չունենար: Ոչ ոք քաղաքակրթմասին նշանակիլի գործ մը կրնար իրականացնել, եթէ սակառում ըլլար միանգամայն տառանիլ, հոգ մշակել, հիւսել ու կարել, տան և գիրք շնել, զատել ու մարդիկ վարել են:

Ուրիմն աշխատանքի բաժանումը՝ որ զարգացումնով լորձը հասարակութիւններու մէջ այնքան շեշտուած է, հիմնուած է ուժերու սնանառութեան սրբունքին վրաց:

Մարդ լոկիսան կը զգաց որ արիներ իրեն համար կ'աշխատին, որ ուրիներու կարագութիւններով միայն լուր կ'ըլլաց լին: Այս զգացումը՝ խորապէս մշտկուած սիստի առաջացնէ ապագայի լայն այլասիրութիւնը, ցեղերու և զաւանանքներու համերաշխատութիւնը: Առագայի

մարդը սիստի խորհի որ ուրիներու կորովին անօգուա սպասումը իր անձէն բան մը կը պականցնէ, իր երակներէն թափած արիւնին պէս է:

Բայց թողանք երջանիկ օրերու երազը և իրականութեան դասնանք:

Մաննամիւգերը՝ ուսման մէջ՝ հետզհետէ կը չառնան: Իւրաքանչիւր գիտութիւն արօր առանձնապէս այնքան խոր է և լողարձակ որ, անհափի մը կիսանքը հազիւ կը բաւէ զայն ափրաբար խրացներու համար: Այս պատճառով է որ արդի գիտունէ մը չի պահանջնուիր հմուտ րլար չառ բաներու, ու կը պահանջնուի միայն գիտնալ իր ձիւզը հեղինակօրէն: Վաճանդի ինչ որ իր մէջ պակաս է, ուրիներ զայն սիստի լրացնեն:

Հայ ալ անաւասիկ աշխատանքի բաժանումը՝ հաստատուած միանոյն սկզբանքին վրաց: — փախաղարձ աշակցութեամբ սահմանափակիլ ձիգերու անօգուա վասնումը:

Հոշեկան ու մարմնական կարողութիւններու աշզատ խմբակցութեամբ միայն՝ ուր սպասումն ու արտազրութիւնը կանոնաւորուած են որոշ չափով՝ եղած են կարելի գիտական ու քաղաքական կազմակերպութիւնները, սնանակական հիմնարկութիւնները և ուրիշ նպատակով ընկերակցութիւնները:

×

Գ.—Մեթուն ալ, որ ե է աշխատութեան մէջ, ուժերու անստառութեամբ միայն լաւ կը բացառուիք: Իր կարողութիւններու կիրարկութեանը մէջ անօգուա ու անսպասակ ձիգեր չեներ ան որ մեթու ունի:

Մեթուր, նախ, միտքի մէջ ծանօթութիւններու կանոնաւոր զասաւորութիւն մը կ'ենթաղիքէ, այնպէս որ ուղեղը չառ քիչ յոցնութիւն կ'ունենաց զանաք խօսքավ կամ զրով արտայացուած տան: Եւ արտայացուելէ յե-

ասց , անմիտիքը կամ Ենթերցալն է որ այս անգամ զիւրին և արագ բրտանաւմով մը իր մէջ կը անառնու ուշադրութեան ճիգերը , չինալով սխալ ու ծուռ համացուղութիւններու մէջ , ինչ որ ներքին ձախորդ շարժում մին է :

Ենթապղցէք մասնագիր մը մեթասով ուշասալ : Ան նախ քիչ կը յագնի և շատ կ'արտագրէ , որպէս հանգուէ զարդելու և հանգչելու պահերը , դիսէ անհրաժեշտոր միայն խորհելու և գրելու որուեասր , գիտէ իր նիւթին դարս չեղեղ և անմաղասակ թարթափութիւնը չինել , կրնայ իր մասաւրական գործունէութեան ամէնէն անորշան շարժումն խակ անօգուտ չիտուր : Եւ յասոյ , իր գործը՝ երբ լինցած է արգէն՝ յնթերցալն ուշադրութիւնը չի չարչարեր , անոր մէջ գաղափարներ ու զգացութիւնը կը տեղաւորէ զիւրաթիւնմբ և արագաթիւնմբ ու կարգով , անոր հետաքրքրութիւնը կը պահէ վաս և կինդանի :

Քիչ խօսքով շատ բան հասկցնելու գաղանիքն ալ ու մերու իննազորաթիւն մը կ'ենթագրէ թէ՛ խօսքին և թէ բաղին մէջ , թէ՛ զրոյին և թէ կարգացովն մէջ :

Ուրեմն , բայ մեթասով կամ բայ ոճ՝ ամէն ահասակ աշխատանքի մէջ այն է որ աւելորդ և ձախորդ սիմու:

### III

## ՈՒՃԵՐՈՒ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԷԶ

Ա . — Չեմ պիտիր , անհրաժեշտ էր ըսկ թէ լոկերացին կեանքի մէջ ալ , ինչպէս անհասականին մէջ , ամէն շարժում ու ժիւ արտայացաւութիւն է , ամէն երեսոյթ կինասկան քրողափառատ ճիգերով միայն կ'ըլլայ կարեի , կը պահապատիք կը զարդարացայ : Անհամար կարտութիւննե-

րու (ուժերու) մթերք մէն է : Բնկերութիւնն ալ կարուզութիւններու (ուժերու) մթերք մէն է : Երկուքին մէջ ալ հոգեկան ու ֆիզիքական կեանքն է որ կը շարժի , կը յուզուի , կը կարօսի , կը անառնէ և կը վասնաւի : Վերջինը ասուղինէն կը տարրելի իր ծաւարուն զանգուածով

Դրական , քաղաքական , կրօնական և ուրիշ ու եւ ուղղութեամբ արտայացաւելու համար , հասարակութիւնը անխուսափելիօրէն իր ուժերին մաս մը՝ աւելի կամ նուազ մեծ՝ զործունէութեան մէջ կը զնէ : Պատերազմնու համար բանակներ ու նաւազորմիջներ կը կազմէ , մասնդի , բնակութեան , հագուստի , ուազմամբ թերքի բոլոր ծախքերը հոգալով : Ազօթելու համար և կեղեցիներ կը բարձրացնէ իր ձարտարապեսական բոլոր հմտութիւնը կիրարկելով , և հոգեւորականութիւն մը կը պահէ իր զրամական կարտութիւններէն մեծ չափ մը վասնելով : Գասափարակերու համար զարդացներ կը չինէ և զասասաններ կը վարձէ խոչըր զոհողութիւններով նիւթական թէ բարյագական : Եւ այսպէս յնկերացին ամէն շարժումի համար : Ոչտք չէ մոռնադ մանուանդ պատերազմական վայրագ կիրքերը , կրօնական գուհնիկ կամ աղնի զգացուները , կրթական փուձ աւանդութիւնները կամ բարձր զաղափարները որոնք ամէնքն ալներքին հոգեկան ուժերու արտայացաւութիւն են : Որպէս հաւ բնկերաթեան մէջ զգացուները և գաղափարները այնքան մեծ ուժեր են որքան մեծ ուժեր են դրամբ և ֆիզիքական աշխատանքը :

Բնկերութեան ուժերու մթերք մը բլայը ընդունելէ վերջ զան անառնելու հարցը արգէն ինքնին հասկալի բան է :

Երեսասաւորը , ուսանողը , զրագէտը իրենց մարմնական ու մասաւոր զործերուն մէջ տակաւ կը մոցնեն

կանոնաւորութիւն, սահմանափակելով հետզհետև, առելորդ սպառումներու քանակը։ Աշխատելով տասնյ երկար ընդմիջումներու, անմոք յառաջատուալար կ'ընդլայնն իրենց գործունէութեան պահը, կը քիչնեն յագնութեան պահը։ Այս անհատական կարողաթիւններու բարուք կիրակլութիւն մըն է, ուժերու անաւասութիւն մը որ յառաջդիմութիւն ըսել է։

Ընկերացին կեանքի մէջ ող արդաբէս է։ Ենգուն, զբականութիւնը, զատափարակութիւնը, ապրուսի հետամտութիւնը, մէկ խօսքալ հաւաքական զայտթիւն արտացայտութիւնները խոշոր երեւայթներ են և ընդունակ յառաջդիմութիւն։ Խոկ յառաջդիմութիւնը ընկերացին կեանքի մէջ, բնչաբէս վարդեսութիւնը անհատականին մէջ, կը նշանակիք, անսանք արգէն, ձախորդ ու աւելորդ սպառումներու սահմանափակում, արգիւնաւոր գործունէութիւն ածում, յազնութիւններու նուազում, կամ սեղմօրէն՝ կարողաթիւններու յառաջատուական կատարելագործում։ Հաւաքական կորովի խելացի տնտեսութիւն մըն է սա։

Հասարակութիւնը իր ամերու միերքը ե՛ կը վասնէ ե՛ կը անտեսէ։ Վասնումը կ'ըլլաց ի վեաս, խոկ անտեսումը ի շան։ Իր ֆիզիքական ու բարոյական նպատակիւն։ Գասափարակութիւն մէջ ան ընդհանրապէս կը անտեսէ, զինուորականութեան մէջ ընդհանրապէս կը վասնէ։ Արժէքի ինկած աւանդութիւններու համար կը ուեկար, ինքինքը կը ակարացնէ։ Գիտութիւններու համար աշխատելով ինքինքը կը զօրացնէ։

Սակէ կարելի է հանել բնդհանուք բանաձև մը։

Քաղաքակրութեան ընթացքը կը դանդաղի կամ կարագանայ ընկերային ուժերու վատնումը կամ տնտեսումը։

Ապացուցանիւու համար այս, կը բաւէ բաղդատել յառաջնաց համայնք մը քաղաքակիրթ հասարակութիւն մըն է։

Առաջինը կը ֆիզիքական և մասւոր աւժերէն օգտական չի գիտեր ու զանոնք անհաշխ կը վասնէ։ Աւանդութիւններու, բնազդներու, ժառանգական մզութիւններու գերի, կը զործէ և կ'ազդի զուրկ գիտակցութենէ, զուրկ պատասխանառութեան անկախ զգացումէ։ Իր պապերու զուրովը կը խորհի, անոնց աչքերովը կը զիսէ, իր դաստիմն ու արարքին ակըրը չէ, հետևարար նաև պատասխանառու չէ։ Յիմարներու և ժառանդական ուրագործներու պէս, իրեն սեփական կամք չունի և կոյր մեքենականութեամբ կը շարժի։ Այսպիսի վիճակի մը մէջ, ան շատ մօս է անտանական խումբերս, որնք իրենց կարողաթիւնները չեն հանջնոր երբեք։

Երկրագործ բազուավին հակառակն է, աւելի զիտակից ինքինքներին, աւելի պատասխանառու, աւելի աղասինազգական կիրքերէ, աւելի զերծ յիմար աւանդութիւններէ, կամքավ աւելի մեծ ու զօրաւոր։ Իր մէջ բանականութիւնը աւելի լայն, խոկ բնադրդականութիւնը աւելի սահմանափակ անգ մը ունի։

Աւելին, ընկերացին կարողութիւնները բնդունակ են զարգացումի։ Բաւական է անոնց մէջ մայնել սպառումի և արտագրութիւն կանոնաւորութիւն։ Մթերուած մեծ կորովով մը, ընկերութիւնը պէտք է դրուի գիտական այնպիսի սահմաններու մէջ ուր ոչ մէկ անօգուտ ձիգ կարենաց վեասել իր մասուոր ու ֆիզիքական գործունէութեան։ Աւ.միրու սնունաւութեան ձամբոն ամենակարծն է և ամենահարթը՝ ուրիշ կարելի է միայն երթաղ քաղաքակրթութեան բարիքներան։ Հակաղարձարար, ընկերացին երեւոյթ մը՝ օրինակ ընտանեկան կազմը՝ երբ իր մէջ ունի ուժի աննպասակ շապարակութիւններ, իմաստէ և սնդրամեշտառութենէ ընկած մասեր, չի կրնար զարգանալ և նոյն խոկ արգելք կը դառնայ՝ արիշ յառաջդիմական ամէն ձգուում խափանով։

Յատակ ըլլարու համար, բանքը անմիջապէս որ մարդկան թիւն նպատակն է բաղակարքական կատարելութիւնը։ Ընկերացին աւժերու զործածածկ այ նպատակն համար միանիներէի է զործածել։

Իսկ՝ կատարելութեան ձգտումը կը կատարուի բնազդականութենէ դեպի բանականութիւն ճանապահանք : Ժողովուրդ մը կամ անհատ մը բնապահական կիանքի իշներով (régression), կը սահմանափակէ իր մէջ բանական մասնակութեան պարանակը : Բանական կիանքի բարձրանալով, ան կը մէջ կը նուազեցնէ բնապահականութեան ազդեցութիւնը : Առաջին պարագային՝ անահանութեան գաղափարը կը յետապիմէ, սպառումը կը չանայ : Երկրորդ պարագային՝ ան կը յառաջդիմէ, սպառումը կը քիչնայ :

Առեւ զատ, ժաղավարդ մը յառաջդիմելով՝ իր ուժերը անահանած կ'ըլլաց, իր ուժերը անահանելով յառաջդիմած կ'ըլլաց : Հոս ալ, ինչպէս ամէն անզ, պատճառ և արդիւնք փախազարձ ազդեցութեամբ իրար կ'ամբողջացրնեն : Յետամենաց համայնքներու մէջ անահանութեան գաղափարը շատ անորոշ ու խոր է, պէտք է զեր ելլեր, դէպի քաղաքակիրթ հասարակութիւնները, զայն անոնքներու համար առելի և առելի յասակ և յայնօրէն գիտակցական :

×

Բ. — Ուրիշն, մատնանիշ բներով արդի ընկերութիւններու մէջ ուժերու առելորդ սպառումներ — բացառական կարմեր — պիտի կարենանք որոշ զատաւմներ բներ քաղաքակիրթութեան բնթացքին վրայ, պիտի կարենանք թափանցիլ գիտական ու բարյումնան ակդրունքներու բնագագացումը և ճսիսացումը խափանող պատճառներուն :

Ամփոփ ու համիլճ ըլլարու հազն անհնապալ, նկատի պիտի չառնենք արդի քաղաքակիրթութեան բացառական բոլոր կազմերն ալ, որոնք այնքան շատ են : Պիտի չխօչ մինք նաև անոր զրական կազմերուն վրայ՝ այնքան սառեւաթիւ : Մէջ բերուած սպանիչ երեսիցները օրինակներ են միայն : Ընթերյագները կրնան բնագագացներ զանմք, հէրիք է որ բարձրնեն ոս պարզ սառեւաթիւնը . Հատաքական կիանքի ամէն արտապայտութիւն ունի

միշտ սպասիչ մասերու խառնակոյտ մը որ տարափախիկի, կը փոխանցուի սերանգէ սերանգ, համայնքէ համայնք, անհամէ անհամ : Այսպէս են բար քաղաքակիրթութիւնները, անօդուաթարքները, սպասութիւնները, մղութիւնները, ունակութիւնները, անիմաստ աւանդութիւնները, ծոռնամուգները եւ նախապաշարութիւնները, ու ասոնց շորջ ու ասոնց համար մղուած ամէն ձեւի կոփաները : Առանձնը նախ ազգերու քաղաքական կեանքքի իրը օրինակ :

Քաղաքականութիւններ բնագագացէն հիմնուած է իմաստէ զարիկ աւանդութիւններու վրայ : Օրէնքները, դասարանները, վարչական կազմակերպութիւնները, կառավարելու զանազան եղանակները ներկայի գիտական պարհանջներուն անմիջական արդիւնքը չեն միշտ : Անոնք կու գան անցայա անցեալի մը որ պէտք էր մուգուէր և որ սովորն կ'ուղի յառէրժանալ իր բարբառած մնացորդներով : Ու ժաղավարդները կ'ասպին այդ անցեալը՝ անհաջեանութիւններէ զարիկ : Սա կը համապակէ որ անոնք կ'ասպին ոչ թէ իրնաց սեփական կիանքը, այլ իրնաց մեռած պատերուն կեանքքը : Եւ ուժերու անահանութիւնն անուած կ'էտէն, անփոխարինների կորուստ մըն է երկ համայնք մը կամ անհամ մը՝ ուրացած իր սուլդագործ կարողութիւնները՝ կը զանայ առուակ փուձ աւանդութիւններու : Նկասեցէք մէկը որ ինքն բնագագացներ զիսակ կ'լնէ . . . :

Սրբի քաղաքականութիւններու մէջ աւանդական համաթիւններ են, օրինակ, թագուարինները և ծերակայունները որոնք «Փանագարաններու զարդ» միան կինան ըլլար : Բաց անոնց համար ներկան սիրով կը արամաղը խոչըր չափեր իր ուժերու միթերքէն նիւթական և հոգեկան : Հոգեկան կ'ըսեմ, զանովի աւելորդութիւններու համար ուածուած զգացումներն ալ — յարգանք, երկիւզածութիւն և այն — գանձուամ են, հոգեկան զանուամ որ, ըստ իս, աւելի ազիսաւոր է քան նիւթականը :

Քաղաքականութիւններ յետամենաց ժողովուրդներու մէջ զրեթէ միշտ կը հպատակի անմիջակ խուերու, որոնք ֆիզիքապէս անաւոր ուժ մը կը կազմեն : Անոնց զգացումներու, նախապաշարութիւններու, միժին հաւասարիք

ներաւ ազգեցութեամբը կը վարուի : Աս՝ բնկերական միջավայրի հետ հաշտ ապրելու պայմանն է զոր քաղաքականութիւնը երբէք չի կրնար անահեղ և որ սակայն պատճառ կ'ըլլայ քաղաքակրթութեան խափանումին : Ընկերային կարագութիւններու անդամակուծութիւն մբն է առ :

Քրացի ժողովարդներու զգացումները և բժիշնուածներն ալ կ'ողջեն ժողովուրդի մը քաղաքական կազմին վրայ, մասնաւանդ երբ տկար է ան : Այս ազգեցութիւնը կրնայ երբեմն ըլլալ բարերար, բայց յաճախ սպառիչ է : Զգումներով, աւանդութիւններով, չաներով խորթ զրայիններու մէջ քաղաքական մարդը իր խարաքանչուր շարժումը պիտի կասարէ տեսակ մը կաշկանդուած կարնաւորի պէս : Այս բայց է թէ ան սրաց չափով կը հրապառակի նաև օտարներու զգացումներուն, նախուզաշարումներուն, մթին հաւասարիքներուն : Ուժերու սովառումը այնքան մնձ է որբան քաղաքակրթային խեղճ ու փիզիքապէս զօրաւոր են ալդ օտարները : Որպէսնուի անոնք արգելը կ'ըլլան յառաջդիմական նորութիւններուն :

Քաղաքականութեան սպառիչ կողմերը քննած աւան՝ ամեննեն աւելի մեր միտքը կը տարուի զինւուրտկանութեան չարիքներուն : Անոր նվերական և փիզիքական անօգաւատ շապատթիւնները բայսնի են ամենքիս : Ես նաև երկու բառով կ'ուղիւ չեցալ միայն բառախներու մէջ ափրոյ նոգեկան այն վիճակը զոր կարելի է կոչել մեքենական, բնազդական : Անհասական մոտքի և նկարագրի ամեն արայացանութիւն համ չնշուած է՝ զօրացներու համար հաւաքական ամբոխայնութիւնը, իսկ ամբոխային բնազդական վիճակները կ'անդամակուծեն, կը փաշնեն բարոյական բազմակրտմանի ուժեր :

Տակաւին պէտք է յիշել նաև քաղաքական հակենալ-դէմ շահները և անհնայի առաջացած կոխներն ու պրոցուր զգացումները, հոգի ու ցեղի համար մորթուանդութիւնները, նվերական անհաշիւ վասնաւմները, որոնք անողորմարար կը ջառան բնիկրաւթիւններու կենսական կորով՝ ուշացնելով միջազդային խաղաղութեան, դաւա-

նանքներու աղասի հաշառութեան, և ժաղավորդներու անուսաւական ու կրթական բարեկաւումը երջանիկ պահը :

Մէկ խօսքով, քաղաքականութիւնը կը հանդչի շնորհավետ խմասակ զուրկ աւանդութիւններու վրայ, ներկան ուժգնորեն շահազրդուաղ զգացումներու վրայ : Իսկ այդ աւանդութիւններու ու զգացումները յաճախ քաղաքականութական ոչ մէկ վախճան աւնին : Ընդհակառակի՝ անոնք շատ անզամ կը վեսան անհասական տակդադար ութիւններուն և բարոյական բարձր բմբանումներուն :

Ժամանակակից պեսութիւններու մէջ քաղաքականութիւնը ուժերու մնջ կրտսափ մը պատճառն է : Բայ մը որմէ ամձննէն շատ կը սուժէ զիսական և բնկերային յառաջդիմութեան գործը, որ անութիւննէ կը հետացնէ մարդկային գերազակի նորասակը :

X

Գ. Զինուորականութիւնը աւանդասահօրէն կը յաւերժացնէ մարդ-անսամական շրջաններէ մնացած սուսպին բնազդներ, պատերազմական կիրքեր : Արդ, անուսաւական մրցումի գրութիւնն ալ ուրիշ բան չէ, բայց եթէ ուղմային բնազդներու քիչ մը մեզմայած ձեւը՝ ուր յաղթող ու պատուող հաւասարապէս կը սպասեն բնկերային կրոսք :

Մեր օրերու մէջ, ուր ամէն շարժում կապուած է նիւթական կարողութեան, մնանիլ մնձապէս կը նմանի սպաննուածի մը, իսկ մամնկացնողը՝ սպանողի մը : Առու շնոր իր ուժերովը կրտսած է բնկերութեանհամար, երկրորդը՝ ընկերային ուժերուն սպասնացող վասնգ մին է :

Տակաւական մրցումի այսպէս՝ ուհաւոր չարիք մին է : Անոր բաւ հետեանքները, եթէ ունի, չեն կրնար հակական կուել երբեք անոր աղխաւոր հետեանքները : Համայնքներու մէջ՝ ուղղակի և անուղղակի ձամբաներով՝ ան կը մացնէ ու կը քաջակերէ ամբոխայնութիւնը, վիճակի մը որ մարզոց աւելի կամ նուազ բարեմաթիւ խումբ մը կը մղէ մինչեւ աւել, մինչեւ աղփուն, որ կ'անհասացնէ, իսու մը

անդամներէն խրաբանցիւրին ուսկական կամքն ու միտքը, հուաքական կամքն ու միտքը միայն ըներգ հարկաղրական ամէն մէկան . որ այդպէսով ազաղանութիւնները կը ջնջէ ու բանական նպատակներու (ոչ, վախճան) աել կը դնէ բնազգական նպատակներ :

Սույն զան , անուսասպէս զրկուած գասակարգերը՝ միշտ թիւով անհամեմատօրէն խոչոր քան բախուով ու սնունդով երջանիմները , դժմելով փոր մը հայի համար տարին միջայններու , ապրելով նեռու գասակարակութիւնէ և ազնուացուցիչ վայելքներէ , մեակալ անխմաստ աւանդութիւններու և փուծ բմբանումներու գերի , ենթարկուելով արհամարհանքի և ձնչումներու , գասանդրով հոգեկան ու մարմնական զանազան ափառերու ընդունարան . . . կը մաշեցնեն ընկերութիւններու մէջ յառաջդիմելու ու կոտարելազորւելու կորով :

Յաձուխ կը գանգասախնք որ սամիկ ամրուիր բիրս զիմաղրութիւն մը ցոյց կուտայ ընկերուցին բարենպազուածներու համար եղած ամէն ձևուարկի : Արդ , ասոր սասանուր՝ անուզզակի համրով մը՝ կուզայ անոր ոչ միայն մտաւոր , այլ մանաւանդ անուսական թշուասութիւննեն : Քանի որ՝ գարշելի անիրաւութեամբ մը՝ ներկան իր բարձրագոյն զասախարակութիւնն ալ անեւպններուն միայն սկիականացուցած է :

Հոգեբանորէն , չափազանց յուսահասեցուցիչ բան է սպասի ու չիրացնել , աշնիլ ու չարազրել ու ձեռնուշան մնալ : Զքաւորը կը յոզնի ու կը հասնի փիզիքուարէն , կը յոզնի ու կը հասնի նաև բարոյապէս : Իր մոշիցնով աշխատանքը չի փօփարինութիւր լաւարար սնունդով : Իր ձգուամները՝ զործի սկրզնաւորութիւններ՝ վասովերութեամբ , կը մարին զործի վախճանին որ զրեթէ միշտ ձախորդ է : Թալութեան , ինքնուրացուամի , աղշտեան կը մասնուի ով որ զիտէ թէ կրնայ հալել , բայց վասահ է թէ չի կրնար հասնիլ : Աղքատոր հասնելու հաւ-

ճայքը չի վայելէր բնաւ : Ասոր համար է որ մեծ յոյսերն ու մեծ փափաքները կը չքանան իր մէջ : Հրցեկան այս չքաւորութեան վրայ շատեր կը նախանձին և աղքատին երջանկութեան պատճառը կը կարծեն զայն : Թէրեւս սիսալ չի առ : Բայց պէտք է խորհիլ որ մեծ յոյսերն ու մեծ փափաքները՝ այս կիանքին մէջ իրակոնանալի՛ կ'ենթագրեննանե մեծ ձևուարկիններ : քաղաքակրթական հաւանգուն գործունէութիւն : Չունեւորի զարկ է եւ առանցմէ եւ անանցմէ :

Աղքատոր հոգիով ալ աղքատ է :

×

Դ . Ամրոխայնութիւնը մարզկային խումբերու մէջ կ'ենթաղըէ կամքի , միաքի , հաւատագիքներու , բարքերու . և սովորութիւններու ընդհանուր նոյնութիւն մը : Իսկ կրօնական զգացումը՝ յատահնաց համարներու մէջ մանաւանդ՝ «ապահովիտիկ յուզում» մէն է և ամրոխային հոգեբանութեան խոչոր ազգակիններէն մէկը : Ան իր զերազգրուութեանը մէջ անիմներ կը գործէ :

Քաղաքակրթութեան ամէնէն էական յատկանիշներէն մէկն է աղազանութիւնը : Զնշնիցէք հասարակութեան մը խորհերու , զգալու , զործելու աղազանութիւնը , ու զուք զայն սիստի ընէք անհնդունակ քաղաքակրթութեան : Կիւյօ կ'ըսէ : — «Կատարեալ միտութիւն զրէք իմացականութեան մէջ , ու զուք սիստի ոչնչացնէք նոյն ինքն իմացականութիւնը : Զեւացէք բարը միաքերը միինայն յասակագծին վրայ , սուէք իրենց միինայն հաւատագիքները , միինայն կրօնը , միինայն բարը , մարդկացին մասածումը , ու զուք ուղղակի յառաջդիմութեան էական ձգուամին զէմ սիստի քաղէք » :

Ազոր աղանդաւորները ընդհանրապէս չահեցուցած են կրօնները , անանց մէջ ներմուծելով բարունումներու աղազանութիւն : Բայց ոչ մէկ կրօն ներած է իր մէջ յացուառող

աղանդաւորին, սրաւն ձախի խարովիներու և արթանի մէջ խեղուած է ընդհանրապէս : Աղաղաւաններու փախտարձ տանելութիւնն այ՝ մեր երկիւն մէջ անքամ ոռվորական՝ կրօնական ամբոխամութիւնն հասեանքներէն մէկն է :

Պէտք է չեցնել նաև որ կրօնները, մանաւանդ ծիստեմները, միւս իրենց իրք խարխիս ունին աւանդապատութիւնը : Սա առանց անզրադարձ ուշադրութիւնն, անդիսակից և անձկագին յարաւմ մէն է անցեաբէն ժառանգուած վիճակներու : Շատ անգամ այս վիճակները կրուասած են իրենց խմասն ու անհրաժեշտութիւնը, ու մանաւանդ կրօնաբարյական բարձր բրանութիւններու թրշնամիք են . . . բայց կը պահնուին :

Եւ յետոյ, աւանդապաշտութիւնը տեսակ մը ընկերացին յիշողութիւնն է : Մենք արդէն տեսանք որ յիշերու համար ալ հոգին իրաւութերէն մաս մը կը սպառէ այնպէս յնչպէս քաղերու համար սրաւնքներու գնդերները իրենց ամերէն մաս մը կը սպառեն :

Այս տեսակիցար շատերուն պիտի գաղափարի անկարեւոր նրբացում մը : Բայց ան մեղ ամսնէն աւելի կը շահազրդուէ : Սիսալ ըմբռնումը մը, անիմասս սովորութեան մը յաւերժացումը հոգեսպէս շատ աւելի սրասիշ է, քան ինչ որ չեն խմելու և ծիսերու մոլութիւնները նիւթապէս : Հագեկան ուժերու մէջ անտեսութիւնն բացակայութիւնը քաղաքակրթութիւնն ոչնչացումը պիտի նշանակէր : Անսունը իր գնդերացին կրոսքը փառ տեղը վասներով գիրգիքապէս մէծ բան մը չի կրոնցներ : Բայց մարդը իր մասւարական կրոսքը փառ անզը վասներով անսունը կը ըլլայ :

Յարսնապէս կը տեսնուի արդէն, կրօնական ամբոխամութիւնը, կրօնական աւանդապաշտութիւնը ընկերացին երեսպներ են ուր անտեսութիւնն սկզբանքը քիչ մը շատ կը բացակացի : Ու ցաւալին նոն է որ արդի քաղաքակրթի կրչուած ընկերութիւններու մէջ անգամ, գոյս թիւն ունին այդ երեսպները : Թէն անշուշտ ո՛չ այն համամատութիւնը որ յասուկ է բնազդական համայնքներուն :

Ե . Փամանակակից ընկերութիւններու մէջ գանախութակական գործն աղ զրուած է շատ գէշ գետնի վրայ : Գիտներք թէ մանկութիւնն առեն սուացուած յիշաստակները որբան խոր և ազգու կը ըլլան : Կհանքի ամբաղջ երկանքն ի վեր կը տեւեն անոնք :

Դպրոցական շրջանէն առաջ և այդ ըրջանին մէջ խոկ տղան արդէն կը տագւորաւի անտրամարան համակառութիւններով, ասելութիւններով, վախերով, զարցանքներով : Ընկերացին յիմարութիւններէն մէծ մաս մը տար մէջ բայց կը դնէ : Եւ ան կը մնայ տարութեր երկու որոշ աղդեցութիւններու մէջ, - գիտական-դաստիարակական և բնկերացին-յիմարական : Վերջինը ընդհանրապէս կը տանի յաղթանակը ու մանկութիւններ կը դառնայ անդանունակ զուտ մասաւրական որ և է գործունեութիւնն : Ան նոյն իսկ չափանա, բարյական բարձրութիւններու ձգուած առեն, ինքիննքը կը զգայ կապուած հն խոր հրապողներու : Ասմոք չեն թուզուր որ ան աղնուանոյ : Զկան զազեր, խմանիր, նախիսկ սըրագործներ սրանք իրէնյ տիսուր գործերուն կը մզուին մանրութիւնէ եկող յիշաստակներէ թիւլազրուած : Հապա անգիտակից հասակի մէջ սուացուած անտրամարան վախենքը, սրոնք յետոյ գիտակցութեամբ իսկ կարելի չըլլար չնշնէ և որոնք կիսները կը նոյն ցաւազին, յաճախ նաև ախտաւոր . . .

Կարելի է բայէ նաև որ լու յիշաստակ մը՝ իր իւրաքանչիւր վերագործուածն՝ կեանքը կ'անեցնէ, ու գէշ յիշաստակ մը զայն կը սպակուցնէ : Ամէն անախորժ արպաւորութիւնն կենսական կրտսէֆ նուազում մը առաջ կը բերէ : Ամէն հաձելի զգացումէ կ'առաջազդի գործունեութիւնն յաւելում մը : Հագե-ընախօսական այս սկզբաննքը յիշաստակներու համար ալ ճիշտ է : Երբ անոնք լու կամ հաձելի են, կեանքը կը զօրացնէն . երբ գէշ կոտ անախորժ են, զայն կը տկարացնէն :

Այս ահսակէտէն ալ, մանկութիւնն արտած ամէն յոտի և հակառակն յիշասակ կը վեստէ անոր ներկայ կամ ապագայ գործունէութիւնն, անոր նողեկան կադմն վրայ սեւ սպի մը կը թողու, որ ասեն ասեն կ'արդւնի:

Երկու խօսքավ, մանկական նողին չափազանց թերզերի (Suggestible) է: Ենթարկուելով ներհակ ապագայութիւններու, անոր մէջ կը սահդուի պացքար մը որ բնոշանկապէս կ'անձնաց հակաքագաքակիթական և հակաբարդական վախճան: Սպոդի բնիերական յոտի կորպերն են ծնուցիչ պատճառ այդ պայմանին, որ ամեն ներին սպառում մը կ'ենթարկէ միւս:

Սակէ զատ, կոփէր, ինչ ձեւի ալ ըլլայ, խազագեցիւու. համար մեծ ձիգեր անհատեցն են: Ապօ, ներկայ զասափարակութեան համար տրամադրուած ուժերը բնոշանկապէս կը վատնուին որբերու. համար տասնուզին մէջն ընկերացին և բնուանեկան կեանքի գէջ հնագերը. յիշասակ գործած զգացումներ, աւանդութիւններ, ու նակառթիւններ, նախասպաշարու մներ:

×

Զ.—Եզօններն ալ ունին բացառական կողմնոր, մասուսական ձիգերու աւելացը ու ձախորդ վասնումներ: Իրը արտայացաւելու գերազանց միջոց, անմոք պէտք էին ըլլալ մշասագէս թարմ ու նոր: Բայց արդպէս չեն յաւ ձախ: Ամէն ժողովուրդի մէջ—միւս յետամնացներուն մէջ աւելի շատ և բաղաքալիքներուն մէջ աւելի քիչ—կան վագնական նշանակութիւններուն մէջ աւելի քիչ—կան վագնական նշանակութիւններուն բառեր և ասացուածներ: Առոնք միաքերու մէջ կը յաւելքացնեն այնպիսի մասապատկերներ և իմաստներ, որոնք արդի գիտական ու բարցական բարձր մասածմին համապատասխանութ ովնչ ունին, ու շատ բան ունին հականգ գէմ: Այս վիճակի մինք կը կրոնքնք լեզուական աւանդապատօքիւն, որ յոտի հասեւանքներ ունի մանաւանդ մեռած լեզուներու այդ գետ թինէն չձերբազասուած հասարակութիւններու մէջ:

F. de Coulanges մեռեկական ձաշերու և անոնց նշանակութեան վրայ խօսելէ յետոյ կ'աւելցնէ. «Հին հաւասարի քնները որ վերջերը անհատացան միտքերէն, բայց որ իրենցմէ ևոք երկար տառն թողացին սովորութիւնները, ծէսեր, լեզուական ձեւեր»... (լողգծումը մերն է):

Եզօնական վերջանմասութեան օրինակ մըն է Ան նանցի բանաձեւը գերեզմանաքարերու վրայ, զոր նիները գործածելու իրաւունք ունէին իրենց հաւատալիք ներուն համաձայն և որուն գործածութիւնը այսօր անփառան է:

Եզօնական տւանդապաշտութիւնը միշտ ըիլու արգելք մըն է նոր գաղափարներու հասկացողութեան և ծաւայումին առջև: Առնենք դժոխիք, արխայութիւն, ասանայ, հրեծանի բառերը իբր օրինակ: Առոնք իրենց նախնական կոչան խմասութիւն, տակուին կը նախապաշարն հասարակ գասակարգը ու զայն կ'ընեն անշնունակ աւելի նոր և աւելի բարոյացուցիչ բրունումներու:

Առածները, առակածեւ բացատրութիւնները և պատմուածքները իրենց պատկերառու և նետեւարար տիպական ազգեցութեանդ տակ ձգելով հասարակ միտքերը, զանոնք անկանունակ կ'ընեն նոր մասածութիւնը և զգացութիւններու հասկացողութեանը, զանոնք կը մզեն զատել և արտացայտուիլ բարութիւնն ին, սովորական նուանակներով:

Եւ յետոյ, պէտք է խորհիք մանաւանդ որ սամիկ հասարակութիւնը ունի իրաւ հակասով առածներու և առակներու մեծ թիւ մէ, զոսվ կը վարուի արքարար: Կան շատեր որ կը թեղաղըն լայն ներողամսութիւն, անշ հասական ազատութիւն, և որիներ բորբոքին հակասակը: Ասոր համար է որ անոր մտաւորական գործունէութիւնը բնոշանկապէս լեզուն է հակասութիւններով: Բայց մը սրան չի կրնար անդրադաշնապ սամիկը և որ սակայն գործնական կեանքի մէջ մեծ չարփներու պատճառ կը դաւնայ:

Գիտուններ ու խորհողներ շատ անգամ՝ իրենց մտածումը չխեղաթիւրուած արտայացնելու համար՝ կը դիմեն անօրինակ ձեզերու, վասնվի կը զգան որ լիզուն ու բառերը իրենց մէջ և հասարակութեան մէջ նոյնը չեն, ու կրտպան չին, անծանօթ, անցած-կրտպած աշխարհէ, մը. — մեռելներու աշխարհն :

Լեզուական աւանդապաշտութիւնը և լեզուալիսն ռամկութիւնը, ուրիմն, մարդկային միտքը դէսի նախնականութեան իջեցներով, գիտական, բարոյական, կրօնական նոյն իսկ քաղաքական բարձր ըմբռումներու արագ ու դիւրին ծաւալումն առջեւ խոշնդոս դառնալով, կը սպառեն ընկերային կորով :

×

Է. Քաղաքակրթական զանազան աստիճաններու, վրայ գոնուող համայնքներու, մէջ կարելի՞ էր արդիօք հաշուել գործունէութեամբ ու մտածումով փացացները, իրենք զիրենք անիմաստ և անօգուտ նպաստակներու իրականացումն տուողները: Սօսան, ալքոլը, ծխախոտը, պերճանքը, օժիտի դրութիւնը երբեք չեն սգեւորեք մարդկային կատարելութեան ձգտումը: Ընդհակառակը, զայն կը տկարացնեն: Բայց կարելի՞ էր արդիօք վիճակագրել համայնքի մը մէջ անոնցնով զրազող հաղարաւորներուն թիւր, անոնց համար վասնուած մտաւորական ու ժերու կշուր. — թուունք բարոյական այն յուի ազդեցութիւնները զորս անոնք կը գործեն ապրով ու գալիք սերունդներուն վրայ:

Թարս տեղ մը պերճանքի մասին միայն խօսերով, կ'արտայացուի աս իմաստով. — Հասարակաց կարծիքի ազգեցութեան տակ, անհրաժեշտ վիտք մը զարձած է ան: Որդ, ընտանիքներու մէջ որքան շատնան պէտքերը, այնքան կը քիչնան զաւակները: Ուրիմն, պերճանքը սերունդներ կը սպաննի:

Այս՝ փուձ պէտքերու, Փիզիքական թէ հոգեկան, բազմացումը սահմանափակելով աւելի կենսական պէտքերու գետինը՝ կը սպաննի. կը սպառէ: Սխալ համոզումներ վարակելով միտքերը՝ զանոնք ամրութեան կը մատննի: Մնափի զգացումներ ու պաշտամունքներ բարոյական կորով կ'անդամարուծնեն:

Տնասեսագէտ մը ըսեր է. — «Զգուշացէք պերճանքը չնջերէ, այլապէս, մարդկային սիրաը կատարեալ չըլլալով, անմիջապէս պիտի ածին իշխանութեան ծարաւը, փառափրութիւնը»:

Մենք կ'ըսենք. — Քաղաքակրթական կատարելութեան տաճող ձամբուն վրայ՝ մարդկային կարողութիւնները ըստ պառող ինչ գէշ վիճակներ որ կան՝ չնջեցէք: Գէշը երբ կը թաղէք, ուրիշ գէշի մը երեւան գալը իջ հաւանական է: Միշտես գէշը երբ կը պահէք, հոգեկան ու մարմնական թունաւորումներ միշտ իշական են: Տկարութիւն է սոսոյդ չարիք մը մնուցանել իր ծոցին մէջ, երեւակայական չարիքի մը ծնունդին վախճառով:

— \* —

IV

## ՈՒԺԵՐՈՒ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՄԷՋ

Ա. — Սնաար՝ ինքն իր մէջ՝ աղբիւր մըն է կարութիւններու՝ ներդաշնակօրէն իրարու խառնուած: Իոկ ընկերութիւնը՝ իրարմով թափանցուած, իրարմով լցուած անհաններու խումք մը, մէկէ աւելի միտքերու և մարժիններու հաղորդակցութիւն մը: Մէկը ծաւալով աւելի փոքր է, սահմանափակ է, ակար է, ու միւսը աւելի մնձ է, լայն է, զօրաւոր է:

Գիտենք արդէն որ մարդկութեան նպաստակը բնապ-

դականութենէ դէսի բանականութիւն, դէսի քաղաքակրթական կատարելութիւն երթալուն մէջ կը կայանայ: Արդ, տրամարանորէն, այսպիսի յառաջացումի մը համար՝ մէծ ու զօրաւոր ուժը (հաւաքական կեանքը), աւելի կարեւոր դեր պէտք է կատարած ըլլայ, քան փոքր ու տկար ուժը (անհասական կեանքը): Հասարակութիւնները հաւաքաբար քաղաքակրթական աւելի խոշոր ազգակիներ պէտք է նկատել քան անհամանները առանձնաբար: Զէ՞ առաջինը սահմանափակ մասն է երկրարդին որ ծաւալուն ամբողջութիւնն մըն է:

Բայց այս տրամաբանական դասումին ճիշտ հակառակը պատահած է պատահական իրականութեան մէջ: Քաղաքակրթութիւնը իր յաջողութիւններն ու իր յուրաքաղիւնութիւնները միծապէս կը պարափ անհատ-գործաւորներուն ջանքին: Համայնք-գործաւորները արդ նպասակով դրեթէ միծ բան մը ըրած չեն: Սննդը շատ հեղ քաղաքակրթական նորութիւններու և ձգտումներու առջենային եղած են զարհութելի արգելքներ: Գիտութիւններու պատութիւնն այս մասին անհամար փաստեր կարելի էր մէջ բերել: Բայց այս անհրաժեշտ չէ կը կարծեմ: Ո՞վ չի գիտեր հին ու նոր յիտամիայ ժողովարդներու կրօնական՝ քաղաքական՝ հողային ու ցեղային մոխունդութիւնները, քանդիչ ամէն նորութեան, թշնամի ամէն այլաղան ձգտումի: Զիսուցանք արդէն ամբոխային և աւանդապաշտ զգացումներու մասին, սրնցմով վարակուած համայնքներ կը խարիէին զիտանները և աղանդաւորները, կ'այցրէին ու կը հաղածէին ով որ իրենց Պապերութիւնները ապարակայի տակ կը ձգէր:

Հաւաքական կեանքի մէջ, աւանդապաշտ և ամբոխային երեսոյթները կ'ապացուցաննեն ուրեմն միեր ըստածը, անհասնները իրենց սահմանափակ ուժերով աւելի ոգեւորած են մարդկային դէսի քաղաքակրթութիւն ձգտումը,

քան ինչ որ չեն կրցած լնել համայնքները իրենց զանգուածային ուժերովը: Առաջինները ստեղծագործած են. իսկ երկրորդները պահպանած են միայն, երբ չեն կրցած քանդել կամ աղաւաղել:

Ահա լնկերային տարածն (առօլոյ) վիճակ մը որ կ'առաջազայի սա հիմնական ընդհանուր երեսյթէն: — Ուժերու անահատութիւնը հասարակութիւններու մէջ շատ սազնային է, շատ անգիտակից և անարմատ:

Սննատնները առանձնաբար աւելի ինտենտ գիտեն ինայել իրենց կենդանական կորովը, ու համայնքները չեն գիտեր այդ ընել հաւաքաբար: Որովհետև վերջինները՝ միշտ իրենց լնկերային անցեան ու ներկան՝ բոլոր թերութիւններով՝ ընդօրինակելու հարկին մէջ, միշտ ամբոխային և աւանդապաշտ զգացումներու աղդեցութեան տակ, կը սպառին փուծ աեզը: Մինչդեռ առաջինները կրնան իրենք զիրենք այդ չարիքներէն որոշ չափով աղաւապահէլ, երբ անցուած կամք ընեն:

Աւելի պարզօրէն հասկնակի ըլլալու համար, հսու անմիջապէս պէտք է աւելիցնել: — Բուն անհատը ան է որ համայնքն ատելութիւններէն, համակրութիւններէն, առվորութիւններէն, աւանդութիւններէն, պաշտամունքի և զարոյթի գուհիկ արտացայտութիւններէն չի տարուիր: և այդ ամէնէն հնառու և անկախ, ինքըինքին համար կը ջանայ պատրաստել գործերու՝ խորհերու՝ զգալու նոր ուղղութիւն:

Ուրեմն կան անհասներ որոնց մէջ ամբոխը կ'ապրի, և զանանք ամբոխն պէտք չէ զատել լնաւ: Կան ուրիշներ ալ որոնց մէջ ամբոխը և ամբոխային վիճակները կը բացակային: Այս վերջինները ընդհանրապէս աւելի կրնան անահատել իրենց ուժերը: Ենթաղրեցէք մէկը որ չի խմեր, չի ծիւեր, աւելարդ պերձանքները և մօսան չի սիրեր, իր միտքը լնկերային գէշ ըմբռնումներու և անիմաստ

աւանդութիւններու բոյն շնոր, մէկ խօսքով՝ հասարակաց գտառումին անարամարան եղեւչներուն չի համաձայնեցներ. իր ներքին և արտաքին կեանքը.— Ենթադրեցէք այսպիսի մէկը, ու դուք կրնաք ըմբանել անոր մէջ անտեսուած ուժերու հշիւը: Ամբոփաք անկից չախորդիր, բայց ինդիրը հոռ է, ան կը սնանեսէ:

Անհանները համայնքներէն աւելի լաւ կը սնանեսն: Վասնզի ընկերային կարգերը—ընտանեկան, քաղաքական, անտեսական ևն—ասպարէզ են մողեզին մրցումներու, անկումներու և բարձրացումներու: Մարդիկ իրենց գոյացութիւնը ատահովելու համար՝ պարաւորուած են յանձն առնել կուտ մը իրենց նմաններուն դէմ մանաւանդ, քան բնութեան դէմ: «Գոյութեան կոււը» իր կնճիւներովը, իր անակնկալ ճակասներովը, այնքան դժուարին է ընկերութեան մէջ յաջողիլ ցանկացողին համար, «ընկերական մարդ» լլլալ կամեցողին համար:

Կը հետեւ ուրեմն որ մարդ, ինքն իրմէ դուրս, հաւաքական կեանքի մէջ, կը ժխուէ, կը սպաննէ, կը սպառէ, ու հազիւ թէ կը հաստատէ, կ'ոգեւորէ, կը սնանեսէ: Ընկերութեան մէջ անզ մը դրաւելու և ապրելու համար պայման է աս: Ընկերութիւնը չի սիրեր անտեսողը, ու չի խօսիր անտեսութեան մասին, ու կը կուտի վասներով իր կենդանական կրտպը անհամեմատօրէն խոչըր չափերով: Զէ, քաղաքական ու անտեսական կոււները անմիջական հետեւնք ունին յաղթութիւն ու պարտութիւն, երկու պարագային աղ վեաս, կորուստ մարդկութեան համար: Եւ այս լնիփանրապիս:

Ուրիշ կողմէ մը գիտենք ինդիրը: Երբ մէկը՝ իրը անհատ կը մանէ հասարակութեան մէջ, անհրաժեշտորէն կը հարկադրուի իւրացնել—այս բանը յաճախ կը սպասահի առանց իր գիտակցութեանը—անոր աւանդութիւնները, անոթութիւնները, նախապաշարումները, բարքերը,

նոյնիսկ յիմարութիւններն ու հիւանդութիւնները: Երբ գիտս կցօրէն չուզեր ենթարկուիլ այս վիճակներուն. կը նշանակէ յացանի կուտ կը բանաց անոնց դէմ: Եւ ահա նորէն յաղթութիւն կամ պարտութիւն, այսինքն աւեր ու կորուստ:

Ոմանք պիտի մտածեն— Սխաններու դէմ բացուած կուտը բարիք է, շնութիւն է նոյնիսկ, և ոչ թէ աւեր ու կորուստ:

Էհ, հարկաւ, բայց աւելի կամ նուազ հեռաւոր վախճանով մը միայն: Խոկ բուն կոխուը ուժերու անօդուած վաստում մըն է: Եւ այս՝ սա պարզ պատճառով:—Կուտը միշտ կ'ենթաղըէ յարձակուլ և դիմաղրազ երիտ. կողմնը: Սրդ, զիտականօրէն, ցանկալի է որ սիազը՝ ապացուցած՝ զիտօրէն և արագօրէն սրբուի: Տեսակ մը աղայական բան է անոր վրայ յարձակիլ, ու մանաւանդ տեսակ մը յիմարութիւն է զայն պաշտպանել, զայն յաւերժացներու ձիգ ընել: Եւ սական, ընկերային կարգերու մէջ միշտ այսպէս է, գիտութիւնները ցոյց կու տան սխալը, ու մարդկի զայն կատաղի յարձակումներու և հաւատարիմ պաշտպանութիւններու առարկայ կ'ենին:— աղաներու և յիմարներու կուտ:

Հաեւ չնոք ուզեր անշուշտ թէ պէտք է դազրիլ մոռքանելէ ընկերային չափեներու դէմ: Ասանք մաքրերու համար մեր զէնքերը խկացէն շատ նախնական ու շատ սպասիչ են. բայց ինչ ընել, սոխուած ենք տակաւին զաննք գործածել: Միայն մոռնալու չէ:—սխալին համար չեն կոտիր, սխալը կը սրբազրին: Մենք կ'երազենք այն պահը ուր կարելի պիտի լլլաց միտաքերու ծուռ բժբունները շոկել աշխանք զիւրօրէն և արագօրէն, որքան ինքնավատահօրէն կը սրբազրենք աշակերտի մը շարադրութեան սխանները:

Չերկարնք: Իլլողութիւնը սա է, — անհաններու մէջ

ուժերու անտեսութիւնը աւելի խոր զիատակցական է, քան համայնքներու մէջ։ Անհատին մէջ կարողութիւնները իրար կը լրացնեն, իրարու կը դաշնակցին համերաշխօրէն, ու չառ քիչ անդամ միայն իրար կը ժխտէն, իրար կը փառնեն։ Մինչդեռ՝ ընկերութեան մէջ ուժերը շարունակ իրարու դէմ կը կուռին, իրար կը սպաննեն, ու չառ քիչ անդամ միայն իրարու կը դաշնակցին համերաշխօրէն։

×

Բ. Մարդկացին յառաջդիմութիւնը՝ պատմականօրէն զիտուած՝ իր ընթացքը կատարած չէ օհսակ, կարն, հայր ձամբու վրայով։ Խափանարար արդկլքներ միշտ ստիպած են զայն երթալ աւելի երկար և ծուռ ուղղութիւններով։ Սա արդէն ուժերու մեծ կորուստ մը կ'ենթաղրէ։

Գիտական նորութիւն մը բնութեան մթութիւններէն գուրս դալու համար պէտք ունեցած է անհատի մը ուժերէն մէկ մասին միայն։ Իսկ ընկերացին մթութիւններէն ներա թափանցելու համար կարուսած է ան դժբաղդ ու անուղարմ ու սպասիչ պայքարներու, մասաւրական ու ֆիզիքական անչափ ուժերու օժանդակութեան։

Կարծես, մարդոց համար խորհիլը աւելի տաժանագին է քան մոլեգնօրէն կուտին ու սպաննուիլը։ Սպաննուիլ, վասնլի մարդկացին ուժերէն մաս մը սպասել վուճ անզը, կը նշանակէ կեանքէն մաս մը սպաննել։

Գիտունին և իր գործին ձակասագիրն է, կոխ բնութեան դէմ (Chercher, c'est lutter. H. Kraemer)։ Քաղաքակրթապէս, առաջինը օգտակար է, վիրշնը վաստակար է ընդհանրապէս։ Որովհետեւ մէկով մարդիկ իրենց կորով անտեսել սորված են, իսկ միւսով զայն սպասած են։

Գիտուներու և քաղաքակրթիչներու և անհնց գործունութեան դէմ համառած ընկերացին զժուարութիւնները նկասի ունենալով, երկու ընդհանուր պարագաներ կը զրաւեն մեր միտաքը, —

1. — Սմնատներէ սուլզուած զիտական և բարոյական շատ մը սկզբանքներ, զանազան դարաշրջաններու մէջ՝ ընկերացին բութ ըմբունութեներու չկարենալով պատշաճի, կրնան անհետ կորուած ըլլալ։ Կորուած զիտական շարքին մէջ պէտք է գնել նաև անոնք որ իրենց՝ այսպէս ըսենք՝ ծնունդի թուականէն տարիներ ու նոյնիսկ դարեր վերջ միայն ապրիլ սկսուծ են։ Անմաք լոյս-աշխարհ գալէ անմիջապէս յեաց ինկած են նորէն մթութեան մէջ, մեռած են, առանց որ և է հետքրբութիւն շարժելու։ Անցած են անհնց հեղինակները, անցած են սերունդներ, ու նոր ուժեղ միաք մը, հզօր կամք մը զաննաք վերածնած է։ Գիտուններու պատմութիւնը այսպիսի իրողութիւններ շատ ունի արձանագրած։ Բայց առոնք կ'երեւան մանաւանդ հին ամբոխացին աւանդապաշտ ժողովուրդներու մէջ, որոնք անգիտակից մոլեսանդութեամբ փացուցած են ինչ որ կրնար զիրենք տանիկ բնազրէն դէպի բանականութիւն։ Այսպէս որ, կարելի է կարծել, քաղաքակրթական նորութիւններու մէջ գտնուելէ յեաց կորուածներու թիւը՝ գտնուելէ յեաց հացողներու թիւէն աւելի մեծ է։

Հիներուն մէջ կրօնական և քաղաքական աղանդաւորութիւնը զիրեթէ միշտ հալածուած է։ Ան մթին միջավացի մը մէջ կազմենալ յաճախ փոքրամասնութիւն, շուտապ բանագաստուած է դաղրիկ մտածելէ և գործելէ։ Սրդ, հիները չնցերով զայն, քաղաքակրթական աղդակ մը փացնելէ տարբեր բան մը չէր որ կ'ընէին։ Վասնզի աղանդները՝ բնդհանրապէս հիմնուած բարոյական և ընկերական սկզբանքներու վրայ, հիներու ոչխարացին միասարը ու ընազդական հողերանութեան մէջ մտածումի և գործունէութեան աղանդամութիւններ էին՝ բանականութիւնը արթուն պահող։

2. — Քաղաքակրթական սկզբանքները երբ ուղղակի առնչութիւն ունեցած չեն ընկերացին կարգերու հետ,

ծաւալած են աւելի դիւրօրէն։ Իսկ ընկերային քարացած ըմբռնունիերու մէջ փոփոխութիւն ներմուծող նորութիւնը միշտ դժուարութիւններու հանդիպած է։ Ու որքան մնձեղած է ներմուծուած փոփոխութիւնը, այնքան նաև կատաղի եղած է դիմաղրութիւնը։

Այսօրուան քաղաքակիրթ կոչուած հասարակութիւններու մէջ իսկ կայ այս դժբախտութիւնը։ Աշխարհագրական, բնագիտական, տարրաբարանական սկզբունքի մը գործնական կիրարկումը շատ չի յուղեր հաւաքական միտքը։ Իսկ ընկերաբանական սկզբունքի մը գործնական կիրարկումը զայն կը խռովէ, կը տափնապէ, արիւնոտ ըմբռատութիւններու կը մղէ նոյնիսկ։ Սաոր համար է որ ընկերային գիտութիւնները (անտեսագիտութիւն, քաղաքականութիւն, կրօն ևն)՝ բնական գիտութիւններու հետ համամատած՝ աւելի քիչ զարգացած են, աւելի մեծ զժուարութիւնները կը զգան ընկերութիւններու մէջ գործնականորէն և արագօրէն յառաջդիմելու համար։

Ու եթէ աւաղելի բան մը կայ, բնական գիտութիւններու յետամնացութիւնը մարդկութեան համար հապիս զգալի ցաւ մէն է։ Մինչդեռ ընկերային գիտութիւններու յետամնացութիւնը ոհաւոր և մշտապէս սպառնական չարիք մը։ Հին դարերու մարդկու չերազեցին բնաւ, — ու չեն կրնար արդէն ընել այդ բանը, — չոգին ու ելեկտրականութիւնը և անոնցմէ բիոլ բարիքները։ Բայց անոնք միշտ խանդավառուեցան խաղաղութեան և անտեսական երջանկութեան յայսերավ։

×

Գ. Զարիքը զգալէ յևսոյ միտքը բնականորէն կը տարսու զայն դարմանող միջոցը վնասուերու։ Չենք կրնար անշուշտ գուշակել ասպազայի գիտական նորութիւնները, որոնք պիտի դիւրացնեն ընկերային ցաւերու բուժումը։

Բայց գիտենք թէ անոնք հաւաքական ու անհասական կրոպվն մէջ անտեսութիւն պիտի դնեն մանաւանդ։ Անոնք պիտի հարթեն, պիտի շակեն, պիտի կարձեն ճամբան որ կը տանինց գիտակաքաղաքանկրթական կատարելութեան։ Անոնք հնարաւորութիւն պիտի տան ճարդոց բնողդական անգիտակից վիճակները, իմաստէ և անդրածեչութեանց գուրկ աւանդութիւնները քանդելու արագօրէնու դիւրօրէն։

Արագօրէն ու դիւրօրէն, վասնդի որքան կանուխ տարրածուի ընկերութեան մէջ գիտական ու բարորական նորութիւննը, որքան զերծ ըլլան քաղաքակիրթիչ ազգակենար ընկերային դժուարութիւնները, այնքան մարդիկ զէափ կատարելութիւն ձգուող իրենց կրոպվը անտեսած կը լլան, այնքան մօտեցած կը լլան վերջնական խաղաղութեան ու բարութեան։

Պէտք է, վերջապէս, խորհիլ որ մարդկային միտքը չի կրնար միշտ ինքն իրեն հետ անհամաձայն մնալ, ինքն իր մէջ հերձուուած մնալ։ Բնութեան ուժերուն մէջ այնքան կարգ ու ներդաշնակութիւն դրած է ան։ Ապէկտ փաստ է թէ ընկերութիւններու մէջ ալ կրնայ ընկել այդ բանը։ Եւ ինչո՞ւ չէ, ընկերային ցաւերը բաւականին աւելի ծանօթ են։ Չէ, ախտը ճանչնալ զայն կէս մը դարմանել կը նշանակէ արգէն։

Երկրաչափօրէն, երկու կէտերու մէջ ձգուած ուղիղ գիծը ամէնէն կարձն է։ Ու մէքենական օրէնք մը կը պատուիրէ անդրուվարին չփումները կարիի նուազութեան իջեցնել։ (Réduire les frottements du véhicule au minimum possible. Spencer)։

Արդ, ընկերային որ և է յառաջդիմական նպաստակ երականացներու համար, պէտք է զանել ուղիղ, կրոճ, հարթ, նուազ գիմագրութիւն ցայց սուող ճամբան։

Արդ ճամբան՝ հաւաքական և անհասական կեանքերու մէջ ուժերու անտեսութեան զաղափարին լայն կիրարկումը միայն կրնայ ըլլալ։

V  
ՆՄԱՆԵԼՈՒ ԲՆԱՉԴՈ  
ԵՒ  
ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Ա. Զգացն թթվուումները ամէն կինդանի էակներու մէջ փոխանցիկ են: Մտաւոր վիճակներն ալ այս օրէնքէն բացառութիւն չեն կազմեր: Հաճոյքը փոխանցիկ է, վիշան ալ փոխանցիկ է: Մեր սիրած անձին ժպիաը մեր մէջ կը ցողանայ տաք քաղցրութեամբ մը: Մեր սիրած անձն արցունքը ցուրտ անձկութիւն մը կ'իջեցնէ մեր սրովն մէջ:

Կուգենք նմանիլ ինքնարերաբար և անդիտակցաբար մեր ընկերին որ կը ցատկէ, ինչպէս հօտին բոլոր ոչխարները խալտանքով կ'աստոտանեն, հնատեելով իրենց մէկ լնկերին: Այս օրէնքը կը բացարէ նաև ամրախային հոգեւրանութեան հիմք, որ է ընդհանուր միօրինակութիւն՝ նմանողութեան արդիւնք:

Բայց իրողութիւնը ներկայացնենք կարգով, անսունական խումբէն և մարդկացն անքաղաքակիրթ համայնքներէն սկսուծ:

Հաւաքարար ապլող անամական ամէն խումբի մէջ շարժումի, յուղումի, գործումնեութեան ընդհանուր միօրինակութիւն մը կաց, շատ ուշագրաւ: Անհամար իրեն առանձնայատուկ ոչինչ ունի: Ան հաւատարմօրէն կը ներկայացնէ իր խումբին հոգերանութիւնը: Այնպէս որ խումբին ներքին և արտաքին կեանքը ամրադշապէս համաշարու համար, կը բաւէ ներքնակէս և արտաքնասպէս ուսումնասիրել անհատին կեանքը:

Խումբի անդամներուն մէջ հոգերանական այս միօրինակութիւնը յառաջնող վիճակը կը կոչուի հաւաքա-

կան բնազդի, որ շատ զարգացած է կուզբերու մէջ, մեղուուներու մէջ: Այս կենդամները կ'ապրին և կը գործէն միենոյն հղանակներով.— միենոյն ճակատագրական ընազդէն մզուած: Իրը թէ անոնք ըլլացին «մէկ մարմին և մէկ հոգի», ինչպէս կ'ըսեն սամկօրին:

Անքաղաքակիրթ համայնքներու մէջ ալ կը տեսնուի այս պարագան: Անոնց մէջ ալ չկան նկարագրով և միուքով անկախ անհանունը: Խումբին անդամները ճակատագրօքին և անդիտակցաբար կ'ենթարկուին հաւաքական գոյութեան պայմաններուն: Իրար կ'ընդօրինակին, իրարուկը նմանին, իրենց նախնիքներու աւանդները կը յաւերժացնեն: Չեն սակեզեր, միշտ կը հպատակին: Ու շատ խիստ է հպատակութեան այս օրէնքը, այնպէս որ խումբը մէկ մարմին ու մէկ հոգի՝ կը զայտանայ, և կ'անհնատացնէ այն անդամը որ նոր ճամբու և խորթ ըմբռնումներու կը հետեւի:

Ու գէշը հոն է մանաւանդ որ, նմանելու և ընդօրինակելու ձգառումը այսպիսի համայնքներու մէջ կը կատարուի առանց անդրադարձ մտածումի (réflexion), ընազդաբար: Ասոր համար է որ բնազդական կը կոչուին անոնք և շատ ընդունակ են ամբոխային և աւանդապաշտ զդացումներէ սարուելու:

Քանի՛ վեր եղինք, քանի մտնենք քաղաքակիրթ ժողովութիւներու մէջ, այնքան կը սահմանափակուի նմանելու ընդզգը, այնքան կը նոխանայ հոգեկան վիճակներու պայազանութիւնը: Հոս ազլսու անհատը իր ընկերայտանական միջալայըրը հաւատարմօրէն չի ցողացներ: Ան բանական մասուած չէ անպայման ընդօրինակիլ իր պատկերու և իր ժամանակակիցներու գործունէութիւնը. կինայ սակեզեր, կինայ ժիստել իր միջալայըրը, կինայ որոշ չափով զիրծ պահել իր կարողութիւնները ամբոխային և աւանդապաշտ պղղեցութիւններէ:

Բայց այս բացարձակ չէ : Ան նորէն ժխտելէ և նորառակղծելէ աւելի կը նմանի և կ'ընդօրինակէ : Եւ արդէն անկարելի է որ մարդիկ միշտ ըլլան ինքնատիպ : Միայն բան մը կայ .— ընդօրինակումը կը կատարուի անզիտակցաբար . այս գէջ է : Ընդօրինակումը կը կատարուի նաև զիտակցաբար . այս գէջ չէ : Նորառակղծելու համար մտաւոր գործունելութեան ուժեղ և յաճախ տաժանագին թափ մը հարկաւոր է : Մարդկային կարողութիւնները ամուսինն պիտի մատուեէին , եթէ միշտ հնարելու և միշտ խկառիսկ ըլլարու խիստ պահանջը դրուէր անմանց վրայ : Պէտք է ընդօրինակել , պէտք է նմանիլ , բայց ո՛չ բնազդա-մերենական անզիտակցութեամբ : Այս է էականը :

Նմանելու օրէնքը աւելի պարզ ու հասկնալի ընելու համար , մէջ բերենք թարսի մէկ օրինակը : Նախակրթարաններու մէջ՝ պզսիկները շարժելու և գործելու ու մասնաւանդ խորհներու և զգալու եղանակներով իրարու շատ կը նմանին : Անոնք կը կազմնն հաւաքական ամբողջութիւն մը ուր անհատը պատասխանատու սեփական կամք չունի գրեթէ : Իր չարութիւններն ալ , իր բարութիւններն ալ անզիտակից թելադրութիւններու հետեւանք են :

Երբ նախակրթարանները թողած՝ աստիճանաբար կը մոնենք բարձրագոյն դպրոցներ , աշակերտներու մէջ հետզհետէ կը շեշտուի խորհներու , զգալու , գործելու այլագանութիւնը : Անհատական միտքն ու կամքը հոս աւելի պատօրէն և յայնապէս արտայայտելու կը միտքն :

Այս ամէնէն կարելի է եղբակացնել — Քանի որ անբան անաստունէն մինչեւ բանաւոր մարդը աստիճանաբար կը ձոփանայ հոգեկան վիճակներու բազմազանութիւնը , ուրիմն , մարդկային խումբերու մէջ՝ նկարագիրներու և միտքերու սեղմ միութիւնը , գործունէութեան շարժաւոթիւններու և նպատակներու նոյնութիւնը անկարելի կ'ընեն քաղաքակրթական յառաջդիմութիւնը : Վասն զի

սա անհատական կարողութիւններու ազատ և այլազան փիթումով միայն կ'իրականանան :

Իսկ յետամինաց և նախական ժողովուրդներու մէջ միշտ այսպէս է , միշտ հաւաքականութիւնը կը տիրէ : Կեանքի ամէն արտայայտութիւն , զիքնաք գէտի բարօրութեան իսկ տանիկլ խոստանաց , խորթ ու խորշելի է , երբ իրենց պատկերէն և ժամանակակիցներէն լնուունուած չէ , յանձնարարուած չէ : Հաւաքական բնազդը , իրը ընկերական կապ , անոնց մէջ կը յաւերժացնէ ինչ որ հին է և ընտանի . կ'ոչնչացնէ ինչ որ նոր է կամ զուրսէն կու գայ (հաւաքական եսասիրութիւն , եցօւմե collectif) :

Սերունդէ սերունդ հաւաքական կեանքի պահանջները կը դասնան աւելի հրամայական , և անպայման հազարութեան կը սոփակներու խումբներն անդամները , թոռները անդիտակիցաբար կը կաղաղարուին իրենց պատկերուն մէջ (աւանդապաշտութիւն , traditionalisme) :

Կը տեսնուի արդէն , քաղաքակրթապէս ստորին համայնքներուն մէջ .—

1. Հաւաքականութիւնը թշնամին է անհատականութիւն :

2. Նախակրթներու (մեռեներու) հեղինակութիւնը պարտադիր է ներկայ և ապագայ սերունդներու համար :

Այս մասին համագուերու համար , կը բաւէ քաղաքակրթական զանազան աստիճաններու վրայ գտնուող համայնքները բազդատել իրարու հետ : Այսպիսի բազդատութիւն մը՝ ներհակարար առաջին երկու դատումներուն մեզի պիտի սորվիցնէր .—

1. Համայնքները քանի քաղաքակրթուին , այնքան անհատը կը սկսի ինքպինքը ձերբազանել հաւաքական կեանքի պարտադիր պահանջներէն :

2. Համայնքները քանի քաղաքակրթութն , այն-  
քան կը դարձին անցած կեանքերու . հեղինակաթիւնը  
ճանչնալէ , այնքան կը սկսին գիտակցորդն կամ անդիտակցո-  
րդն քանդել մեռեներու . իշխանութիւնը :

×

Բ.- Ընկերային հոգեբանական այս գէշ վիճակները  
մեզ կը հետաքրքրէն , վամսզի անոնք ամէնէն քաղաքա-  
կրթ ընկերութիւններու մէջ իսկ որոշ չափով գոյութիւն  
ունին : Իսկ անտեսութեան գաղափարի տեսակէտէն  
անոնցմէ աւելի սպառիչ չկայ : Ահա թէ ինչպէս .

Քաղաքակրթական կատարելութեան երթալու համար  
մարդկային հոգեկան և մարմնական բոլոր կարողութիւն-  
ները պէտք է գործունէտթիւն մէջ ըրուխն : Կամքէ կամ  
յիշողութիւնէ բոլորովին զուրկ մէկը ենթադրենք , և պիտի  
համոզուինք թէ ան ո՞րքան պակաս է բան մարդէ մը :  
Առաջին պարագային՝ անոր մէջ սպանուած պիտի գո-  
նենք մասածուներէ և մտապատճեներէ իրական գործի  
անցնելու ընդունակութիւնը : Կամք չունեցող մարդ մը  
կինայ խորհիլ , երազել , փափաքիլ , լիչել , բայց չի կրնար  
գործել : Երկրորդ պարագային՝ անոր մէջ սպանուած  
պիտի գոնենք ներկայ պահէն առաջ իր ամրող կեանքը :  
Անթափանցելի մժութիւն կը պիտի ինչէ այն բարոր իրո-  
գութիւններուն վրայ զորս ապրեցաւ երէլ , հերու , իր  
մանկութիւնը :

Հասկնալի է ուրեմն , երբ մարդուն մէջ կը բացա-  
կացի որ և է կարողութիւն , ան կը դաշըրի լման ըլլալէ ,  
և կը նկատուի ախտաւոր :

Սրդ , համայնքներու կեանքն ալ սեղմօրէն միօրինակ ,  
ըմբռնելու՝ գործելու՝ պաշակրու եղանակվարդ նոյնագէպ  
զարէ զար , նորութիւններ և պաղանաւութիւններ գնահա-  
տելու անդնդունակ , սյնչու կը տարբերի վերի պակասաւոր  
կամ ախտաւոր մարդու կեանքէն , վամսզի անխորհրդաբար  
կը սպաննէ իր մէջ ինչ որ կայ գիտական և բարոյական

և ընկերական բարձրութիւններու առաջ իգձ կամ ձգ-  
տում : Մեր օրերու քարտ ածիւեներէն շատերը կ'ապրին  
իրենց հին գարերու և պապերու կեանքը : Աւանդապաշտ  
գգացումը , ազամներթօրէն փացուցածէ անոնց մէջ ամէն-  
նարութիւն և փափակումի միասում : Բան մը որ անոնց  
մարմնական և հոգեկան ամերիք ամրութեան գատապար-  
տած է : Իսկ ամրութիւնը բնականն վրձակ չէ , կարմիր է  
բայց նոյն իսկ՝ ախտաբանականն է :

Սակայ յստակ արամարտութեամբ . — Նախնական և  
յետամնաց համայնքներու մէջ անհամները կրաստած են  
հաւաքականութիւնն մէջ և չափն արտացայտուերու . բազ-  
մակազմանի պատառթիւն : Միւս կողմէ , գիտենք որ քա-  
ղաքակրթութիւնը կը չինուի անհամական միաքերու ,  
կամքերու , նկարագիրներու , մէկ լուսավ բոլոր կարողու-  
թիւններու անկաչիանդ և հարստա գործունէտթիւնները :  
Արդ , համայնքը զանոնք միակ , անփափիմիլ , վարչա-  
կան կաղապարի մը մէջ ձաւկերու , կը սպաննէ իր կորպը՝  
բաղաքակրթութիւնն առաջ : Կը սպաննէ , այսինքն կը  
վասնէ փուձ անզը :

Հաւաքական հստափութիւնը , տեսակ մը պահպանե-  
լու բնազրի , կ'ամբոխէ , կը մզկուանդացնէ կորաբար և  
անխորհրդածօրէն ասել կու այ ինչ որ նոր է և դուրսէն  
կու գոյ : Յետամնաց համայնքներու մէջ — անամնական  
խումբերու մէջ ալ պապէս է : — Կորութիւնը աններդաշ-  
նակութիւնը մըն է միշտ : Քայքայտերու բնագրական գգաց-  
ում մը կ'ունենան անոնք ամէն անզամ որ նորութիւնը  
մանէ իրենց էութեան խորքերը : Իրենց համար հին կեան-  
քի հաւաքերը , որքան ալ վետակար ու թիրի ըլլան , սի-  
ռելի են , խորչելի չեն . վամսզի անոնք զարերով եղեր են  
իրենց զարբեան բաղկացուցիչ մասերը : Իսկ պահպանե-  
լու բնազրը պաշտօն ունի յաւերժացնել գոյութեան բազ-  
կացուցիչ մասերը ամրովապէս , ու դուրս վանել միշտ

այն մասերու ներդաշնակութիւնը աւրազ նորութիւնը :  
Որքան չառ է թիւր այն սասմիներուն՝ որոնք կը խորցին  
նոր ձշմարանութիւններէ , կը վահնան զանոնք լոելէ : կը  
սիրեն մնալ իրենց պատկերու միամիտ բմբոնումնելուն  
մէջ , աղէտ և արգահատելի : Արդ , պիտութիւն հաճոյքք ,  
այսպէս բանք , անոնց էւթեան մաս կը կազմէ : Այդ  
պարագային՝ զիտութիւնը բանականորէն քայլացիչ բան մը  
ունի : Ու կոյր բնազգը կը չարժի ընդդէմ զիտութիւն և  
կը սպաննէ բանականութեան ուժը : Կը սպաննէ , արմինքն  
կը վասնէ փուձ տեղը :

Սւամպարուչո զգացումը կը յառերժացնէ խմառէ , և  
անհաժեշտութենէ ինկած բարքեր , սպառաթիւններ , ձէմքր ,  
քաղաքական՝ կրօնական բնանանելան կրչու բմբոնումներ :  
Մենք արդէն չեշտած ենք որ հոգին մէջ առերզու ու  
ձախորդ շարժում մը (յարգանք և պաշտամոնք , զար-  
շնաք կամ ձանձրոյթ փուձ բաներու . համար , վախ նու-  
խապաշարութիւնը) քաղաքակրթապէս չառ առելի սպառիչ  
է քան ֆիզիքական աւելորդ ու ձախորդ շարժում մը :  
Անարժեք հնար սպանէլ արժեքքս որ նորին առելք փակել է :  
Առակե , զառ աւանդապաշտութիւնը զէսինախնուկանութիւն  
կը չընէ : մասու որպական գործունեւթիւնը , հնակով բարո-  
յական և զիտական բորձը ձգտումներու վրայ : Այս մա-  
սին պարզ օրինակ մը .— յետամնաց երկիրներու մէջ ,  
մերինը օրինակ , կառավարութիւնը նոյնին սահմանա-  
գրական՝ ինկած է կրօնական բնանանելան և լողհանքաղիս  
ամբոխցին-ուամբական աւանդութիւններու . ազգեցու-  
թեան սակէ : Ան միշտ չին ու մեռած բմբոնութիւններու  
անախորդ ըլլալու երկիրւոր ունի : Այս է պատճառը որ  
քաղաքականութիւնը չառ հեղ մէկ քաղլ առաջ և մէկ  
քաղլ ետ կը սպանի քաղաքակրթութիւնը : Իսկ պատվոսի  
ետ և առաջ յիմար շարժում մը՝ աւելորդ ու ձախորդ՝  
կը սպաննէ մողավու բղներու յառաջդիմական ձգտումները :  
Կը սպաննէ , արմինքն կը սպառի փուձ տեղը :

Ուրեմն երկու բան .—

1. Համայնքները ջանապալ անձկօրէն նմանիլ իրենց  
անցեալին , անգիտակից բամասաթիւամբ մը բաւերժացնելով  
իրենց չին մեռելու խորհելու՝ զգարու գործերու եզր-  
նակները , ջնջելով իրենց մէջէն նկարագիրներու և միա-  
քերու այլազանութիւնները և գիտական ու բարյական  
նորութիւնները , ևնեսենի աւելի կը վատնեն իրենց կեն-  
դանական կրուվը :

2. Բնազրիականութիւնն բանականութեան բարձրացաղ  
հասարակութիւնը , հետզհետէ աւելի լայն առել մը ապրով  
զիտակից անհամաններու փթթումին , հետզհետէ անանդու-  
թիւններու արժեքքք արարակոսի և քննութեան տակ ձգերով  
և զնահանակալ զիտական ու բարյական նորութիւնները ,  
ուժերու ևնեսութեան օրէնքին միայն կը հետեւի :

X

Գ . Անառարկելի է ինկապէս որ ընկերութեան մը  
մէջ նկարագիրներու և միտքերու սեղմ միւռթիւնը ,  
նմանութեան արզիւնք , քաղաքակրթապէս սպառիչ է :  
Բայց միւս կոզմէն , նկարագիրներու և միտքերու պա-  
զանութիւնն ալ կուիներու և յեզափախութիւններու  
պատճառ է նորէն սպառիչ :

Յայսնի բան է որ յետամնաց համայնքներու մէջ երբ  
կը սկսի մանել քաղաքակրթական հասանքը , անմինէն  
տիսուր երկայինը՝ անմիջապէս աչքի զարնազ՝ ուժերու  
հաւամարտութիւննէ , չին ու նոր բմբոնումներու բախումը :  
Հաւամարտական միտքի զանգուածային միութիւնը՝ պարած-  
քարացած կը սկսի երկարաւակից , հերձուցիկ , յուուջ  
բերելով արիւն և աւեր :

Զիաց ժողովուրդ մը , որո՞ն սպառմական անցեալը  
շունենաց անհամար զէտքեր միր պարածք ապացացաղ :  
Ասոր համար է որ յաղհանքացած են սու իմաստով զա-  
դափարներ .— Քաղաքական ազատութիւնը՝ յառաջդիմական

Երեսիթ՝ կը ստացուի արիւնով, յառաջդիմոթիւններ իրականացներուն. համար բնկերացին բուռն ցնցումներ չարկաւոր են:

Բայց մնաք գիտենք որ արիւնն ու ցնցումները առաջ ալ կը տանին, ևս ալ կը տանին, աւելորդ ու ձախողով շարժումներ ընկել կը տան աւելի կամ նուազ արագութէն: Թէ ասակաւին մեր օրերուն խել, անսնք միակ զէնքը կը նկատուին և են խելապէս՝ ժողովրդական լճացած կազմական գանգուածներուն հագի և մզւմ տալու համար: Բայց անսնք պէտք չէ յաւերժանան: Ինչ որ կը տպառէ բնկերացին կորովը, կը վետու քաղաքակրթութեանն:

Խեղիրը հաս է: — Ուժերու աղաղանութիւնը, մասնաւունունոր քաղաքակրթուազ համայնքներու մէջ, կը նշանակի ուժերու ներհամբութիւն: Արդ, կարելի չէ զանել միջոց մը, սրավ աղաղանութիւնները իրար փացներու մեջ՝ իրար լրացնեն: Կարելի չէ զանսնք ներդաշնուարել: Կարելի չէ աղաղան կոմքերու և զորդանէութիւններու փախաղարձ թափանցազութիւնը հնարաւոր բնել, անսնք որ անսնք երբեք իրար չփացնեն, իրար չսպառեն:

Այս հարցումներուն սրաշ պատասխան մը չէնք կը նար: Անկայն գիտենք որ արդի բնկերացին կարգերու մէջ անհրաժեշտ է խորունկ գիտական նորոգութիւն: Եւ այդ նորոգութիւնը անպատճառ պէտք է կատարուի բնկերային ուժերու հնիկութեան օրենիթին վրայ:

X

Դ. Բնկերացին ուժերու միջներին մէջ չափ և կշիռ, ոչ մէկ ձախորդ չարժամ, ոչ մէկ աւելորդ տպառում: Ան ինչ որ ցանկալի է:

Անսնք պիտի ծիծաղին: — Այդ երազ է: Բնկերաւթիւնը մեքենաց չէ: Ան կը չարժի գիտուածօրին: Գիտենք թէ ինչ ըրաւ և ինչ եղաւ երեկ: Չենք կը նար գիտնայ

թէ ինչ պիտի ընէ, և ինչ պիտի ըլլաց վազր: Գծուած և ձեռած ծրագիրներու վրացին չէ որ կը քայէ ան: Գիտական որոշ, աւգիկ, ծցրիս չափերը ամեն տեղ, ըստց ոչ բնկերութեան մէջ, սրամութեան մէջ:

Անչուշու, բնկերութիւնը մեքենաց չէ: Ու գիտութիւնը ամենէն չառ կոտած է սրպէսպի ան ըլլաց այդպէս: Կրօնական, քաղաքական, բնուաններան և ուրիշ չառ մը ազգակներ զայն դարերավ շարժած են իրք անհոգի մեքենաց:

Մեքենական չէ համայնքը որ կը նամակի եր նախնիքներուն, անխորհրդածօրին կ'իւրացնէ ամրուացնին ձգտումները և կը հառել անսնի:

Մեքենական չէ հասանացեաններու այն բազմութիւնը որ ծէսերու, արագազութիւններու, բնմիերցուածներու նշանակութիւնը առանց գիտնալու, առանց անսնոց խելական ողիին թափանցերու, կ'ընէ զանազան շարժումներ՝ բնապգարար նմանելով քահանացին, խմամին, սպահանացին, քուրմին:

Ըստ հակառակը, գիտութիւններաւ յառաջացումնն հնա բնկերութիւնը ստովիճանարար ինքզինքը կը ձերբազան այս կորը մեքենականութիւննին և անհանունները տպառ բանդագործութեան աւելի և աւելի բնդունակ կը զանսնան:

Կարագութիւններու գիտակցութիւնը ունենալոյ կոմ զանսնք առանց անօգուտ վասնութեներու սնասնել՝ նոյնինաս են, և ոչինչով մեքենական: Մասսոր զարգացումը մասսոր ուժերու արդիւնաւոր սնասնութիւն բայլ է: Ու չառ ապաշ բան պիտի ըլլար զարգացած միտք մը նման չնել անհոգի մեքենայի մը:

Բնապգարական ամրուսը գիտակնն յառաջդիմութեան համակիր չէ: Ան որպէսպի աղգովէս ըլլաց, պէտք է որ իր մէջ անհանունները անփական անկախ գիտակցութեան բարձրանան: Եւ այս կը նշանակի: Կայր մեքենականութիւնէ բնասնակութեան երթալ:

Նամակը կը կարծեն որ համացնքը հաւաքարար կը ստեղծէ իր բարքերը, ոպվորաթիւնները, աւանդոթիւնները, կրօնը, զրականաթիւնը, քաղաքականոթիւնը, լեզուն եցի : Հետևաբար, կ'եզրակացնեն, թողերու է որ ան հաւաքարար գանձնք փափէ, նորպէ իր ուզուծ ձեւով :

Վերածելով այս կարծիքը, կը գտնենք զայն ոչ միշտն անբարենելի, այդ և սխալ : Ենթիրաց ընկերաբանական գիտութիւնը, աւելի կը հակի բնդունքը որ քաղաքակրթական ամէն առեղծագործութեան միջոցը կայ անհամառներու միաքր : Անհամառներ են ար կը նորպեն, կը փափախեն, բայն ու յասին կ'ընդհանրացնեն : Արդ, գիտունները աւելի մեծ իրաւունք և կարգութիւն անին այդ բանը բներու : Խոչու արքեմն՝ ընկերացն բարը երեւոյթներու մէջ առ համարակ՝ կարելի պիտի չըլլաց կերպուի գիտութեան միշտցները, գլուխական չափերը :

Ասկէց զայ, պատմական հին ու նոր անհամար գիտուեր կը վկացն այս մասին : անհամառները կը ստեղծեն, ամբոխները կ'ազաւագեն, նոյն խակ կը քանդեն : Ամբոխացնութիւններ մարդուն է, անհամարականութեան, որուն փթթումը կը խափանէ : Խակ անհամարական կամքին և գործունեութեան, անհամարական միաքին ու նկարագրին բաց արտայացնութիւնը խափաներով, քաղաքակրթական յառաջդիմութիւնը կը կասի, կենդանական ուժերը կը վառնուին անամարաբար : Ասկէս չարիք մին է, ու մենք անոր դարձնանք գիտութիւններէն զայ ոչ մէկ բանէ, կընանք պատսել :

Գիտական սահմաններու մէջ զնել բարքերու, սպառութիւններու, կրօնական բմբանումներու և քաղաքական հիմնարկութիւններու, լեզուական և գասափարակական հարցերու, անառուական կարգերու կազմութիւնն արագացումը .— ահա խնդիրը : Այսպէսով միայն կարելի պիտի բլաջ խնայել չնայի և նորի պայքարներուն համար

վասնուած կորավեները, յեղափախութիւններու մէջ թափաւած արխանները, խմասոէ զուրկէ վերջամնաց աւանդութիւններու համար զրուած բարպական զգացումները են :

• • •

## VI

### Ա Կ Ա Ն Դ Ա Պ Ա Շ Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը ԵՌ Տ Ե Ս Ո Ւ Թ Ե Ա Ն Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ը

Ա. — Աւանդապաշտութիւնը արդէն մեզի ծանօթ է : Զայն նորէն պիտի վերածնենք սակայն, երեւան հանելու համար անոր մութիր մնացած քանի մը երեւակըն ալ :

Ժամանակակից բնախոսական գիտութիւնը պարզած է շատ հաճանդզիչ զաղափար մը : Կանուխէն կը կարծէն որ կենդանի մարմիններու բաղկացացիչ մասերը ամէնքն ալ անին ուու, կաւեւու, անինամիւս պաշտօնները : Այսոր գիտունները բարուացն հակառակի կը խորհին : Գործարանները, կ'ըսէն անոնք, կը համապատասխաննեն ուզգակի պէտքերու, ու պէտքերն ալ կիմայի, միջավայրի և ուրիշ կարգ մը հոգերնախօսական պայմաններու անմիջական արգեւնքն են : Եւ որպէսեաւ պայմանները միշտ նոյնը չեն մնար ու կ'աղցային, պէտքերն ալ նոյնը չեն մնար ու կ'աղցային, քանի որ պատճառի և արդիւնքի պղերու մը իրարու կը կասի զաննք : Առաջնները կ'ենթարկուանին դարաշընաններու յարածուի երկանքին վրաց խորունկ գոյգովաստթիւններու, և երկրորդներն ալ կը հետաւին անսոց, կը փոխուին ու նոյնիսկ կ'անհետին : Գարով համապատասխան գործարաններուն, անոնք պայմաններուն և պէտքերու ձեւափախութիւններուն երբեմն կը հետեւին, ինչ որ բնական է, երբեմն ալ չեն հետեւիր, ինչ որ բնական չէ : Այսպէս, գործարան մը որ ացինչ դարաշընանքն

օգտակար է և ամբողջ կադմուածքին կը պատշաճի ներդաշնակօրէն։ «Կրնաց յիսուագաց դարաշրջանի մը մէջ ըլլալ անօդուա, ու նոյն խոկ վաստակար»։ Մարգկացին հառապին, օրինակ, որ նախնական շրջաններու մէջ անշուշտ կը նախառակին ու խմասար ունէր և այսօր չունի, նախապէս օգտակար էր և հիմա վաստակար։ Ամէն մարդ ունի զուտ անսամբականծաղութով զարծարաններ, որոնք իրենց գոյրթիւնը պահպանած են ինչինչ հանգամանքներու չորժու։ Եց հանգամանքները ունեն իրենց օգտակարութիւնը անսամբական աշխարհին պատկանող նախնիքներու մօտ, բայց անսնց նախառակը ու անհանձնակ պաշտօնը պատօր այցեւս չեն երեւիք։ (L'Univers et l'Humanité. էջ 62.) Միեւնոյն գաղափարը պարզուած է նաև։ Մէջիքովի մէկ բանախօսութեան (Աշխարհայեցողութիւն և բժեկութիւն) մէջ, ուր կը հասասառի փաստերով թէ «մարգկացին մեսին զոյւրիւնը աշխարհի վրաց պէտք է նկատել հակառակութիւններով յի»։ Վասնզի անսամբական շրջանէն յառանգած է, ան այնպիսի յատկութիւններ որոնք կը ներկաց կազմին ոչնչով կը համարասասախոննեն։ (Ազատաւոր, 910 Փետր. թ. 201-209):

Եց պիճակը մէնք պիտի կոչենք զարծարանին աւանդապատութիւնն, համեմատերով հոգեբանական աւանդապատութեան նետ, որ բնիկերացին կիսնիքի մէջ այնքան դիտուած երեւոյթ մըն է։

Արդ, հոգեբանական աւանդապատութիւնը, աւելի բարդ ու յախնիք գիծերով, աւելի պիտառոր հասեւանքը ներսով, կազմուելու համար կ'անցնի միեւնոյն դիմացեղում։ Ընկերութիւնը շրջապատող աշխարհապատական և պատական ինչ-ինչ պայմաններ ծնունդ կու տան հոգեկան ինչ վիճակիներու։ — պէտքիք, զգացուներ, ձգտումներ։ Որչափ ասեն որ ծնուցիչ պայմանները մնան, հոգեկան պիճակները իրենց գոյրթիւնն իրաւութիւնը ունին։

Բայց կը փախուին ժամանակները, կ'աղջաւողին ու նոյն խոկ կ'անհետին պայմանները և հոգեկան վիճակները, նուրբու տեղի տապագ։ Կը փանաց ներքին պատճառը, ու կը մնաց անոր արտաքին կիզեւը։ — աննոպատուկ, անփամաս, անսպացտօն տանդ։ Արագէն են չառ անգամ ծեւերն ու արարուութիւնները կրօններու մէջ, բարքերն ու սովորութիւնները բնասանիքներու մէջ։

Հնդեւրոպական ժողովուրդներու մէջ ցարդ կան կրտսելի, ծառի, մեռեններու վազնչական պաշտամունքին հնառեր որմնք երբեք չեն համապատասխաններ որ և է պէտքի, զգացումի, ձգտումի։ Անոնք նախապէս իմաստ ու նախառակ անէնն անշուշտ, խոկ այսօր չունին, և հետեւաբար վաստակար են։ Աւանդապատչան բնազգը զուննք յաւերժացացեր է։

Հին Յունո-Հունական սոսանը (La Cité Antique, որ F. de Coulanges) կը մեռենները կը թաղէր մասնաւոր և որոց վայր մը գերեզմանոցին մէջ։ Եց սովորութիւնը այն ասենիք օճախի և մեռեններու պաշտամունքին անմիջական հնաեւանքն էր։ Հինները, համոզաւած են որ մեռեններու սպինները չեն բաժնուիք այս աշխարհէն, և ողջերու պէս կը կարօանի ուսելիքներու։ Իրենց բնասանիքներու եւամին մէջ ուրիշ բնասանիքի մը մեռելը չէին թուրատեր թաղէր։ Եց սովորութիւնը արգի բնասաններան և կրօնական բմբանութիւնը հետ ոչ մէկ աղերս տնի, բայց կը որհաւուի շատ մը ժողովուրդներու մէջ ու նաև մեր մէջ։ — Խմասար կրտսաւած աւանդութիւնն (Շ. Գարահիսարցիները, Թագապացիները եւայն, զերեզմանացի մէջ բնասանիքի մը մեռեններու սեփական վայրը կը կոչեն կրտս։ Իսկ Պարտիզակցիները՝ Թալ)։

Աւելի կամ նուազ խոր անցեալէ մը կտակուած հոսք թիւններու նկատմամբ անձկագին յազում մըն է ուրիշն աւանդապատչութիւնը։ Այս յարտ մը զիտական պատ-

հասարանաթեան առակ չինար: Առամիկ ամբոխը իր բարքերը, ապօպատիւնները, կրօնական պարաւորութիւնները, կր կասարէ անողիս ինչպէս մեղանները իրենց ոջինները կր չինեն, կուղբերը իրենց թամբերը կր բարձրացնեն, առանց անզրադարձ խորհրդածութեան, մեքենարար: Առանդապաշտաթիւնը անզիսամկից բնագրներու զործ է:

Յևամինաց համայնքները չեն ախորժիր իրենց հաւաքական կիանքին մէջ ներմուծուած նորութիւններէն: Անոնք կր սկսն չարմանակ քաղել իրենց հախանազիքերու կողմէն բացուած ճամբաններէ որոնք կրնան ըլլալ ծուռ, անհարթ, երկար, կրնան սրաշ նապատակի մը կամ օգտակար երքի մը կապուած չըլլալ: Այս չի զբաղեցնիր բնուափերը: Բայց երբ իրենց մէջէն մէկը կը չեղի ազգ ճամբաններէն, առարեր ուզզութեամբ քաղերու փորձեր կ'ընէ, միարքերը ցաւազին ցնցուամի մը կ'ենթարկուին:

Առանդապաշտա բնագրի բիրտ մեքենականութիւնն զէմ զործուած այս չարմամը կը կոչուի ուսմիօրէն Գայրակդութիւն: Գայթակզա թիւնը կը ցաւցնէ խմազիս, բայց նուն կ'արթնցնէ, զատելու և խորհրդածելու կը մզէ: Ան, զունէ հեռաւոր վախճանով մը, օգտակար է:

Ամէն անսակ առանդապաթեան համար որ անզամ մը զարձած է հաւաքական կիանքի յաձախուած ուզիք, ասիկա ձիշա է: Լուտերի, Նալիլէսափ եւ ուրիշ գիտական ու բարյական հանձարներու զործերը գայթակզեցուցած են միշտ, բայց նուն միշտ եղած են աւելի քաղաքակրթիչ:

X

Բ.— Մանուկին հոգեկան կարուզ կազմին վրայ զրաշխուած զէշ յիշասակները—անսպամարան համակառութիւններ, առերութիւններ, վախեր, ահակաթիւններ, գուճ առանդապաթիւններ, վախեր, ահակաթիւններ, կիանքի կ'ընեն գժրախառ կամ անոր ամբողջ կութեան: Ախորապէս արմասաւորուած հողին մէջ, անոնք

կ'ի բացնեն այն սեղն ու մուհովը որ գիտական և բարձրայական բարձր սկզբանքներու միայն անհզամեցա էր յասկացնել: Առելէց զառ, ամէն անզամ որ նորութիւն մը կր զաց անզամապաւիլ չին յիշասակներու քավ, կը ծագի ներքին կամւ մը: Եթէ նորեկը համաձայն է հնաբռան հետ, կր մնայ ու կր անէէ: Համասակ պարագային, զորու կը քշափի ան:

Ու քիչ հեզ կը սպասահի որ խման հայրիկին, ծրխող եւ հերքաթներ պասամոզ պասպուկին, մազիունուորին աւանդապաշտ մայրիկներուան վրայ կազմադրուած մասնուկը կարենաց՝ զասախարակուելով բորբույն մասնուկ իր նկարագրի զէշ ծագքերը:

Ըսկերացին հոգերանութեան համար ալ պառպէս է: Առանդապաթիւնները յիշասակներ են: Յաձախ անփմասն և անարժեք, անոնք բայց կը զնեն հաւաքական հազիկն մէջ, հնա սեղ ու մուհով չեն թագուր զիտական և բարյայական բիրտնութեարու, համար, հնա ներմուծուած նորութիւններու զէմ կը կուտին ու զուրս կը նետեն զանոնք, Կըր իրենց հետ անհամաձայն են:

Անհամական յիշասակները և ըսկերացին աւանդապաթիւնները ուրեմն չին վիճակներ են, ձգուած կեանքիրու երկացքն ի վեր: Անցեալլ ներկային եւ ապազալի մէջ, ահա անոնց սեղմ ստհմանը:

Ուրեմն, նկասի ունենալով զէշ յիշասակները և վուճ աւանդապաթիւնները, կարեի է առանց վարանքի բայել: Կեանքի երէկը միշտ չի լրացներ կեանքի այսօրը: բնոյ հակառակը, անցեալլ յաձախ կը ժխուէ ներկան և անոր թհնամին է:

Ամէն ժազավարդ եղիս: մեծ ազգեցութեան կը հայտակի: Հին աւանդապաթիւններու և նոր համազութեարու: Գիտական միաքը իր կաշաբն անփ աւանդապաշտ միաքը: Երկու անհայտ լրացներ, մահաւ ասեկանեամբ բարսած

իրաբու դէմ, կ'ապրին ու կը տեսն զուգընթացարոր: Դիւգական համայնքները, մութը հնացած ժողովրդային զանգուածները յամաօրին կը յաւերժացնեն հնութիւններ՝ արձէքէ ինկած: Մասւորականները կը ջանան ընդհանրնել քաղաքակրթական մշտանորսզ ձգտութիւնները: Ասկէց՝ անխուսափելի կուիւ մը հինի և նորի որ, չթուենք միւս չարիքները, կը զանդաղեցնէ քաղաքակրթութիւնն ընթացքը և մեզի մասնել կու առաց: — Անցեալը ներկային և ապագային թհամքի է:

Ի՞նկերապին տարուն պիճակ:

×

Գ. իմաստէ և անհրաժեշտութիւննէ ինկած աւանդութիւնները Վերջամնացութիւնն ալ կը կոչուին:

Կրօններու մէջ մեսած լեզուներու գործածութիւնը վերջամնացութիւնն խոշոր փաստ մըն է: Ժողովուրդը չի համեստ բարիներէնը, արարերէնը, զրարարը: Այս լեզուները արզի կրօնական բժրունութիւնուն հետ որևէ կուզ չունին, զաննաք չեն շահեցներ, ալ առի մը կամ նազառակի մը չեն ծառացեր, ու մանուանդ կը մթնցնեն զիտակցութիւնը, կը սպաննեն ուշագրութիւնը: Անմաք հաւասարեցները կը վարդեցնեն այն խուլ քայլ խոր համոզումն թէ կրօնական գործերու մէջ ամէն բան ալէաք է բայց զգայաբանները թմրեցնող, ձեւական, անթափանցնականն է, կը դասնայ խափանարար արզելք կրօնական յուսազիւութիւնն վերաբերող ամէն շարժումի առջև:

Մեսած լեզուներու օրինակը մէջ բերինք շեշտերու համար որ՝ ընկերածնական ամէն երեւոյթի, օրինակ կրօնին մէջ, կամ երկու սրոշ մասեր, ցերքին հոգերանաւարապին առաջարի առաջարականներ: Տակը՝ զաղափարը կուտ պէտքը կամ ձգտումը, փամն արտայացնութիւնը, խօսքի զորդի կամ մարմնական շարժութիւնը վերածուած:

Արդ, առաջին մասը ժողովութիւններու գիտակցութիւններ մէջ երկար չի կրնար մնալ, չուառվ կ'աւրափ: Երկրորդը մասը առելի երկար կը տեւէ, առելի յացն ծաւագ կը գտնէ:

Գաւառացի հայ կինները զիտակն ցարդ թէ վաս օձուխին մէջ ջուր լիցներու չէ, կեսութիւն և կեսորացրին առջեն «մանջ» լրագուէ, մեսեիններուն համար «հոգու հաց» սպարապաներու է տարին քանի մը անգամ, վարդավառին իրաւու վրայ ջուր սպակերու է, երիտասարդներին ու սպասանինները Տերմուախն խարայկ վասերու են բոցերան մէջն ցատկերով: (\*) Բնշ-ինչ ծառերու և թուփերու հազուս տիկար մը կապիկու է: Բայց չեն զիտաբ ու չունին այն զաղափարը կամ զգայումը որ նախապէս ծունդ տաւած է այդ առարկացացած առանդութիւններուն: Կաթովիկը, լուսառքականը, մահմատականը այսօր չեն կրնար ցայ որ եւ է կրօնական պէտք կամ ձգտում որ կարենար արզարացնել մեսած լեզուներու գործածութիւնը իրենց սրբավայրերուն մէջ:

Այսպէս, արտաքին առարկացական մասը կը տեւէ նոյն խոկ այն տանն երբ ներքին հոգերանական մասը կրստաւած է ամրացնապէս: Աւրիշ խօսքավ, կես քաղաքակիրթ համայնքները միշտ արամազի են բարքերու և առանդութիւններու արագարին կեզեւը միշտն յաւերժացներու, ու չեն կրնար երկար տանն պահել մնանց ներքին իմաստը:

(\*) Ինձի կը թուի որ Տերմուախն խարայկի բոցերան մէջն ցատկերու այս սովորութիւնը մէկ վերջամնացութիւնն է, չեն յանահովական քառչական արարագութեան մը: Հինքը ցատկերէ կրակ մը կը վասէին, և իւրաքանչիւրը կը ցատկեր թեթև բոցին մէջն . . .: Անմաք կը կարծէին մաքրուիլ ֆիզիքական և բարպարական ամէն արատէ նուիրական բացին մէջն ցատկերով): La Cité Antique t. 153-54 F. de Coulanges.

Գանձր կը վճանագ , բացց առափը կը շարտանուի , վա-  
յել զարթիս պաշտամունքը :

Եսա մնագամ աղ ներքին աշխախի մասեր որոնք  
առանձին թողւած՝ պիտի չապրեին բնու , կը յաւերժա-  
նան արանքին մասերու չարհաւ : Կամ առեփ պարզօքէն ,  
— Արանքին ձեւը տեւերդ , իր հետ կը տեւականոցնէ  
նաև ներքին խմաններ՝ հնացած և մնարծէք :

Կրօնական ծէսերն ու արարագութիւնները , զինուարա-  
կան դրաշմին ու համազգեստը իրենց հետ բերած են շառ  
նախական զգացումներ՝ բիրս ու բարբարոս :

Եթէ կաթողիկը , մահմասականը , լուսաւորչականը  
հարկադրուած չըլլացին ազօթել մնաւած լեզուներով վազուց  
իրենց ազօթքները կը զառեին արժէքէ եկած բառերէ և  
իմաստներէ : Եթէ բարքերն ու սովորութիւնները չունի-  
նացին կրչա իրզեւ մը՝ զգացարաններու առեփ մատչելի և  
հետեւարար առեփ՝ հակադրամկան , անոնց ասկ զրուած  
իմաստները զիւրութեանը կ'ենթարկուէին վախիստումք և  
տաւածդիմութեան օրմնեքին , և բնկերութիւնը չք մնար  
վիրջամեաց աւանդութիւններու հարաստէ : Բացց ձեւը կը  
սրանգունէ իմաստը գէշ-աղէկ , ոգառակար կամ վաստակար :

Հնգերանորէն ապացուցուած առուգութիւն մըն  
է որ ներքին զգացումքը կը ծնի զրեթէ միշտ արառ-  
քին զրուումք մը հնասեաննոսք : Արառքին չարժումները  
արդիւնք . չենպատճառ են յաջախ զգացումք մը յացանու-  
թեան մէջ :

Սրգ , կրօնական , քաղաքական , զինուարական , ըն-  
տառներան են . զգացումներան մէջ՝ մնաք բանք՝ երկու  
մասեր կան . — ծէսեր և արարագութիւններ , բարքեր և  
առվարութիւններ , մէնպօններ և ձեւեր որ են արանքին  
մասը : Զատ զգացումք հնգերանորէն միջուկ է և ներ-  
քին մասը : Ու ներքին զգացումք չը որ միշտ առաջ կը  
բերէ արանքին շարժումները , հնգերանոր զրեթէ

միշտ ծէսերը , արարագութիւնները , սէնյօներնեն որու-  
ծու ներքին զգացումքը մը ծնունդին :

Այս տեսակեանն զնկերացին սիամներու զէմ պէտք է  
կուուիլ սկսերով ոչ թէ ներքին զգացախարէն , այդ արարա-  
գութին ձեւական արարացանութենէն : Ով որ համաստեր էր  
նէ , բնկերացին հնգերանութիւնն քիչ բան կը համիլուու :

Այսէս է միշտ , զգացախարը՝ մերկ ու բաց՝ աղքատ  
միտքերու մէջ մուտք և կեանք չի կրնար ունենազ : Այդ  
բանին համար ան պէտք է զարդարուած ըլլաց չօշափելի  
զոյներով և պատկերներով : Ան թէ բնչ՛ւ առակները  
մէծ բնդունելութիւն կը զանեն յետաննաց համայնքներու  
մօս : Ան թէ բնչ՛ւ նախնական կրօնները միշտ ծխական  
են , միշտ արարագական են :

Չարփքը սական հնու է որ այդ զայներուն ու պատ-  
կերներուն , ծէսերուն ու արարագութիւններուն տակ զր-  
ուած իմաստը շառ չաւեկը և մերթ կը կորսուի բարպացին  
ու մերթ կը հնանց բոլորապին :

Կարգ մը քրիստոնեաց համայնքներու պահք ու ծով  
պահներու զրութիւնը կարիքի չի ներկայ կրօնական ւմրու-  
նաւմներով պատճառաբաններ , նախաքրիստոնէական ժամա-  
նակներէ կու զայ ան և անոր սկզբնական իմաստը այսօր  
չկայ : Մեր մէջ «Հայո վեր ասնելու» սովորութիւնը կը  
համապատասխանէ : Քիւրուերու մէջ հարար տակւուգերու  
սովորութիւնն , որ չենք զիաներ ու թիկէ և ինչ բանէ ծա-  
գում տաած է : Հեղինակ մը հնու մարդագունութեան հետք  
կը կարծէ բարուածք (կոստանք , համձիք ,) որ արդի բնչ-ինչ  
համայնքներու մէջ մէծ ծաւալ զասած է , որ սուրբնի  
տեւեկու չեր , քանի որ այս մարդագունութիւնը խորշելի  
բան է : Ս . Թայնախ իր զործին մէջ (Cultes, mythes et  
religions , էջ 17 .) թոթեմականութիւնը (ահօակ մը անսու-  
նապաշտութիւն) ներկայացներով կը յացանէ թէ բնչովէն հն  
առներ (clans) կարգ մը անսուններ չեն տաեկ , չեն

սպաներ, կը իմասմէին են: Մեր օրերան ալ թարքերը խոզ չեն ուտեր և չուներու համար՝ մասնաւոր հոգածութիւն ցոյց կու առն: Հրեաները՝ «առ-բր» և «անսառ-բր» երկու դասակարգերու, կը բաժնեն կենդանիները, սրանց առաջնորդ կարելի է ուտել, երկարողը ներկի չէ ուտել: Այս աւանդութիւններն ալ որբեմ գոյութեան իրաւաներ չենին, քանի որ անսնց բան իմաստը պատր մնացած չէ:

Մէկ խօսքով, վերջամիացութիւնները, ամէնքն ալ, կամ իմաստ չենին ու առարկացական ձեւեր են միայն, կամ ունին այնպիսի իմաստներ՝ իրենց արտաքին կեղեւին տակ՝ սրճնք ներկայինը չեն: Երկու պարագային ալ՝ յն-կերպարանօրէն՝ աւելորդ են ու փաստակար:

×

Դ.— Աւելորդ ու փաստակար, վասնովի ընկերային կրտով կը սպառեն փուն տեղը:

Այս ամփափ ուսումնասիրութեան ընթացքին, մենք քանի մը անգամ արդէն չեցած ենք այն գաղափարը թիւ մարզկացին անհաստը կամ ընկերութիւնը աղբիւր մըն է մարմնական կրտովի և հոգեկան կարաղութիւններու:

Հետեւարար, այդ կրտովն ու այդ կարաղութիւնները կը վասնուին ամէն անգամ որ կը գործածուին՝ աւելորդ, անխմաս, աննապատակ բաներու համար. ամէն անգամ որ անհանց գործածութիւնը մարմինին և հոգին չի տար աւելի ոգեւորութիւն, աւելի թարմութիւն, աւելի կեանք, ու գէափ բարձր քաղաքակրթութիւն ձգտումը չօժանը աւելի հզօր թափով մը:

Իսկ աւանդութիւններն ու վերջամիացութիւնները միշտ ափազէն են, իմաստ ու նպաստակ չենին, հոգին ու մարմինը և քաղաքակրթութիւնը չեն շահեցներ երբեք:

Ասկէց զատ, կենդանական ամէն վիճակ՝ աւելու համար՝ անհրաժեշտօրէն կը կարօփի ձիգի մը՝ աւելի կամ նուազ մնձ: Աւրիշ բացարարութեամբ, ամէն երեւոյթ՝ յն-

կերութեան մէջ որպէսզի մնայ և առէ՝ կը պահանջէ հոգեկան ու մարմնական, բարողական և նիւթական կրտով մը, ձիւս ինչպէս քարը՝ որպէսզի օղին մէջին թռչի, անհրաժեշտօրէն պէտք ունի մղիչ ուժի մը:

Սւանդութիւններն ու վերջամիացութիւններն ալ, երբ ընկերային-հոգեբանական երեւոյթ. կը կարօպին՝ աւելու համար՝ կենսական բազմատարը և հոծ կրտովի մը: Ու երբ անոնք կեանքի մէջ իմաստ չոնին և անպատէն են, բնական է, զանոնք յաւերքայնող կորովն ալ պարզ պատում է: Ասիկա այնքան հասկնալի է որ երկարեւ չենք ուզեր:

Բայց նկատենք ինդիբը ուրիշ քանի մը երեւններէ ալ:

Մարդկային նպաստակը կը կայանաց բնազդներէ բանականութեան անցնելուն մէջ: Կը հետեւի ուրիմն որ անհաններն ու ընկերութիւնները՝ շարունակելով ապրիլ անգամակց և անպատասխանառու գործունէութեամբ, մընալով կոյց հպատակ աւանդութիւններու և վերջամիացութիւններու, որոնք օթումաթիք ու զրեթէ բնազդական վիճակներ են:— իրենք զիրենք հետո պահած կը լլլան իրենց նպաստակէն, և հետեւարար կը վասնուին:

Վասն զի եթէ քալելը շահ է, կենալը կամ ետ դառնալը կորուստ է:

Բնազդական գործունէութիւնները մեծ համեմատութիւններով կ'երեւին մանաւանդ աւանդապաշտ համայնքներու մէջ: Որովհետեւ անսնց միաբը՝ հին մեռելներու միշտակներովը կորդացած՝ նոր դասումներու, նոր գաղափարներու, նոր ձիգերու մշակութեան չի կրնար հանդուրժել: Ասկէ՝ ներքին հոգեբանական այն կոփու՝ որ ամէն անգամ կը ծագի երբ օտար, խորթ, նոր ըմբռնումներ կու գան խանգարել հիներու հանգիստը:

Այս կոփուը քիչ հեղ կը մնայ ներքին հոգեբանական:

Ան գրեթէ միշտ կը փոխադրուի գործնական կեանքի մէջ ու պատմական մեծ ու փոքր երեւոյթներու ծնունդ կու տայ : Յեղափոխութիւններ՝ խաղաղ թէ արդիւնաւոր մտապատճեններու ներհակութեան աւելի կամ նուազ բերս արտայացութիւններ են : Քաղաքական, կրօնական, լնաւաննեկան, անսահական հիմ յիշաստակիններ յանկարծ կը վրդովումն նորերու ներկայութեամբը, ու կը շարժեն հոգեկան ու մարմնական ուժերը դէսի կոխւ :

Այդ, կոխւը՝ ներքին թէ արտաքին՝ սպառիչ է միշտ, ցորչափ կը մղուի խակապէս փուժ աւանդութիւններու համար : Վերջաննաց սիսալը՝ գիտութիւններէն վճռապէս մասնանշուած՝ պէտք չէ անել, ու մանաւանդ պէտք չէ ըլլայ քանդաղներու և պահպանողներու միջնու կոխւի սպառածու : Որովհետեւ, լնիերաբանորէն, ուժերու աւելորդ վասնում մըն է առ :

Աւանդութիւնները պահպանող ամէն փորձ աւանդապաշտ զգացումը աւելի կ'արմատացնէ հաւաքական հոգինն մէջ, ինչպէս մատածումի մը կրիմութիւնը զայն աւելի կը հիմնաւորէ միտքին մէջ : Հետեւաբար, աւանդութեան մը սիսալ ըլլալը գիտնալէ անմիջապէս վերջ, պէտք է զայն քանդել :

Բարի և համարար նկարագրով մարդիկ սպառ են «անմնդ» որակել չառ մը աւանդութիւններ՝ իմաստէ և արժէքէ գուրիկ : Այսպէս չէ սակայն : Կեանքի մէջ բան մը որ անհրաժեշտ չէ, վեսակար է աւելի կամ նուազ չափով մը, իբր կենսական կորովը սպառող :

Եւ յետոյ, աւանդապաշտ բնադրը, սպառերու գործունէութիւնը անգիտակցօրէն լնդօրինակող այս կոյր ձգտումը, ո՛չ միայն հինցներով միտքը՝ կը ջատէ անոր ստեղծագործ ուժերը . ո՛չ միայն կը դանդաղեցնէ յառաջդիմութեան բնթացքը՝ հին մեռներու յիշաստակիններուն պաշտամունքը հարկադրելով ամէն նկարագրի և

կամքի . ո՛չ միայն կը խափանէ ծաւալումը գիտական ու բարոյական բարձր սկզբունքներուն, իբր օտարուի նուրութիւններու . այլու կը սաղմնաւորէ, կը մնեցնէ հաւաքական եսափրութիւնը :

Համայնք մը իբ նախնիքներու կեանքը առանց անդրադարձ քննութեան, կուրաբար, հայելի և պաշտելի նկատելէ յետոյ, բնական է, անկէ սարբեր ամէն կեանք կամ կեանքի արտայացութիւն՝ իբր խորք և խորչելի պիտի առ:

Այս խոր զգացումը սերունդէ սերունդ փոխանցուելով, ասափձանաբար կը չնջէ ամէն այլազանութիւն ու կը սաեղձէ զգալու՝ զործելու՝ հաւատալու ընդհանուր միօրինակլութիւն մը : Որոշ չըջանակ մը՝ ուրկէ ոչ մէկ օտար կրնայ ներս մանել, ուրկէ ոչ մէկ բնիկ, կրնայ և կ'ողէ դուրս կլել : Համայնքի անդամները կը սիրեն և կը պահեն ինչ որ արդին ունին և իրենցին է, կ'առեն և կը փձացնեն ինչ որ նոր է և իրենցը չէ :

Այս կը կոչուի հաւաքական եսափրութիւն, որ բնադրական վիճակ մըն է : Եւ ուժերու անտեսութեան գաղափարի տեսակէտէն՝ անկէ աւելի սպառիչը չկայ : Վասնի ցեղերու և կրօններու միջնէ մոլեգին կոիւներու, գիտութիւններու և գիտուններու հանդէպ յիմարական ասերութիւններու, գասակարգելու միջնէ փոխադարձ հաղածանքներու ծնունդ կու տայ :

Մէկ խօսքով, աւանդապաշտ բնադրը ընկերացին-հոգերանական գէշ վիճակ մըն է, աւելորդ ու ձախորդ շարժում, հաւաքական կորովը ամէն կերպով սպառող :

Աւանդութիւնները՝ կը դատնան սպառիչ միշտ այն պահէն ուրկէ կը սկսի անոնց իմաստին աղաւաղումը : Աւ միշտ այդ պահէն է որ զաննոք պէտք է քանդել : Յապազումը չարփքը կը մնեցնէ :

VII

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԹԵԱՆ ԶԳԱՅՈՒՄԸ  
ԵՒ  
ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Ա. Յևստաննաց համայնքները կը կազմեն հաւաքական ամբողջութիւն մը ուր կամքի, միաքի, նկարագրի սեղմ միտութիւն մը կը տիրէ։ Սնհասո՞ւ լնկուղած այդ ամբողջութեան մէջ՝ չի կրնար ինքզինքը արտայայտել անկաշկանդ գուծունեւութեամբ։ Կը շարժի և կը խորհից զիցին հոգերանական հին ու նոր վիճակներուն դրդումով, ոչ անկախարար։ Ան չի կրնար նորաստեղծել, օտար գաղափարներ և զգացումներ հիւրընկալել, մշտապէս ձնչուած աւանդութիւններու ծանր ազգեցութեան տակ։ Ինչ որ կընէ, կընմն նաև խումբի բոլոր անդամներ, բրած ևն նաև նախնիքները։ Գիտակից կամքի ամէն արտայայտութիւն, պապերէ կտակուած ու ապարազ սերունդէն ընդունուած աւանդութիւններու շընանակին դուրս, անկարելի է իրն համար։ Իր բոլոր կարողութիւններով կը հապատակի հաւաքական գոյութեան պայմաններուն, և այդ բանը չզգար ինք։ Հոգերանական գերութիւնն է այս համայնական կեանքի մէջ։

Կայ նաև հոգերանական աղատութիւնը։ Յառաջացած հասարակութիւններու մէջ՝ ուր աւանդութիւնները տարակիցի ազգեցութեան տակ մեծ մասով կը լուծուին և կը դադրին հետեւի ուղիներ ըլլալէ, անհատը ինքնի կաշկանդուած չզգար մոռաւրապէս իր նախնիքներուն և իր ժամանակակիցներուն։ Ան կրնայ անցեալէն մնացած կրօնական, քաղաքական, իրաւական կարգերը քննադատել, առանց ասոր համար հաղածանքի հանդիպելու։ Իր կարողութիւնները կրնայ զարգացնել՝ գործերով ու խորհելով անարգել։ Մէկ խոռոչով հոգերանական պատահական համայնքներու մէջ միաբերու, նկարա-

գիրներու, կամքերու, գործունէութիւններու բազմազանութիւնը աւելի ճպի է։

Արդ, չաս պարզ է որ սորկութեան մէջ պատասխանուառութեան ամէն զգացում կը բայցակացի։ Սարտեկները իրենց մտաւոր ու մարմնական շարժումներուն համար պատասխանատու չեն, քանի որ այդ շարժումները աւելի կունհան իրենց գիտակից կամքէն անկախարար, կարգ մը շարժառիթներու հրամայական ազգեցութեան տակ։ Եւ որովհետեւ հոգերանապէս զերի համայնքը ինք է հնունդ տառողը՝ իր անցեալ ու ներկայ կեանքովը՝ այդ շարժառիթներուն, կ'ըսենք։ Համայնքը իր ծոցին մէջ պատահած ամէն անսակ շարժումի համար պատասխանատու է հաւաքարար։

Քողաքակիրթ հասարակութիւններու համար այդ բանը չենք կընար վճռապէս բակ։ Անոնց մէջ անհատը աւելի գիտակից է, աւելի անկախ, իր հետեւի ճամբան անձամբ կրնայ ընարել, զերծ ընկերական միջավայրի պարբանադրական պահանջներէն։ Ու երբ մարդ ազատ է կամքով ու գիտակից իր ընարութիւններու մէջ, է նաև անոնց համար պատասխանատու անհարաբար։

Այս ամէնէն պէտք է եղարկացնել։ քանի համայնքները քողաքակիրթուին, քանի աննոք յառաջանան բնագդական վիճակներէ դէպի բարձր գիտակցութիւն, այնքան կ'անի անհատական պատասխանատուութեան զգացումը, այնքան կը նուազի հաւաքական պատասխանատուութեան զգացումը։

Բայց աւելի աղէկ է օրինակներալ խօսիլ։

Քուրովը այսօր ոճիր մը կը գործէ առանց խզճանարութեան։ Եւրոպացին ոճիր մը կը գործէ և մորմոքով կը լցուի։

Առաջինը ունի թագուն զգացումը թէ իր պապերը այնպէս ըրին, իր ժամանակակիցները այնպէս կ'ընեն, ու չի խորհից ընաւ, որ իր թոռները՝ այնպէս պլասի չընեն։

Ան իր անցեալին, իր ներկային ու իր պապային հետ համաձայն է. և ոճիրը իրը չէ միայն, այլ մանաւանդ իր պապիքունը և իր ժամանակակիցներունը։ Պատասխանառութիւնը բաժնուած է համայնքին մեռած ու ողջ մորր անդամներուն վրայ։

Երկրորդը իր բրածին պատասխանառու է ինչ մինակ։ Ան կը զգայ լուելայն որ իր լնկերական միջավայրը դէմ է ոճիրի, որ իր անցեալը՝ գոնէ մօտաւոր՝ չամփ ոչ մէկ աւանդութիւն պարափակ գործ մը քաջալերող, որ իր թուները վինք պիտի չգովեն։

Յուրղիը իր մանուկ հասակին սույորուած է աւանդութիւններով որոնք ոճիրը իրը քաջագործութիւն կը դրաւատեն, միշտամիներով որոնք արիւնի հեշտութիւնը միշտ սովուրուած կը պահնի իր մէջ։ Իր նախնիքներէն և ժամանակակիցներէն նկող այդ աւանդութիւններն ու լիշտակները կը թեթեցնեն, գրիթէ կ'ոչնչացնեն պատասխանառութիւն զգացում։

Եւրոպացին մէջ այդ բանը չի պատահէր։

Բանակներու մէջ ալ միւնայն գէշ երեսոյթը կը նշարուի, և աւելի յայնի ու խոր գիծերով։ Զինուորը կը սպաննէ, կ'աւերէ, կը ֆնառէ, ու խիղճ չըներ, որովհետեւ այս տիսուր գործերուն մէջ ինք բացառութիւն մը չէ, ամէն զինուոր իրեն պէս կ'ընէ, իրեն պէս ըրած է։ Անցեալին մնացած ամէն աւանդութիւն ու լիշտակ, ներկային մէջ ամէն ձգտում ու համոզում կ'արդարացնեն զինքը, իրը քաջ կուռող, աւերող, վասող կը դրաւատեն ու կը վարձարեն ալ։ Այսպիսի հանդամանքներու մէջ, բնականորէն ան իր գործերուն համար պատասխանառու չէ։

Մերենան որ ինչ-ինչ ազդակներու մղումովը կը չարժի և գործեր յառաջ կը բերէ, պատասխանառու է իր չարժութիւններուն ու գործերուն համար։

— Այսպիս անցած առեննիս, պէտք է աչք ձգել նաև ուրիշ երեւոյթի մը վրայ։ Աւանդութիւնները միեւնոյն ուժգնութեամբ չէ որ կը յայսնուին համայնքին բարը անդամներուն մէջ առհասարակ։ Կան նախանձայոյզները, կան անտարբերները։ Ասիկա խառնուածքի և ժառանգականութեան ինդիբը է թիրեւս ու մեզ չի հետաքրքրել։ Ինչ որ ուշագրաւ է, ընդհանրապէս յետամնաց ժողովուրդի մը պետերը կամ առաջնորդները սովորական մարզերէ աւելի աւանդապաշտ են։

Աւանդութիւնները, զիստենք արդէն, կուգան անցած անցայտ մնուիներէ որնոց հաշիւ տապու թեւին տակ կը զգան իրենք զիրեն մեծաւորները։ Ասոնք, ընդունարանը և զործաղբաղը հնիներու կրօնական, քաղաքական, բարոյական և ուրիշ բմբանութեաներուն, հարժադրուած են զանոնք իրենց մէջ զգալ և արտայայտել ուժգնորէն։

Հետզհեաէ ընդհանրանալու վրայ է ըմբանում մը որ՝ պատմական իրազութիւններու ծչզրիս զնութենէն բասած՝ կը պատուիրէ մեծաւորներէ չապաւել նորութիւններու զնահատութիւնը, փոփոխութիւններու իրականացումը աւանդութեան գետնին վրայ։ Շատեր նիւթեական շահերու տեսակէտով կը բացատրէն անոնց հոգեկան այս վիճակը, ինչ որ միակողմանի է։ Պէտք է միշտ նկատի ունենալ որ անոնք անցած, ապրող ու գալիք սերտունդներու ազդեցութեան կը նպաստակին ուղղակի։ Իրենց մէջ հաւաքական պատասխանառուութեան զգացումը բռնած է անհասականին տեղը, համայնքին կամքը անհնականին տեղը։ (Պատմութեան մէջ շատ հեղ տեսնուած են բարենորագիշ մեծաւորներ, ազնուական ու նոյն իսկ արքայական ընտանիքներէ։ Այս մեր բանը չի հերքեր, իրը բացառիկ երեւոյթ որ կը աւենուի ընդհանրապէս պատմութեան այն պահերուն ուր վերին դասակարգը հասարակ դասակարգէն շատ բարձր է զարդացումով)։

Հայ կաթողիկոս մը եկեղեցական բարենորոգութեան մը նախաձեւնելու համար, նախ ստիպուած է ինքն իր դեմ՝ յաղթաճակ մը տանիլ, ինքզինքը ձերբազասելով կաշկանդումէն հին աւանդութիւններու որոնք այնքան ներոյժ ազդուութեամբ կուտակուած են իր մէջ։ Երբ ան կը յաջողի այդ բանը ընել, իր մէջ ենթագրել կու տայ բարոյական կորովի և անհատական պատասխանատութեան մէծ չափ մը։

×

Բ. — IV գլուխի առաջին հասուածը սա պէս եղակացուցած էինք. — Համայնքները քանի քաղաքակրթուին, այնքան անհատը կը սկսի ինքզինքը ձերբազասել հաւաքական կեանքի պարտադիր պահանջներէն, պատկերու ազդեցութենէն, աւանդութիւններու հեղինակութենէն։ Ու քիչ վերը տեսանք որ թէ անհատական և թէ հասարակական կեանքի մէջ գիտակցութեան զգացումի աճում բանէ։ Աւանդապաշտ համայնքին մէջ յայնուող ամէն զործի համար միակ պատասխանատութեան մը կայ. — Համայնքը՝ իր անցեալ ու ներկայ կեանքովը։ Քաղաքակրթ հասարակութեան մէջ յայնուող ամէն զործ իր աւանձին պատասխանատուն ունի. — անհատական գիտակից կամքը։ Ուրիմի հասարակութիւնը ունի այնքան պատասխանատու անհատ, որքան ունի գիտակից ու ազատ մարդ։

Արդի ամէնէն քաղաքակրթ հասարակութիւնն անգամ աւանդութիւններու և հաւաքական անսրբամարան պահանջներու գերի է որոշ չափով։ Եւ հետեւաբար զայն բազկացնող անհատները որոշ չափով անսպատասխանատու են իրենց գործերուն։

Եւ ըստ Կ. Բիշարի «անոնք են ամէնէն զօրաւոր ընկերութիւնները որոնք ամենէն ազատ ասպարէղ կու տան գիտակից անհատականութեան վիթթումին»։ Գիտակից, հետեւաբար նաև պատասխանատու, պիտի առելցնենք մէնք։

Այս ըստի յետոյ, արդէն կը նշմարուի աղերսը որ կայ պատասխանատութեան զգացումին և անտեսութեան գաղտափարին միջնւ։ Գիտակից պատասխանատութիւնը լայն տեղ գտնելով լնկերութեան ծոցը, զայն «զօրաւոր» կ'ընէ։

Բայց ինդիբրը ներկայացնէնք աւելի պարզութեամբ։

Աւանդապաշտը, ըլլայ անհատ կամ համայնք, պատասխանատու չէ իր ըրածին, երբ անցիտակցաբար կը հետեւի և կը նմանի իր պատկրուն։ Ան իր մարմննելու ու հոգեկան կարողութիւնները ամբողջապէս կու տայ մեռեներէ մնացած յիշաստակներու պահպանումին։ Գծուած ու չափուած ձամբան պատրաստ է արդէն, ուրկէ պատի անցնի իր կեանքի հոսանքը։ Նոր բանի պէտք չունի, խորհերու, հարերու և վնասուերու տաժանքին չենթարկեր ինքզինքը։ Այսպէս, անպատասխանատու զործունէութիւնը սիրելով, ան իր կարողութիւնները կը պահէ անմշակ, անսպառուղ, վայրի։ — Ուժերու յայսնի սպառում։

Քուրդը ամէն անգամ որ կը կատարէ անպատասխանատու զործ մը, ամէն անգամ որ կը թալանէ, օրինակ, հետեւելով իր ցեղի աւանդական սովորութեան, իր մէջ կ'ուժովիցնէ բնազզականութիւնը, իր մէջ կը սպաննէ զործուածին զատազութիւնը՝ անասնական յուի բզգացումներուն թափ տալով։ — Բարոյական ուժերու վատնում։

Հակառակ կողմէն զիտենք ինդիբրը։ Առնենք անհատ մը որ իր մուսուոր ու ֆիզիքական կարողութիւնները հաշեով զործածել գիտէ, անօգուտ և աւելորդ ոչ մէկ շարժում կ'ընէ, իր մէջ տեղ չի տար գումար զգացումներու և ըմբռնումներու, իր միտքը զիտական ապացուցուած ձշմարտութիւններու միայն արամազրելի կ'ընէ. — այսպիսի անհատ մը, չափ հասկալ է, իր ուժերը կը անտեսէ, և իր ներքին ու արագքին բոլոր շարժումնե-

բուն սրավհետեւ գիտակից է, և նաեւ անձնապէս պատասխանառու:

Ու քաղաքակիրթ հասարակութիւններու անհամերը բնդ հանրապէս այսպէս են:

Յիմար մը իր ոճիրին պատասխանառու չէ, և օրէնսդէսներն ալ զայն դարմանառուն կը զրկն, ո՛չ թէ կախաղան: Տգէափ մը մեծ յանցանքները այսքան չենք պախարակեր, որքան զարգացածի մը ժորքը թերութիւնները կը մեղաղենք: Որովհետեւ, կը խորհնչնք, վերջնը աւելի գիտակցօրիէն պատասխանառու է ըրածին: Յիմարն ու աղջուը կը գործին իրենց կամքէն անկախ աղդակներու դրդումով, գերիփ պէս: Զարգացածին մէջ կը պահանջնենք որ այդ աղդակները բանականութեան հրապատակին: Որովհետեւ, երբ անհատը ունի պատասխանառութեան անկախ զգացում, կ'ուզենք որ ունենայ նաեւ խորշում հոգեբանական գերութենէ: Իր մէջ ասունցի մէկուն աճումը պէտք է միւսին աճումը պատճառէ:

Յիմարութիւնէ և տգիտառութիւնէ մընչեւ բարձր զարդացում գիտակից պատասխանառութիւնը կ'ընդլայնէ իր պարտանակը անհամենատօրին: Ուժերու յաւելում: Յետամնաց համայնքներէ դէպի քաղաքակիրթը անցած ատենինս ալ կը նշմարինք նոյն բանը: Ուրիմն, քաղաքակիրթութիւնը՝ իր աստիճանին համեմատութեամբ՝ կ'ենթադրէ անհատական աղասութեան, գիտակցութեան հետեւարար նաեւ պատասխանառութեան ճոխացում, այսինքն՝ կաբոզութիւններու բարուք անտեսութիւն:

Այսօր անգլիացի անհատը՝ աւանդական կայսկանդումներէ զերծ սրոշ չափով, գիտակից ու պատասխանառու իր անձին, գիտէ նախաձեռնել նոյնիսկ ամէնէն դժուար գործերուն, իր ուժերուն աղաս կիրարկութիւնը: Մինչդեռ թուրք գիւղացին որ իր պապերէն յանձնարարուած ուղղիծն անգիտակցարար կը քալէ, առանց նորութեան

հետամաելու, առանց լաւագոյնը ու բարին վնասուալ ձիգերու և հետեւաբար առանց պատասխանառութեան զգացումի, իր բարոյական ոյժերը մեծ մասով կ'ընէ, անգործ և անդամարդոյն:

Աւանդութեան մը պատասխանառութիւնը կ'իշնայ անոր վրայ որ զայն առաջին անգամ կը հնարէ, և անոր վրայ որ զայն գիտակցաբար կ'ընդունի. ո՛չ անոնց վրայ որ անոր կ'ենթարկուին ու կը հետեւին անգիտակցաբար, ոչխարի պէս: Այս վերջինները աղասութիւն չունին: Ութուրք գիւղացին և ընդհանրապէս գիւղական համայնքները աղասին են:

Եղրակացութիւն: — Պատասխանառութեան զգացումը քաղաքակիրթութեան հետ զուգընթացաբար կ'ածի հասարակութիւններուն մէջ, և հետզետէ կը զարդի հաւաքական ըլլալէ ու կ'ըլլայ հետզետէ անհատական:

Եւ յետոյ, պատասխանառութեան անհատականացումը ֆիղիքական ու մանաւանդ մուաւոր ուժերու մէջ կը մայնէ խելացի և արդիւնաւոր անահետութիւն:

X

Գ. — Ժամանակակից հասարակութիւնները բնդ հանրապէս փոխանցումի պահն է որ կ'ապրին: Տիրող ընկերացին քարացած ըմբռնումներն ու կարգերը քիչ-քիչ տուրակոյսի առակ կը ձգուին: Գիտական ճշմարտութիւնները աստիճանաբար կը թափանցեն ամէն բանի մէջ և ամէն զլուխէ ները: Դժգոնները կը շատնան: Հին կեանքի հեռերը ճիգեր կ'ընէն կանգուն ու կենդանի մնալու: Մարդկացին կամքը դրուած է ապշեցուցիչ պահանջի մը տակ: Կամ հետեւի կոչու պասկներուն սրոնցմալ արդի ընկերութիւնները կը վարուին, կամ ժխտել զանոնք բաց անկեղծութեամբ ու զրուիլ ցաւագին հակասութեան մը մէջ: Որովհետեւ ժխտելով, մարդ չաղասիր սուտերու և սիսպերու այս աշխարհին մէջ ապրիլ: Ան կրնաց յատակը

մտածել, բայց քիչ անզամ կը յաջողի շխտակը գործել, և յաճախ ստիպուած կը հպատակի իր միջավայրի յիմարութիւններուն՝ բողոքելով, բայց քշուելով նոսանքին հետ Ասելութեամբ, զայրոյթով ու ցաւով լիցուն, դժոհ, կ'երազէ յաւագոյն աշխարհ մը նոր ու տրամարտանական կարգերով, բայց իրականութիւնը իր երազին թշնամին է :

Կիւյօ կ'ըսէ . «Ով որ իր գործը չի պատշաճեցներ իր ամէնէն բարձր մտածումին, ինք իր հետ պայքարի մէջ է, ներքնապէս բոժնուած» : Արդի յառաջացած ընկերութիւններու մէջ այս տիսուր երևոյթն է որ կը տիրէ .— գործի և մտածումի բիրտ անհամաձայնութիւն :

Ուրիշ նշանաւոր հեղինակ մը (Max Nordau, Les mensonges conventionnels de notre Civilisation) խոշոր հասոր մը զրած է, ասպայցուցանելու համար այս պարզ բանը, հասկցնելու համար որ նորեքը տարրեր կը մտածեն, տարրեր կ'ասպին : Իրենց ներքին մարզը անհաշտօրէն հակոսնեայ է իրենց արտաքին մարդուն հետ : Եւ այս ներքինի և արտաքինի, մտածումի և գործի հակառակին ուղղակի ծնած է նոր սերունդին տառապանքը .— դժոհութիւն, յունականութիւն, յուսահասութիւն, սկեպութիւն :

Այս շատ ձիչտ է : Ու ձիչտ է նաև որ տառապանքը կենսական կորոնի սպառում մըն ալ կը պատճառէ . պարագայ մը որ վերլուծելու առիթը պիտի ունենանք դեռ :

Հոս կ'ուզենք մասնամիշ ընկել միայն որ արդի սերունդը վարակող գժոհութիւնը, յունականութիւնը, յուսահասութիւնը, ներքին ցաւազին պառակումները ուրիշ պատճառ մըն ալ ունին .— քաղաքակրթութեան այն ձգտումը՝ որ անհասներուն կ'ուզէ տալ ինքնուրոյն դատողութիւն, սեփական կամք, անկախ գլխակցութիւն . որ կուզէ զանոնք ձերբազել ամբոխային աւանդական

բելադրութիւններէ եւ բնազդական նմանողութենէ . որ մէկ խօսքով՝ կ'ուզէ զանոնք առանձնացնել :

Ինչպէս այս զլուխի առաջն հասուածին մէջ բացարկցինք, քաղաքակրթապէս սուրբն համայնքներու մէջ, օրինակ՝ քուրու աշխրէթներու մէջ, անհասոր իր գործերուն պատասխանատութիւնը կը բաժնէ իր ազգակիցներու հետ, իր զաւանակիցներուն հետ : Իսկ քաղաքակրթութիւնը այդ բանին դէմ է .— այսօր զարդացած անհասոր մինակ է, իր գործերուն առանձնապէս պատասխանատու . Այս մինակութիւնը զինքը կը ձգէ շուարտումի մը մէջ որ երեմն հիւսնդազին համեմատութիւններ կ'առնէ : Ան կը զգայ որ հաւաքական ձգտումներն ու աւանդութիւնները այլքս զինքը չեն գոհացներ ու իր եսին զօրաւոր յինարան մը չեն ու ինք անոնց վրայ կրթնիլ չի կրնար :

Երեւակայեցէք ընտանիք մը — հայրը առատօրէն կը վասոկի և զաւակը՝ առանց վաղուան հոգը ունենալու՝ կ'ուտէ և կը զուարձանայ և չի քաշուիր ոչ մէկ չարտութիւնէ, որովհեաւ «հայրվիլը» զինքը կը պաշտպանէ միշտ : Յանկարծ այս վերջնը կը մեռնի, աղման կը մնայ բայց, ձնուած նիւթական հոգերու տակ, լրջացած տունը կերակրելու պատասխանատութեամբ, աւելի զիտակից իր անձնին, բայց նաև աւելի տառապալից, աւելի վարանու, աւելի դժոհն :

Մինակութեան շարշարանին է աս : Պատասխանատութեան ամէն զգացում առանձնապէս կրկու տակաւին նոր վարժուող անհասներու մէջ կը յայնուոի ան, ու կը միշեցնէ այն տաժանագին՝ յոզնութիւններին ու ձանձրոյթները որ պրտիկները կ'ունենան անցնելով վտղոցի անվատասխանատու կեմաքէն դպրոցի համեմատաբար պատասխանատու կեմաքին :

Մինակութեան չարչարանքը՝ ուժերու անտեսութեան

ահսակէտէն՝ քիչ նշանակելի է : Ան դրուած է ճիշտ մէջ-  
տեղը հաւաքական բնազդականութեան և անհատական  
բարձր բանականութեան : Մարդ առաջին գետինէն հան-  
ուելով երբ կը անկուի երկրարդին վրայ՝ կը պատահի այն,  
ինչ որ գէշ հողէ մը լաւ հողի մէջ փոխադրուած տուն-  
կրուն կը պատահի : Ան քիչ մը նուազումներ ցոյց կո-  
տայ, քիչ մը իր առուգութիւնը կորանցնէ : Բայց այս ար-  
կարութիւնը շատ չի աեւեր : Ան շուտով իր երակներուն  
մէջ կը զգայ մուտքը նոր ոգեւորութեան՝ աւելի բարձր  
աստիճանով, —նոր աւիշին կենսունակ թարմ ու մաքուր :

Ամբոխային պատրանքներու և յիմարութիւններու  
հետ չերթալ, և զանոնք մասնանիշ ընել՝ չարչարտ բան է,  
մարդը մինակ կը թողու : Թէի այդ բանին մէջ կայ նաև  
քաջութիւն, ֆիզիքական կամ մտաւորական աւժերու-  
յորդութիւն :

Փոխանցումի գիծին վրայ մարափրոններ իմն, տա-  
ռապանքի բայց նաև արփութեան ներկայացոցինների :  
Տառապանքը կենսական ուժերու մէջ քիչ մը նուազում,  
իսկ արփութիւնը յորդ առասութիւն մը կ'ենթագրէ :

Սյո ըսկէ վերջ դիւրին է հստեւցնել որ՝ հաւաքա-  
կան գոյութեան պայմաններուն չենթարկուող անհատնե-  
րու մէջ, զարգացած ու մինակ, կայ ուժերու և՛ յաւե-  
լում և՛ նուազում : Բայց մանաւանդ յաւելում քան  
նուազում :

### VIII. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՈՒԺԵՐՈՒ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿԷՏԵՆ

Ա. — Ցաւերու մավն խօսած ատեննիս, մենք բա-  
րոյականը ֆիզիքականէն պիտի չղատենք : Մեր նկա-  
տողութիւնները պիտի վերաբերին երկուքին ալ : Եւ ար-  
դէն անոնք էութեամբ իրարմէ տարբեր բաններ չեն,  
միեւնոյն ախտանիշները ունին, ու միեւնոյն դարմանումը  
կը գործածուի երկուքին համար ալ : (Խիազ, La psychologie  
des sentiments, մանաւանդ 46-48 էջերը :)

Խիազի սահմանումով՝ «զգացող էակը, մարդ թէ  
անասուն, խուրձ մէն է հոգեկան կամ ֆիզիքական պէտ-  
քերու, ախորժակներու, ձգառմներու : Ամէն ինչ որ զա-  
նոնք կը խափանէ կամ կը չնչէ, ցաւ առաջկը բերէ; Ֆի-  
զիքական ցաւը գործարանաւորութեան կողը ու անգիտու-  
կից հակազդեցութիւնն է լնողէմ ամէն վնասակար աղ-  
գեցութեան : Տիրութիւնը զիտակից հակազդեցութիւնն է  
լնողէմ հոգեկան կեանքի ամէն նուազումի» : (Նոյն  
հասորը, էջ 48 :)

Պէտք է հարցնել ուրիմն. — ուսկից կու գան այն գէշ  
ազգեցութիւնները, որոնք մերթ կը խափանն ու մերթ  
կը չնչն կեանքը բազկացնող պէտքերը, ախորժակները,  
ձգառմները, և որոնց հակազդելու կը մղուի հոգեկան  
կամ ֆիզիքական կազմը :

Զուտ մարդկային տառապանքը նկատի ունենալով,  
այս հարցումին կը պատասխաննենք .— Այդ գէշ աղջեցու-  
թիւնները առաջ կու գան ընթիանապէս ընկերային կեան-  
քի գէշ յօրինուածութիւնն :

Շօփէնհաուէրի յոռեսեսութեան հիմը եթէ ուղիւնք  
երկու բառերով պարզել՝ պիտի ըսկէնք :

Կամքը կ'ուզէ ու պէտք կը ծնի, աշխարհ կը զլանայ ու վիշտը կը ծնի:

Սշխարհ՝ կը զլանայ . . . Բայց ո՞րն է այդ զլացող ածխարհը: Անգործ նիւթը, որուն վրայ կ'աշխատին մարդկային միտքն ու մարմինը: Բուսային, անսանական, աշխարհագրական միջավայրը, ուր իրենց գոյութիւնը ապահովելու համար կատաղի ձիգեր կ'ընեն ժողովուրդները:

Սյո՛, անշուշտ, հողը՝ եթէ տաժանագին աշխատութիւներով չմշակուէք, կրնար իր վրայ քալող մարդ էակ-ները սովամահ ընել, կամ անոնց ճակատագիրը կրնար բոլորվին ուրիշ ընել: Կենդանիները և ընդհանրապին բոլոր բոյսերը անոնց ծառայելէ կամ մուռնդ ըլլպաէ առաջ յոդնեցուցիչ խնամքներու կը կարօպին: Մարդկայն բարդ պէտքերուն ու ախորդակիներուն բնութիւնը դիւրութիւնը գոհացում չփառը, սաեղծագործող ձիգեր են հարկաւոր: Ատկէց զատ, ան չարասամնջ գծուարութիւններ ու քանդիչ քմահանցքներ ունի, որոնց պիտի դիմագրաւէ աշխատով ու քրանող մարդը, տառապելով բայց յաղթելով:

Բայց եթէ մարդկային տառապանքին պատճառը անբան բնութիւնն է միայն, այն ատեն ինչո՞ւ անսասունները մնայի աւելի դժբաղդ չեն, ուամիկ գեղջուկը աւելի խորութեամբ չունի ցաւերու զգացումը, վայրենի մարդը կ'ասպի անհոգ ու անսարքեր: Զէ՞ անոնք ալ մեզի պէս միեւնոյն երկրագունավին վրայ կ'ապրին, ենթմակայ նայն վտանգներուն ու նոյն զրկանքներուն: Զէ՞ անոնց հանդէս ընութիւնը՝ որ մայր կը կաչուի աւելի անողութ է յաճախ, աւելի բիրս ու սպառնական:

Մարդկային ցաւերը միայն նկատի ունենալով, զլացող աշխարհը մնաք կը թարգմանենք՝ հակամարտ կիրքերով ընկերական միջավայր: Հոս է որ բանաւոր էակը կը տառապի, վասն զի կը բաղձայ ու չի համնիր, վասն զի իր բաղձանքը ուրիշի մը վեասովի կ'իրագործուի գրեթէ միշտ:

Եւ այս այսպէս է՝ ո՛չ թէ որովհեանեւ մեր երկրագունար տառապովներու անթիւ բազմութիւնը մասաւորապիս ու մարմինապիս երջանկացներու համար անբաւական է, այլ որովհեանեւ ընկերացին կարգերուն մէջ չկան կանոնաւորութիւնը ու հաշիւ:

— Երկար տանն կ'ընէ արգէն, տառապանքը մարդկութեան մէջ նկատուած է հաճոյքէն աւելի ընդհանուր ու սաստիկ ու խոր: Հնդիկները անոր վրայ հիմնեցին պուտայականութիւնը, տառապանքի կրօնքը: Շօվէն-հասուէր զայն խարիսխ ըրաւ իր յասեածս փիլխօսուայութեան: Ան այսպէս ըստաւ: —

Ամէն ինչ որ կը խախանէ՝ կամքը, ցաւ կը կոչենք: Ամէն ճիգ կ'ըլլայ պէտքի մը համար: Այդ պէտքը երբ չի գոհացուիք, ցաւ առաջ կուգայ, երբ կը գոհացուի, այդ գոհացումը չլինալով անեւել, առաջ կուգայ նոր պէտք մի և նոր ցաւ մը: Կամենալը էապէս տառապիկ է: Եւ որովհեաներու ապրիլը կամենալ է, ամբողջ կեանքը էապէս վիշտ է: Որքան էակը բարձր է, այնքան կը տառապի: Կեանքը մշական որարդութիւն մնն է, ուր մերթ որսորդ, մերթ որս, էակները կը կուրքախն տակալի շուրջ մի պատառներուն համար: Ան այսպէս կ'ամփոփուի: — Կամենալ տառնց պատճառի, միշտ տառապիկ, միշտ պայքարիլ, յասոյ մնանիլ, և այսպէս դարերով . . .

×

3. — Որքան էակը բարձր է, այնքան կը տառապի: Մարդը անսասունէն աւելի մնած համեմատութեամբ ենթակաց է ցաւերու: Ուամիկ հոգիի մը մէջ բարյական խիթերը այնքան քիչ են, որքան չատ են անոնք զարգացած գլուխի մը մէջ: «Խոկական մորմոքը, կ'ըսէ կիւյօ, իր նրբութիւններով, իր ցաւագին խզձահարութիւններով, իր ներքին տառապանքներով, կը զարնէ էակները իրենց զարգացումին ուղիղ համեմատութեամբ և ոչ թէ խոսոր:

(Միայն, La Psychologie des Sentiments, մանաւանդ  
46-48 էջերը) :

Զարգացումը տևելի սասափկ կ'ընէ; մեր մէջ ցաւերու զգացութիւնը: Մեր միաքը իր մասազութիւնը մէջ՝ չի կրնար ըմբռնել այն հակառակութիւնը որ կայ վայելողին ու զրկուողին, ճշումին ու ճնշուողին, նոյն խակ գիտցողին ու չփացողին միջւ: Ան չի կրնար անդրադառնալ ընկերացին կարգերու բիրու անիրաւութիւններուն, ու չանի փարձառութիւնը անհաւասար ուժերով ու զածան զինքերով այն կոիւին որ ժաղովուրդները իրարու դէմ և իրենց մէջ կը մզեն: Եւ այս մանկական երջանկութիւնը կը չինէ: Կր մեծնանք, կը զարգանանք, և աշխարհ կը սեւնայ: Կը տեսնենք ամէն կողմ տառապանքը որ իր ահաւոր ժանիքներով կը փորէ մարդուն էութիւնը:

Ոչ միայն մանուկէն մինչեւ զարգացումով չափահասը, այլ և գիւղերէն մինչեւ մեծ քաղաքները երեւոյթը նոյնն է: — տառապանքի յառաջառուական ածում: Գիւղացի համայնքը՝ միաքով աւելի խոնարհ, աւանդական հեշտ կեանքի մը թմրութեան մէջ, կ'ապրի միամիտ այն չարիքին որ ընկերացին ներհակութիւններէն կ'ելիք: Քաղաքացին իր ուժերէն մեծ չափ մը կը յատկացնէ աւելորդութիւններու, և հարկադրուած է կոտիլ նուրբ խորամանկութեամբ ու գաղտնի կամ օրինականացած վասնութեամբ իր գոյութիւնը տանելի ընելու համար: Բաներ որ իր հոգեկան ու ֆիզիքական ցաւերը կը բաղմապատկին:

Տեղն է կը կարծեմ անմիջապէս ըսել որ համայնքները իրենց կենսական կորովը կը սպառեն աւելի իրար զգերով, քան թէ բնութեան դէմ կուռելով: Գիւղացիներու և քաղաքացիներու բարդասութիւնը այս մասին մեզի կու այս զօրաւոր փաստ մը: Վիճակագրական իրազութիւններ չունիմ աչքիս առջեւ, բայց չատ յայտնի բան է որ քաղաքներու մէջ գիւղիքական ու բարոյական տառա-

պանքը աւելի մեծ աւերներ կը գործէ, քան ինչ որ չի գործեր գիւղերու մէջ: Այս սպառէ երեւոյթը, իրաւ է, մէկէ աւելի պատճառներ ունի, բայց ապահովաբար գլխաւորներէն մէկը ան է որ գիւղացիները ընդհանրապէս բնութեան ներ գործ ունին, կ'աշխատին ու կ'արտադրեն: Իրենց գործերը իրար չեն չեզոքացներ, իրար չեն փացներ: Մինչդեռ, քաղաքացիները բնութեան ներ գործ չունին, և արտադրելէ աւելի կը սպառեն: Ասոնք արտադրութիւնները իրարու բերնէ խորհ կը ճգնին, և իրար կը հասցնեն, իրար կ'ուտեն:

Առաջինները կ'արտադրեն, այսինքն կը ճնին, երկրարդները կը սպառեն, այսինքն կը սպառնեն:

Այս ըսելէ յետոյ, անցնինք բուն ինդրին:

Քաղաքակրթութեան յառաջացումը տառապանքներու և տառապանքներու շրջանակը կ'ընդլայնէ: Բարյական վիշար կը սպառկանայ և կը խորանայ գիւղակցութեան ածումին հետ:

Ֆիզիքական կամ հոգեկան սիէտքերու, ախորժակներու, ձգտումներու խափանումին կամ չնջումին է որ վիշար կ'առաջազգացի: Խոկ մինք ըսենք որ քաղաքակրթութեան խոնարհ աստիճաններուն վրայ ալ կան այդ խափանումները և չնջումները, բայց համապատասխան խոր տառապանքները կը բացակային հնի:

Ինչո՞ւ ուրեմն, քաղաքակրթ մարդը չատ կը տառապի:

Վասնզի նախ, զգացող էակը ստորին մակարդակներէ դէպէ բարձր գիւղակցութիւն յառաջանալով, իր մէջ կը ճոխանան թէ՛ ֆիզիքական և թէ հոգեկան պէտքերը, ախորժակները, ձգտումները: Ու երբ այս վերջիններու գումարը մեծ է, հաւանական արգելքներու գումարն ալ մեծ է:

Զգացումներու զարգացումը, զրենք սրարզ մը, զգա-

յումներու ճոխացում բաել է : Իսկ ամեն բառաբարապէս ուժգին զգացում արտայացուերու կը ձգտի անսպատճառ , և այդ ձգտումը ճիգերով միայն կ'ըլլաց : Ճիգերը արդէն ցաւագին են յաճախ , ու նաեւ մարմաքալի , երբ կ'անցնին ապարդիւն , երբ իրենց նպատակին չասած կը վիժին : Ու այսպէս , որքան ճոխ են զգացումները . այնչափ շատ են ցաւագին ճիգերը , այնչափ շատ են ախրասիթ վիժումները :

Քաղաքակիրթ մարդը շատ կը տառապի , որովհետեւ իր մէջ շատ են պէտքերը , զգացումները , հոգեկան ու մարմնական պահանջները , որոնց անհրաժեշտ է գոհացում տալ , և որոնք անմննքն ալ տաժանագին դժուարութիւններով միայն կ'իրագործուին ու խոչը արգելքներ ունին իրենց առջեւ խափանարար : Ով որ քիչով կը գոհանայ , քիչ ցաւ կ'ունենայ :

Երկրորդ , քանի մարդիկ քաղաքակիրթուին , այնքան կ'ընդլայնն իրենց յարաբերութիւններու շրջանակը : Այսօրուան քաղաքակիրթ մարդը կը հեռագիրներուն , հեռածայններուն , լրացրներուն , շոգիի և եղեկորականութեան մէծ կիրարիւմներուն չնորհիւ ամրազջ աշխարհը կը ձանշնայ և անօր բայրը յուզումները կը զգաց իր մէջ : Արդի միջազգացին գաղափարներն ալ մէծ թափով կը զրդեն զինքր անկնդիր ըլլալ բովանդակ մարդկութեան սրափ բարախումներուն :

Հիները այդպէս չեն . վայրենին ու մանուկը և մութիր ինկած գեղջուկը այդպէս չեն : Անսնք իրենց եսի կամ ցեղի կամ հոգարաժնի նեղ անկիւնին հազիւ երեմն դուրս կը նան ելիկ :

Քաղաքակիրթ մարդու տառապանքին ածումը քիչ մըն ալ կը բացարաւի : Որեմն իր յարաբերութիւններու ընդլայնումովը : Որովհետեւ ժամանակակից լնկիրոցին կարգերը այնքան գէշ են յօրինուածութեամբ որ , ամրող

աշխարհ կը տառապի , և անհատը իր յարաբերութիւններու ըրջանակը լայնցնելով՝ կը ցաւերու շարժառիթները կը շատոցնէ : «Ուզեցի , կ'ըսէ Սլովի Բրիւտում , սկրել ամէնքը և անա դժրազդ եմ , վասնզի տանջանքներուն պատճառները բազմացուցի» :

Երրորդ , անսառնէն ու վայրենիէն մինչեւ քաղաքակիրթ մարդը երեւակայիլու և զատելու կարողութիւնները կը ճոխանան , կը զօրանան : Ծիծեանակ մը իր բայնին աւերումը չողբար մէծ ցաւով , ինչպէս մարդը իր տառնին հրգեհումը կու լայ յուսահատօրէն , որովհետեւ տուածնը չի կրնար երեւակայիլ կամ հետեւցնել այն դժուարութիւնները , արգելքները , յոզնութիւնները որոնց սափառած է զիմագրաւել նոր բոյն մը շինելու համար :

Ելապէս , վիշտը կապուած է կէս մէն ալ մտաւոր վիճակներու զարգացումնն : «Յապանի է թէ , կ'ըսէ Արիզո , վաս ու շնարար երեւակայութեամբ օժտուած մարդը աւելի սասակօրէն կը զգաց վիշտը : Մինչդեռ , ուրիշ մը՝ ցուրտ ու ալքաստ երեւակայութեամբ՝ կը միայ անհող , իր դժրազդութեան մէջ տեսնելով զրեթէ լոկ ներկան , արդին , այսինքն քիչ բան . միտք բերուած վշտերու գումարը համեմատական է միտք բերուած պատկերներու գումարին» (Յիշուած հասորը , էջ 44-45 :)

Չորրորդ , զարգացած մարդը աւելի լաւ կը թափանցէ իր ցաւերու պատճառներուն , աւելի ուղիղ անսուլութիւն ունի , քան տգէտը : Բժշկական լայն ծանօթութիւններու նորհիւ , քաղաքակիրթը գիտէ թէ գործարանային այսինչ հիւսնդութիւնը ու ըշափ վասնդաւոր է և ինչ բանէ առաջ կու գայ , ինչպէս կ'երեւակայէ թէ որքան ցաւազին ճիգերը ու գործողութիւններ են հարկաւոր զայն բուժերու համար : Մինչդեռ անքաղաքակիրթը յաճախ նոյնիսկ չի գիտեր թէ իր ներար ախտեր կան մահացու , ինչպէս մանուկը չի գիտեր որ սասամոքսապին խանգարումն է իր արկարութեան պատճառը :

Տառապանքը, աւելի պարզօքէն, զգացում մընէ որուն պատճառին զրեթէ միշտ անդխառակից կամ կեսդիտակից են քաղաքալիթապէս աղքանները, բլան անհատ թէ համայնք։ Անոնք չեն գիտեր միքրոսկի վախր որ մեր մէջ սուր ցաւ մընէ շատ հեղ։ Տնախառական զժրազգութիւնները կը նկատեն հետեւանք իրենց պաշտամունքներու մէջ թերացումին, ու չեն խորհիր բնաւ իրենց կոչառանդապաշտեան մասին։ Զգիտանդ տառապանք առաջնորդ պատճառը, կամ արդէն խակ եղած տառապանքի մը պատճառը սխալ տեղականացնել (localiser), ահա անոնց մթին երջանկութիւնը, զոր չի կրնար ունենալ քաղաքակիրթը։

Ամփոփելով մեր մտածումները. — քաղաքակիրթ մարդուն մէջ տառապանքի աճումը վերազրելի է պղազան ուներոյժ բազմանքներու և ընկերական զգացումներու ճշխացումին, որոնք միշտ չեն կրնար զոհացուիլ ու շատ հեղ կը վրժին։ Վերազրելի է նաև հետզհատէ իր մէջ լուղայնուող խելահասութեան որ ցաւասիթ պատճառները տեղն ու տեղը կը ձանշնայ։

X

= = =

Գ. — Տառապանքը, ինչպէս ամէն անախորժ զգացութիւն, իրը ոյժերը սպառող երեւոյթ, շատ հասկնակի է։ Բնախօսապէս փորձուած է որ վիշար կամ սրաննեղութիւնը<sup>(1)</sup> միշտ կը նուազեցնեն կորովը։ Սիրուած բարեկամի մը հետ կարելի է օրերով քանել, առանց սասպիկ յօդնութիւններու։ Մինչդեռ առելի ընկերի մը հետ ժամ մը իսկ ձամբորդել տաժանազին պիտի գար։ Անախորժ կերակուր

(1) Սրցնելութիւն բառը մեր մէջ աղբարտնական չէ համաստով։ Ան բնախօսական երեւոյթ մը կը բացառորէ։ Վիշար իսկապէս կը ճնշէ սիրովն վրայ, զայն կը նեղցնէ, ու կը դանդաղեցնէ արիւնի ցըանառութիւնը։ Բան մը որ մեծապէս կը վեստէ ջղային ու դնդերային զործունէութեան։

մը կ'ուտունք շատ դանդաղութեամբ, իսկ ախորժեկի կերակուրի մը համար մեր ծնունդները եռանդուն զործունէութիւն մը ցոյց կու տան։

Աւելի հասկրապի ըլլարու համար հոս կ'ամփոփենք, քաղելով Ռիսովի յիշուած զրքէն, բողոք այն ախտանիշները որմնք թէ բարոյակամն և թէ ֆիզիքական վիշտերու տանն կը յայտնուին գործարանաւորութեան վրայ։

1. — Վիշար կ'աղդէ պրափ շարժումներուն վրայ, անսնց արագութիւնը նուազեցնելով ընդհանրապէս։ Ծայրայեղ պարագաներու մէջ, այս յամբացումը նոյնիսկ թալուկի կրնայ յանգիլ։ Գիտական աշխատանոցներու մէջ անառուններու գանկուղեղը (encéphale) հանուելէ յետոյ նոյն խակ, տեսնուած է որ վշապին տապարութիւնները յառաջ կը բերեն սրապին կծկումներու նուազում մը։ Երշանաւոր բժիշկ մը, Պիշա, բած է. «Կ'ուղէք գիտնալ թէ վիշտ մը կեզծ է, բազիկերակը քնննեցէք»։

2. — Վիշարին աղդեցութիւնը չնշառութեան վրայ աւելի անկանոն և աւելի անկայտն է. — անոր կշռութիւնը (rythme) կ'ըլլայ տարուն (անորմալ), մերթ արագ, մերթ դանդաղ։ Ներհչումները յաջորդաբար կարճ ու խորունկ կ'ըլլան։ Բայց վերջնական հետեւանքը կ'ըլլայ արատնչուած բնածխապին թթուի նշանակիլի նուազում մը, այսինքն այրումներու իրական յամբացում մը։ Բարեխառնութիւնը կ'իջնէ. մարդոց և անաստներու վրայ փորձեալ ապացուցուած է այս պարագամն։

3. — Շատ ծանօթ է մարսողական զործունէութեան վրայ վիշտին ազգեցութիւնը, որ կը յայտնուի դանդաղումով կամ խանդարաւմներով. — ախորժեկի պակասութիւն, արտածորումներու ընդհատում (arrêt des sécretions), անմարտութիւն, փսխում, փորհարութիւն են։ Եթէ ան տեսէ, բնդհանուր մննդառութեան վրայ ալ կ'աղդէ, և կը յայտնուի միզահոսումի փափոխութիւններով, մորթի

և մազերու մնայուն գունաթափութեամբ : Օրինակները շատ են մեծ վիշտի մը աղջեցութեան տակ քանի մը օրուան մէջ ձերմիած մազերու , մօրուքներու , յօնքերու :

4.— Շարժիչ պաշտօնները (fonctions motrices) երեւան կը բերեն վիշտը երկու ներհակ եղանակներով .— կրրաւորական ձեւը , չարժութեան նուազում , բնդ հաստում կամ ամբողջական ջնջում . ենթական կը թուի անէացած : Ենթարծական ձեւը , վրտավում , գալարութեար , ջղածգութիւններ և աղմուխներ : Այս վերջին պարագան կարծես կը հակասէ բնդհանուր բանաձեւին որ վիշտը կը կապէ գործունէութեան նուազումի մը : ՈՒխոյ կը խորհի որ այս բուռն գրգռումը իրապէս վասնում մըն է որ շատավ կը զգացուի և վերջական հետեւանք կ'ունենայ ենթակային ուժասպառութիւնը : Վիրաւորուած անասունը կը ցնցէ իր մարմինի ցաւած մասը , իր թաթը կամ իր գլուխը , իր թէ ուզէր անկէց վանել ասուապանքը : Բորբ այս շարժիչ հակազդեցութիւնները , անկանոն ու բուռն , են գործարանաւորութեան պաշտօնութիւն մը որ անօգուտ ու շատ մը պարագաներու մէջ վնասակար է :

Այս ամէնը ՈՒխոյ կը խասայնէ միակ բանաձեւի մը մէջ .— Վիշտը կապուած է կենասական պաշտօններու նուազումին կամ անկանոնութեան :

Թէ հոգեկան և թէ ֆիզիքական ցաւերը միշտ կը պականեցնեն ուժերը , յայսնի է նաև անկէց որ հաճոյքները միշտ կ'աւելցնեն զանոնք : Ֆէրէ փորձերով աղացուցած է որ « ախտորժելի զգացութիւններուն կ'ընկերանայ կրտսի յաւելում մը . մինչդեռ անախտորժներուն կ'ընկերանայ կրտսի նուազում մը » : (ՈՒխոյի յիշուած հասորը , էջ 83 :)

Բնդ հսմուր բանաձեւ .— « Հաճոյքը իբր պայման ունի գործունէութեան ածում մը , վիշտը՝ գործունէութեան նուազում մը :

X

Դ .— Յենուած այն իրավութեան վրայ , որուն համեմատ տառապանքը ուժի վասնում է և գիտակցութեան ածումին հետ ուղիղ կը համեմատի , կարելի է հանել սա տեսակ յունեւու եղանակացութիւն մը .—

Քանի մարդիկ մտաւորապէս յառաջդիմնն , այնքան շատ պիտի տառապին , և հետեւաբար այնքան շատ պիտի վասննն իրենց կրտսի : Քանի որ մարդուն մէջ բարոյական կարողութիւններու զարգացումին հետ զւգընթացարար կը յառաջնայ բարոյական (որմէ նաև ֆիզիքական) վիշտերու ածումը , ուրեմն , քաղաքակրթութեան կամ մտաւոր կատարելութեան մէկ բարձրագոյն կէտին վրայ մարդիկ ցաւերու սաստկութեան տակ արորուած՝ պիտի կրտսուէն :

Սամփափի եղանակացութիւն մը , սակայն , դէմ է տառապանքի մասին մնը տուած բացարութեան : Քաղաքակրթութեան հետ , բախնք մննք քիչ վերը , մարդուն մէջ հողեկան ու ֆիզիքական կեանքի պահանջները կը յառնան ու ստիպուալին կը դառնան , պակաս ու սիսալ բաներու մասին խելանսառութիւնը կ'ածի , ցաւասիթ պատճառներու ծանօթութիւնը կ'ընդլայնուի : Իր մէջ զնդերային ու մտաւոր ձիգերը կը բազմապատկուին , լրացրներու համար ինչ որ պակաս է , գոհացնելու համար ինչ որ սափազական պահանջ է , վանելու համար ինչ որ ցաւեր ու անախտորժութիւններ կրնայ պատճառել : Այսպիսի լարուած զրութեան մը մէջ , բնական է , քաղաքակրթ մարդը շատ կը յագնի , շատ կը տառապի , մտնաւոնդ որ իր ձիգերը միշտ չեն արդիւնաւորիր , երբեմն ալ կը վիժին : Կը վիժին , վամն զի ո՛վ որ շատ կը յգանայ ու շատ կը ձեռնարկէ , շատ կը հանդիպի սրանեղիչ անտէկնկաններու , որոնցմէ մտաւորապէս ու ֆիզիքապէս ամէնէն անգործ մարդը միայն կրնայ որոշ չափով դերձ միալ : Իսկ քաղաքակրթիթ լնկերութիւնները յղացումի

և նախաձեռնութեան մէջ յառաջատուաբար կ'ըլլան անգերազանցելի :

Եթէ այսպէս է խելապէս, ևթէ մէկ կողմէն՝ պէտքերու և ձգառմներու ճշխացումը ու միւս կողմէն՝ պակաս, սխալ, վեսաւկար և անպէտ բաներու խելահասութիւնը պատճառ են կերպով մը տառապանքի ածումին, այն առան քաղաքակիրթ մարդուն տառապանքը պէտք է կոչել գիտակից տառապանիք :

Գիտակից տառապանքը չի դադրիր սպառիչ ազդեցութիւն մը ունենալի : Բայց ան մնդ կը մղէ կեանքի աւելի զիւրասար պացմաններ գաներու . մի՞ր մէջ վառ ու կինդանի կը պահէ ասեղծագործերու հաւասար, պէտքերու, պակամներու, չարփներու դարմանը վնասուել կու տայ մնզի : Եւ ասոնք կը սահմանափակին տառապանքը, հետեւաբար կը նուազեցնեն նաև ուժերու սպառումը. կրկնակ յառաջդիմութիւն .— նախ, դարմաններու՝ այսինքն գիտական նորութիւններու ճշխացում, յիսոյ տառապանքի թիթեւացում: Երկու պարագային այ մարդկային կարողութիւնները կը դրուին կանոնաւոր անահետութեան մէջ :

Յառաջդիմներով, մարդկութիւնը կ'ըլլայ խելամուտիր չահերուն և իր կորուսններուն ու մանաւանդ իր տառապանքի պատճառններուն: Իսկ գիտակից տառապանքը շատ աւելի արդիւնաւոր անահետութիւն մը կ'ենթաղրէ, քան անգիտակից երջանկութիւնը:

Սակայ զատ, արդէն ծանօթ իրողութիւն է, վիշտը աւելի բարձրին և աւելի կատարեալին մղումը կը զնէ մարդուն մէջ: Վշտահարը դժգոհ մըն է իրերու վիճակին: Դժգոհութիւնը քաղաքակիրթութեան ազգակ է: Տառապանքը չարփի մը կամ պակասի մը խելամուտիւնն կամ չգոհացուած բաղձանքի մը կը յաջորդէ: Գանմէնք չարփը, պակասը, պակասը դարմանող միջոցները, ու մարդիկ ավտիքի պիտի տառապանքին:

Սրդի գիտութիւնը մեղ կը չանայ համոզիկ որ մարդուն ապերջանկութեան գիտաւոր սպառաւաներին մէկն ալ վերջամինաց վեսաւկար գործարաններու, հասաւղիներու մանրէներէն կազմուող թոյներու, սեռազին հասունութեան և ծնունդի շրջաններուն քատուկ դժուարութիւններու պէտք է վերազրել: Անա սրբագրալի բաներ նոյնիսկ մարդկային գործարաննաւորութեան մէջ: Ասոնց գարսմանումի միջոցները գտնելով, մարդ աւելի աւորդ ու երջանիկ պիտի ըլլար ուրեմն: Այսպէս կը հաւասաէ գոնէ գիտութիւնը:

Պէտք չէ բակ: — Քանի մարդիկ զարգանան, այնքան շատ կը տառապալին: Պէտք է մանաւանդ բակ: — Քանի մարդիկ զարգանան, այնքան լաւ կը նշմարեն չարփը, պակասը: Այս երկու նախադասութիւնները խմասով նոյն են զրիթէ: Բայց վերջինը կը նախլարենք, որովհետեւ ան յայննապէս մեզի կը հասկցնէ թէ զարգացումը կ'ընկերանայ ուղիղ ու սուր աւելութեան, ինչ որ յատկանին է գիտակից տառապանքին:

Ուղիղ ու սուր անսուզութիւնը ամէն բանի մէջ, պատճառներու, հետեւանքներու, գաղտնիքներու, աղէտներու, ապագայ մթութիւններու մէջ: Ասիկա արդէն անսեւական է, թէեւ քիչ մը տառապակեցնող:

Անսատներու մէջ բարոյական վիշտը շատ թիթեւ է և սահմանափակ: Նախամարդուն մէջ ալ՝ հարկու՝ այդպէս էր: Իսկ անսատունին ու նախամարդէն մինչեւ քաղաքակիրթ մարդը տառապանքի զարգացում մը կայ, բայց կայ մանաւանդ մտաւորական կարողութիւններու զարգացում մը: Ապացուցուած կարելի է նկատել ուրեմն որ մարդուն մէջ գիտակից տառապանքը քաղաքակիրթապէս աւելի կ'արժէ քան անսատնին մէջ կոյք երջանկութիւնը:

Ե. — Քաղաքակիրթ հասարակութիւններէն դէպի յիշամինաց համայնքները ելած առևննիս, ոչչագրաւ երեսիթ է նաև այն որ առաւապանք առաջացնող պատճառնին գիտակցութիւնը աստիճանաբար կը նուազի և կ'ոչչչնայ:

Հոգեբաննօրէն ու քաղաքականապէս ասրուկ ժողովութիւնները միշտ կը խորհին թէ իրենց մեղքերուն համար է որ կը հարստահարուէն, կը ջարդուին, սովամահ կը կորուին: Խամբինները երկնաւաք պատճեներ կը նկատն հիւանդութիւնները և բնական աղէսները: Իր մեռելին համար «հոգու հաց» չուուող հայ գեղջուկը անակնկալ պատռհասի մը վախր ունի միշտ: Վերջերս Կովկասի մէջ քոյերս կը պատահի ու Կարսի սնահաւաս հայ ժողովուրդը անկից փրկուիլ կը յուսայ «Եօին Վէրքի» պատկերով, զոր բերել կու տայ յասուկ պատգամաւորներով և որուն մեծ բնդուններութիւն կ'ընէ:

Սնհրամեցա չէ կարծեմ երկարել այս օրինակներու շարքը: Իրազութիւնը ան է որ մասաւրապէս աղքատը կամ չի գիտեր կամ սիսալ կը տեղականացնէ (localiser) իր ցաւերուն պատճառը: Կամ անգիտակից է կամ կէս զիտակից է այն շարժառիթներուն որոնք զինքը հոգեկան ու փեղիքական դրադութիւններու կը մասնին:

Արդ, համայնք մը իր ուժերը կը վասնէ այնքան շատ, որքան քիչ զիտակից է, կամ անգիտակից է իր առաւապանքի պատճառներուն: Որովհետեւ իր մասաւրական ու ֆիզիքական բոլոր արժէքներովք կը դասնայ գերի բնական աղէտներու, հիւանդութիւններու, կրօնական ու քաղաքական յիմարութիւններու, ընտանիկան առանդութիւններու, վայրագ բնագրներու ևն:

Հակառակն ալ ձիշդ է: Հասարակութիւն մը իր ուժերը կը անտեսէ այնքան լաւ, որքան շատ զիտակից է իր առաւապանքի պատճառներուն: Որովհետեւ կը ոորսի

սլաշտովանուիլ ամէն ահասակ բնական և բնկերային չարփներու գէմ:

Իսկ ինչ որ արդի քաղաքակիրթ մարդուն առաւապանքը կը կազմէ — զգուհութիւնը, յուսահասութիւնը, ներքին հոգեբանական պատճառները —, բնդ հանրապէս վերագրելի է այն համզամանքին որ մաքի յառաջացումին հաւ ուղիղ չի քաղեր բնկերային աւելորդութիւններու բարձումը:

Վեսաւկար դարձած գործարաններու ովէս, կան նաև՝ ներկայ փափանցումի պահին վրայ՝ փաւած ու վեսաւկար դարձած աւանդութիւններ կրօնական, անտեսական, քաղաքական: Զարգացած միաքը անոնց մէջ դրաւած՝ կը տասասի, որովհետեւ իր բարձր մասաւումը յնոող զիտական ճշգրտութիւններէն ոյնչ կը գանէ «գործնական» կոչուած կետնքին մէջ: Ան կը զանուի այնափոփ շրջանի մը մէջ ուր տասասպանքը ամէն ժամանակէ աւելի ուժերու սպառում և ուժերու սպառումը տասասպանք կը բերէ մարդուն, պատճառ և արդինք իրար ամբողջացներով: ուր սիսալ, պակաս, անապէտ, վեսաւկար բաններու հետաքրքրութիւնը կը ափրէ: ուր չարիք առաջացնող չարժառիթներու հետազոտութիւնը և ծանօթացումը կ'ընդ հանրանայ, ուր գիտական այլազան պահանջներու և անտրամարան աւանդութիւններու միջեւ կախը կը դասնայ աւելի և սուելի անողորմ ու կատաղի, — ցաւազին յեղափոխութիւն մը թէ՛ անհասասական և թէ՛ բնկերային հոգեբնանութեան մէջ:

Համեմայի է ուրիմնի, արդի բնկերային կարգերու գէշ յօրինուածութիւնէն կ'առաջազայի ժամանակակից ասուապանքը իր շատ մը բարդութիւններովք, հետեւարաւը նաև հաւաքական կրօնվին անօգուտ սպառումները, այնքան աղեաւառոր ժողովութիւններու գարգացումի և աճումի ակտիւտէն:

Ահա չարիքը :

Բայց չարիքին զիսամկցութիւնը կ'ածի զիսամկան զարգացումին հետ զուգահեռաբար : Այս լու է, որպէս տես զարմանութիւնը վնասելու կարողութիւնը կ'ոգեւորէ : Հետեւաբար սիստի զայ ժամանակ ուր մարդիկ սրբագրելով հին վայրենութենէ կամ մութ անցեաներէ մրնացած բնազդներ, կիրքեր, աւելորդ զործարաններ, փուձ աւանդութիւններ և յիշատակներ.— տառապանքը սիստի սահմանափակուի : Ընկերացին կարգերը՝ այն ատեն աւելի զիսամկան հիմնելով՝ սիստի չմեռցնեն, սիստի կենացացնեն մանաւանդ : Անօթութիւնը, պատերազմները, թալանը, կրօնական ու քաղաքական սարսափները սիստի վերնան աշխարհէն : Բնական աղջանները սիստի քիչնան, որովհետեւ զիստութիւնը անոնց առջեւ սիստի բարձրանայ սպանելի մը պէս ամուր, մեծ, անխորսակելի :



## IX.

ՄԵՐ ԵՐԱԶԸ ՈՐ Է ՆԱԵՒ ՄԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Լոյսերով և տառերներով նորհրդաւոր, անպերով և երկնալուրթով հովանուոր այս երկնազմանտին վրայ ուր մարդկացին կեանքքը կրնար գգրաղդ չըլլալ, ասուապանքը կը ափառափաէ :

Ցաւը միշտ նկատուած է յառաջդիմութիւններու ազդակ : Անշուշտ սիստի չ' աս : Բայց դարերով ձիգ թափուած է անոր հակազդելու համար . զարերու երազը կայ մեր եռեւ, խաղաղ ու երջանիկ գորութեան մը քաղցրութիւններուն համար :

Բնախօսապէս անվիճելի է այն թէ՝ հաճոյքը կ'աւելցնէ գործունէութիւն ու կրովը, վիշար կը նուազեցնէ գործունէութիւնն ու կորովը : Ուրեմն անվիճելի է նուեոր տառապանքի աստիճանական մեզմացումը սիստի չվրնասէ մարդկացին յառաջդիմութեան գործին : Բնդհակառակն, զայն աւելի սիստի ոգեւորէ :

Բանականութեամբ անկատար մարդը՝ տառապանքին ուղղակի հակազդելու համար՝ կը ձգուի իր միջավայրի և իր կեանքի նորոգութեան : Բանականութեամբ բարձր մարդը կատարելութեան կը մզուի, գանելու և ստեղծելու հաճոյքին միայն կառավարուած :

Քաղաքակրթութիւնը որչա՛փ մեծնայ, այնքան մտածումը ուղեղին մէջ կ'ըլլայ անհրաժեշտորէն ներկայ : Ու մտածող գլուխը արտադրելու համար պէտք չունի տառապանքի խոցող խթանին : Ստեղծագործութիւնը անոր էութեան անխուսափելի հետեւանքն է :

Քաղաքակրթութիւնն ընդլայնումին հետ սիստի սահմանափակուի ցաւերու պարունակը : Ապագայի մարդը՝

բանականութեամբ աւելի հարուսա՝ քիչ պիտի տառապի, չառ ներդաշնակ պիտի ըլլայ ինք իր մէջ, համերաշի պիտի ապրի իր նմաններուն հետ, պիտի չվասնուի, պիտի տառզագործէ միշտ։ Տեսակ մը երազ չէ առ, քանի որ երկրագունը ուր կը գտնուինք, տակաւին կը միտայ հոգեկան աւերներու և վեռեկտումներու կողինոյք։

Ի՞նչու չէ, տեսակ մը երազ . . .

Զգացն վիպասաններ նշանարած են որ մեծ վիշտերու ատեն հեշտալի թմրութիւն մը կը համակէ ենթական, ու երջանկութեան տեսարաններ կը լիցնեն անոր երեւակացութիւնը։ Իր սեւ արտօմութիւնը արցունքալ ու նիշերով զուրա տաղու տեղ, ան կ'ինաց խաղաղ ու հիւանդ անդպայութեան մը մէջ՝ ուր հագեկան խոստուիները կը փոխանակուին տարօրինապէս հաճելի մոռապատկերներով։

Թափփի։ «ՈՒԽԱԹ»ը հառաչերով չացաւ անապին աւերը որ իր մէջ և իրմէ զուրա տեղի ունեցած էր։ Ան մարած ինկաւ գերեզմանին վրայ ուր իր սերը թաղուած էր, և երազից ազատութեամբ ու սիրով երջանիկ, զործունէութեամբ ու մտածումով քաղաքակիրթ, ներդաշնակ ու համերաշի կիանքի մը պատկերները։

Սառած մարդը, կ'ըսեն, արևուին հաճոյքը երագելով կը միռնի։

Այսպիսի երազ մըն է նաև ան որ կ'ապրի ներկայ սերունդը։ Ընկերացն միջավացրի ցաւազին ձմկումներէն հերձանուած, զգոն, ան հեշտութիւն մը կը զգայ ապազայ նորագուած աշխարհ մը կառուցաներով իր երեւակացութեան առանձններուն վրայ։

Շատերուն համար արհամարհելի բան է երազը, խրօփին։ Եւ սակայն, ընկերացն արտօմական վերաճութիւնները բնդհանրապէս կը պարագնաք խանդավառորդն երազող և զգոն նկարագիրներու։ (G. Richard, L'idée d'évolution dans la nature et l'histoire, Appendice H. էջ 402)։

Ընկերացն կոչա սիսակներով հասաքրքրուող ամէն զլուխի մէջ կայ սրբազրուած աշխարհի մը երազը, ու կայ նաև մեր մէջ։ Թերեւս ան չառ մը կաղմերով թերի ու ցնորական է։ Ի՞նչ հոգ, մեր զժուհամիւնը՝ ներկայ ծոռու կը կոչա աշխարհէն՝ անմիջներուն հմնեւոր է։

Ու քաղցրաթիւնը զորկլ զգանք խորհերով լնկերացն կարգերու նորոգութիւնն վրայ, աւելի կը սասակացնէ գառնութիւնը զոր կը զգանք արդի հինգած ու դաժան ընկերացն կարգերէն՝ ուր առեւառորի մարդիկ իրարու աղիքով կը սնանին, ուր զէնքի մարդիկ իրարու արին կը խմնն, ուր հաւատքի մարդիկ սուտերով ու նախապաշտումներով իրար կը գերազանցին . . .

Ուժերու ներդակութիւնը ժամանակակից չարիք մին է։ Ուժերու ներդաշնակութիւնը գալիք օրերու վառքը պիտի ըլլայ։ Սնավ միայն կարելի պիտի ըլլայ մշակել՝ անսահմանօրէն լայն գետինի վրայ։ Սլավորաթիւնը, մարդկացն էւթեան ամէնին ազնիւ զգացումը, ճերմակ ծաղկի մը պէս գեղեցիկ։

Եւ այդ ծաղկիր պիտի աճի և սնանի Աշխատանքով որ հոգեկան ու մարմնական կորումի հարուստ արտազեցմն է։

Աշխատանքը ուժ է ամէն կենդանի էակի մէջ։ Վայրենին մէջ ան կ'արտայացաւուի մերժ զրական ու մերժ բացասական ուղղութեամբ, այսօր արդիւնք է ու վազը կորուս։ Ասօր համար էս որ վայրենին չի յառաջդիմն։

Քաղաքակիրթ մարդուն մէջ աշխատանքը ուժ է բատիմապատկուած։ Ան կընաց աղոյինաւորուիլ և՛ այսօր և՛ վազը, ներդաշնակաւորելով այսօրվ վազուան հետ։

Իսկապէս, զիսական և բարցական հողի վրայ կատարուող աշխատանքէն գուրս՝ ևս չեմ զիսեր բան մը որ մեզ կարենայ կապել սեղմօրէն մեր պապերուն ու թռոներուն ու մեր ժամանակակիցներուն։

Ու մարդու մը կեանքին մէջ ալ եթէ կայ թել մը՝  
ձգուած պատասնեկան վառ օրերէն մինչեւ ծերութեան  
նուազ օրերը, երէլը և այսօրս ազատ հաղորդակցաթեան  
մէջ դնող, դպրոցը արհեատանոցին հետ հաշտեցնող, —  
բացասական շարժումներէ գերծ և արդինաւոր աշխա-  
տանքի թեմնէ այդ, անհատական և ընկերացին նպա-  
տակներուն համապատասխան :

Ուժերու ներդաշնակութիւնը պիտի իրականանաց :  
Անհատը և ընկերութիւնը ներհատէ ձգտումներ պիտի չու-  
նիսան և իրենց կեանքը ամբողջապէս պիտի ենթարկուի  
բանականութեան : Սյս ցանկալի վիճակին պիտի մօտե-  
նանք հետզհետէ մարդկացին գործունէութիւնը զաերով  
հակասուկան սպառիչ շարժումներէ . հետզհետէ աշխա-  
տանքը ընկեր աւելի ընդհանուր, աւելի յառաջդիմական,  
աւելի զերծ աւելորդ ու ձախորդ վասնումներէ :

Աշխատանքքը՝ մեր ժամանակակիցներուն մէջ յաճախու-  
րանականութեան դէմ, գալիք օրերու մարդուն մէջ պիտի  
ըլլայ բանականութեան հետ, ու պիտի համարեէք ըլլայ  
ձշմարփտ սաեղծագործութիւն :

Ան կարելի պիտի ընէ զանտգան նկարագիրներու և  
կամքերու փոխադարձ թափանցողութիւնը : Անով միա-  
քերը իրար պիտի ցողացնեն, ու մթին խորչեր պիտի չմը-  
նան փոխադարձ համկացողութիւնը գուռարացնող :

«Հասկնալ ուրիշները, ինքզինքը ուրիշներու հետ  
ներդաշնակութեան մէջ զգալ է», կ'ըսէ ֆրանսացի վիկի-  
ոսիա մը : Իսկ մնաք կ'աւելցնենք որ համեստարու համար  
ուրիշները, պէտք է ուրիշներու պէս և հետ աշխատի :

Մուլութիւնը աններդաշնակութիւն մընէ ընկերու-  
թեան մէջ, ինչպէս ցաւը աններդաշնակութիւն մընէ հո-  
գեկան կամ փոփքական կազմին մէջ :

Մոլը չի համեստար կեանքը, կը դաւաճանէ իր և ընկե-  
րացին ուժերուն, ինքնասպան մը չէ միայն, ընկերասպան  
ալ է : Ներկայ ընկերութիւններն ալ զգացած են այս :

Ապագայի մարդը պիտի աշխատի գիտակցօրէն ու  
պիտի բոէ . «Իմ աշխատութիւնս ուրիշները կ'ամերգացնէ  
և ուրիշներու աշխատութիւնը զիս կը մնեցնէ : Անսնք իմ  
մտածելու, զգալու, գործելու շրջանակը կ'ընդլացնեն, ևս  
անոնց յառաջդիմութիւնը կը ճանամ զիւրին և հաճելի  
ընել : Անսնք ինծի աղատութիւն կու տան ու կը պաշտ-  
պանեն զիս վասնգներու առջեւ, իսկ ես անոնց կորուր  
կ'ուղեմ ճոխացնել :»

«Հնարը, պիտի խորհի ան մեզի համար, իրենց  
երակներուն արիւնը, իրենց ուղեղի և ջրպերու կորովը կը  
վասնէին ապարդիւն, և այդ բանը յիմարութիւն չէն  
նկատեր : Բաց երբ մէկը մասնանիշ կ'ընէր ամբոխն մէջ  
տարածուած սիսաներն ու սուակըր, զայն խենք կը կո-  
չէին : Խեղձները չէն կընար գուշակել գասողութեան այն  
շեղաշընումը որ այսօր մեզ կը մղէ յիմար նկատել ով որ  
իր սիսական և ընկերացին ուժերէն մաս մը կը պակս-  
ցնէ, ու խորհող կամ զիտուն կոչել ով որ սիսալ մը կը  
սրբազրէ, պայմանն ով որ ընկերացին ուժերուն մէջ աւելի  
կոստաբեալ անսանութիւն կը մտցնէ :»

Ապագայի ապրող սկրող պիտինդը պիտի ապաստի ան-  
նպատակ և անիմաստ աւանդութիւններու գերութենէն :  
Ան պիտի գիտնաց որ կմախքները փոսերէն դուրս հանե-  
լով ոչ ինքզինքը և ոչ ալ զանոնք երջանկացնել, ողե-  
ւորել կրնայ : Ու բնազդական կիրքերէ տարուերուն մէջ  
պիտի չընէ իրական յառաջդիմութիւնը, ինչպէս կ'ընէնք  
մնաք պայօր :

Անհատական կարողութիւնները կենսունակ ու թարմ՝  
իրենց բազր այսազնութեանքը արտայացուերու նաև  
բառութիւնը պիտի ունենան :

Աւանդապաշտ և ամբոխային զգացումները իրենց  
ճնշող աղդեցութեան տակ պիտի չինզդեն նկարագիրնե-  
րու, միտքերու, գործունէութիւններու աղատութիւնը :

Եւ ազատութիւնը պիտի սգեւորէ զանազան ուժերու միջնու ներդաշնակութիւնը, ոչ կոփան ու սպառումը:

Դժգոհները կը շատնան: Կատարելութեան ձգտումը օրէ օր աւելի ուժգին թափ մը կը ուսանայ անոնց մէջ:

Այս սրբագրելի աշխարհն հանդէպ զայրոյթով, առեւթեամբ, ցաւով, արհամարհնանքով ու բաղրագով լցուած, անոնք կ'երագեն բնկերային կեանքի և միջավայրի նորագութիւն:

Ցորչափ անհատը՝ զերծ ամէն կաշկանդումն, ներդաշնակ ու գիտակից լինքն իր մէջ, ձգտումներով ու մտածումներով բազմազան, իր կարողութիւնները յի անակեւը արդիւնաւորապէս.

Ցորչափ աշխատանքը՝ մտաւոր թէ ֆիզիքական՝ չի դառնար մարդոց մէջ միութեան գիծ մը՝ սահմանափակելու համար ներհակութիւններէ, առաջացող վատնումներու չափը, և չի դրուիր այնպիսի վիճակի մը մէջ ուր յագնութիւնը նուազի և գործունէութիւնը անի.

Ցորչափ բնկերութիւնը իր գոյութեան զանազան արտարայտութիւններուն մէջ ուժերու խելացի անտեսութիւն չի մատներ, չնչելով ամէն աւելորդութիւն և լայն անդապու ամէն քաղաքակրթական ձեռնարկի.

Ցորչափ ան կ'անդամալուծէ անհատական ուժերը իր միարութիւններուն մէջ, ու գիտութիւններու ծառալումը կը խափանէ բիրս դժուարութիւններով.

Ցորչափ հասարակութիւնները կը մնան ոչխարային նախադպութեան ենթակաց, ձուլելով իրենց կարողութիւնները միակ և անփոփոխելի կաղանքարի մը մէջ և այսպէս սպաններով կամքերու և միտքերու այլազանութիւնը.

Ցորչափ անոնք անիմաստ և անարժէք աւանդութիւններու յաւերժացումին համար իրենց կենսական կորով կը սպառէն մեծ չափերով.

Ցորչափ պատասխանատութեան զգացումը կը մը-

նայ չպթայուած հուաքական սեղմօրէն միօրինակ հոգեւրանութեան, և անհատը կը մնայ զուրկ սեփական կամքէ, և պատասխանատութեանէ, անդիտակից ու գերի.

Ցորչափ քաղաքակրթութեան առաջացումին հետ սպառիչ ասաւազանքը չի նոռազիր բնկերային չարիքներու բարձումավ.

Խորհուղ ու քրանող մարդիկ, միշտ դժգոհ, միշտ յասուծ ապագայ յայսերու, իրաւոնք պիտի ունենան իրենց զայրոյթի, իրենց արամութեան, իրենց առելութեան, իրենց արհամարհնանքի, իրենց բաղրագի պահերաւն բացագանչելու անօրինակ թափով

— Մենք այս աշխարհնեն չենի . . . :

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

I.

Աւմերու ՏԵՍՏԱՐԺԻՆ անհատական կեանի մէջ :

Ա .— Շարժումը միշտ ուժ է , ըլլայ մտաքին կամ մարմինին մէջ : Մասւոր ու մարմնական ուժերը իրարմէ տարբեր բաներ չեն էւթեամբ և իրարու կապուած են սերա աղերսով :

Բ .— Ուժերու անսահսութիւնը իրը զիսակից , իրը բնագրական և իրը բնախօսական զիձակ : Քաղաքակրթութիւնան հետ ան հետզհետէ կր բարեշրջուի : Յառաջդիմութիւնը աւելորդ վասնութիւներու սահմանափակում մըն է :

Գ .— Տնտեսելու զգացումը քաղաքակրթական բաւարարութեան պատճառ : Ամէն սաւզդագործութիւն ուժերու անսահսութիւնը կր զարգացնէ : Ընկերութիւնը կր սպառէ անհար :

Դ .— Անհատին մէջ կարողութիւնները ընդհանրապէս ներդաշնակ են :

II.

Աշխատանի ՏԵՍՏԱՐԺԵԱՆ գաղտփարով բացարուած :

Ա .— Աւելորդ ու ձախորդ շարժութիւնները սրբազրել կր նշանակէ անսահսույթ կրովիք : Աշխատանի մէջ զործունելութիւնը , արագութիւնը և զիւրութիւնը , վարպետութիւնը և աշկերտութիւնը , յագնութիւնը և հանգիստը կր բացարարութիւններու գաղտփարով : Թէ՛ զործունելութեան և թէ՛ հանգիստ պահերը երկարածգերու չէ :

Բ .— Աշխատանի բաժանումն ալ անսահսութեան գաղտփարին վրայ հիմնուած է :

Գ .— Մեթօսար աշխատանի մէջ աւելորդ սպառումներու նուազութիւն մըն է :

III.

Աւմերու ՏԵՍՏԱՐԺԻՆ բնկերալին կեանի մէջ :

Ա .— Ընկերային կեանքի ամէն արայացրութիւն արդիւնքն է կենսական կրովիք մը որուն աւելորդ ու ձախորդ սպառութիւնը պէտք է սահմանափակել՝ յառաջդիմութիւնը կարելի և զիւրին լնելու համար : Քաղաքակրթութիւնան ընթացքը կը դանդաղի կամ կ'արագանց ընկերային ուժերու վասնումով կամ տնտեսումով : Մարդկային նպասակը քաղաքակրթութիւնն է , իսկ ձամբան բնագրէն զէսի բնականութիւն :

Բ .— Հաւաքական կեանքի ամէն արայացրութիւն ունի միշտ սպառիչ մասեր՝ տարափոխիկ : Քաղաքականութիւնը աւանդութիւններու և բնիկ ու օտար ամբոխներու աղջեցութեան տակ : Ամբոխային բնագրականութիւնը զինորականութեան մէջ : Քաղաքական չաներու , կախներու , սրբար զգացութիւններու սպառիչ հանգամանքը :

Գ .— Տնտեսական մրցումը , սրտերազմական կիրքերու քիչ մը մեզմացած ձեւը , ամբոխայնութեան և քաղաքակրթական յետաշրջումի պատճառ : Աղքատը հոգիսվալ աղքատ է :

Դ .— Կրօնական զգացումը , տարափոխիկ յուզում , աղղագանութեան թշնամի , աւանդութիւններու սիրահար , մարմնապէս և հոգեալիս սպառիչ է :

Ե .— Գիտական ծանօթութիւններու և ընկերային յիմարութիւններու սպառիչ պայքարը մանուկ զիւրիներու մէջ : Գէ՛ միշտակները կր պակսեցնեն կորովը և կր զանդաղիցնեն զատափարակական գործը :

Զ .— Աւանդագախութիւնը և սամկութիւնը իշխուներու մէջ և անոնց սպառիչ հանգամանքը :

Է .— Պերճանքը , ալքոլը , ծխախոսը , մօտան , օժիտը պէտիր դառնալով՝ սկրունդներ կը սպաննեն : Զնից ցէ՛ք ամէն ինչ որ կը սպառէ :

IV.

Աւժերու տնտեսութիւնը լինկերական կեսների մեջ (չար.)

Ա. — Անհատները՝ սահմանափակ ուժով աւելի քաղաքակրթիչ, քան համայնքները՝ զանգուածային ուժով։ Անոնք ասոնցմէ աւելի լաւ գիտեն տնտեսել իրենց կորովք։ Ամբոխային անհատի մասին չէ մեր խօսքը։ Մարդ ընկերութեան մէջ երբ կը մտնէ, կը միտէ առաւելապէս ու կը սպառէ թէ՛ իր և թէ՛ ուրիշներու ուժերը։ Ասպացուցուած սիսալին դէմ կոռուկը սպառիչ է։ Ընկերութիւնը հակամարտ ուժերու ասպարէզ, ուր յաղթութիւն ու պարաւոթիւն կրապառեն հաւասարապէս։

Բ. — Ընկերային ատելութիւնը՝ նորութիւններու գէմ սրատձառ եղած է որ շատ մը գիտական ու բարոյական սկզբունքներ անհետին։ Ընկերային քարացած կարգերու հետ ուղղակի առնչութիւն չունեցող նորութիւնը աւելի դիւրօքն ծաւալած է։ Ընկերային գիտութիւններու յատահացութիւնը սպառնացող չարիք մը պէտք է նկատել։

Գ. — Ուժերու անտեսութեան գաղափարը ուզիղ, կարճ, հարթ ու նուազ դիմագրութիւն ցոյց տուող ձամբան է ուրիշ պէտք է անցնին անհատներն ու ընկերութիւնները։

V.

Նմանելու բնագրը եւ տնտեսութեան գաղափարը

Ա. — Անամսական խումբերու և բնագդական համայնքներու մէջ նոգերանական սեղմ միօրինակութիւն մը կայ, թնամի նորութիւններու և այլազանութիւններու։ Քաղաքակրթ հասարակութիւններու մէջ այս չարիքը մեզմացած է։ Քաղաքակրթութիւնը անհատական կարողութիւններու ազատ ու այլազան արտայայտութեամբը միայն կ'ըլլայ կարելի։ Անձուկ նմանողութիւնն հառեւ անք

է հաւաքական եստափութիւնն ու աւանդապաշտութիւնը, որոնք քաղաքակրթութեան յառաջացումն հետ կը տկարանան։

Բ. — Կամքերու, միտքերու, նկարագիրներու այլազանութիւնը հաւաքական կազապարի մը մէջ ձուլելով, ընկերութիւնը ինքզիմքը պակասաւոր կ'ընէ։ Հին կեանքի հատքերը, իրը գոյութեան բաղկացուցիչ մասեր, հաճելի են և նորութիւններու թշնամի։ Անոնց համար առաջածած գգացումները սպառիչ են և դէսի նախնականութիւն կ'իջեցնեն մասաւոր գործունէութիւնը։ Երկու բան 1)-Անցեալին նմանող համայնքը իր ուժերը կը սպառէ, 2)-անցեալը ապրակցուի տակ ձգող համայնքը իր ուժերը կը տնտենէ։

Գ. — Ուժերու այլազանութիւնը, մահաւանդ նոր քաղաքակրթութիւնը սկսող համայնքներու մէջ, կը նշանակէ ուժերու ներճակութիւն։ Ասկէց՝ զանազան արինուու յեղափափառութիւններ, նորէն սպառիչ։

Դ. — Ընկերութիւնը մեքինաց չէ, և այս իսկ սպառաւով անոր ուժերու մթերքին մէջ կարելի է մտցնել գիտական չափերն ու լշանները։ Այսպէսով միայն անօգուտ սպառումները սահմանափակերու հնարաւորութիւնը պիտի տնինանք։

VI.

Աւանդապաշտութիւնը եւ տնտեսութեան գաղափարը

Ա. — Մարդուն մէջ կան անսամսական շրջաններէ մը նայած գործարաններ, այսօր անվացուն և աննպատակ։ Ֆորմարանային աւանդապաշտութիւն։ Ընկերութեան մէջ կան խմատէ և անհրաժեշտութիւնէ ինկած աւանդներ և համապատասխան նոգեկան վիճակներ։ Հոգերանական աւանդապաշտութիւն։ Բնագդական վիճակ է աւանդապաշտութիւնը, որուն դէմ ո և է չարժում «զայթակդութիւն» կը կոչուի ոսմիօրէն։

Բ. — Մանուկին և ընկերութիւնն յիշողութիւններուն մէջ երբ անհամապատասխան նորութիւն մը կը մանէ , կույս մը աեղի կ'անմենայ : Անցեալը ներկային թշնամին է :

Գ. — Աւանդութիւնները՝ խմառակ , և անհրաժեշտութիւնների նշկած՝ վերջամասացութիւն աղ կը կռչուին : Ընկերութանական ամէն երեւոյթի մէջ կան երկու մասեր .— Երբին հազերանականը , արտաքին առարկայականը : Առաջինը կը կրասուի , երկրորդը կը աեւէ : Երբեմն աղ արտաքին ձեւը տեւելով՝ իր հնատ տեւական կ'ընէ նաև ներքին իմաստներ՝ արժէքէ վաղուց ինկած :

Դ. — Աննարատակ , անպաշտօն , անխմաս , անարժէք աւանդներու յաւերդացումը կը պահանջէ հոգեկան և մարմնական ձիգեր .— անօգուտ սպառում : Աւանդութիւնները բնազդականութիւնն կ'իջևնին ընկերութիւնը՝ յիսաղարձ սպառիչ շարժում : Աւանդապաշտ միտքերու և նորոգուած միտքերու բազիսումին՝ ուժերու միծ վասնում : Սխալը կրինուելով՝ աւելի կը զօրանայ , որպէս աւելի սպառիչ կը դառնայ : Աւանդութիւնը կը սպամնաւորէ հաւաքական հսասիրութիւնը .— ընկերային կրտով անդամական ծաղ:

## VII.

Պատասխանառութեան զգացումի և հետեւութեան գաղափարը

Ա. — Հոգերանական գերութիւն և հոգերանական աղացութիւն : Մէկը յատկանին է յատանաց համայնքներու կեանքին ուր պատասխանառուութիւնը հաւաքական է : Միւսը յատկանին է քաղաքակիրթ . հասարակութիւններու կեանքին , ուր պատասխանառուութիւնը անհամապատական է : Անհամական պատասխանառուութիւնը կ'ածի և հաւաքականը կը նուազի քաղաքակիրթութիւնն յատաջացումով : Յետանաց համայնքներու մէջ միծառուները աւելի շատ աւանդապաշտ են և նետեւորար անհամական պատասխանառուութիւնէ միծապէս զուրի :

Բ. — Գիտակից , աղաս , պատասխանառու անհամապատասխանութիւններու չառութիւննը ընկերութիւնն մը մէջ գորութիւնն նշան է : Հակառակին աղ ձիչտ է : Քաղաքականութիւննը կը ճոխացնէ անհամապատասխան գիտակցութիւննը , աղացութիւննը , պատասխանառուութիւննը , բան մը որ կարողութիւններու անտեսութիւնն ըսել է :

Գ. — Փոխանցումի պահը յատկանշուած է առ անդութիւններու մասին տարակոյսով , գժգոհ նկարագիրներու երեւուումով , անհամապատասխանութիւններու կազմաւորում մավ : Ժամանակակից սերունդին տառապանքը երկաւ էական պատճառ ունի .— գործի և մասածումի անհամաձայնութիւնը , անհամապատասխան անպատասխանառու իրանքէն անջատումը : Այս վերջին պարագային՝ մինակութիւնն չարչարանքը որ ուժերու անտեսութիւնն անսակեալէն բիչ նշանակելի է :

## VIII.

Մարդկային տառապանքը ուժերու հետեւութեան տեսակետեան

Ա. — Տառապանքը կ'առաջապացի սէտքերու , ձգութիւններու խափանուելին : Աշխարհը՝ որ կը զանաց գոհնացնիկ զանանք , հակամարտ կիրքերով ընկերական միջավայրն է աւելի քան անքան բնութիւնը : Իրը այս՝ տառապանքը ընդհանուր է մարդկութիւնն մէջ :

Բ. — Մանուկը և զարգացածը , վայրենին ու քաղաքակիրթը , գիւղն ու քաղաքը բազդանելով , կը տեսնենք որ տառապանքը կ'ածի մարդկային յատաջդիմութիւնն հետ : Եւ այս անոր համար որովհետեւ կ'այլազտնին ու կը ճոխանան ընկերական թէ անհամապատական զգացուները , որնք միշտ չեն գոհացուիր , և կը ճանչցուին տառապանք առաջացնող պատճառները :

Գ. — Տառապանքը կենակական գործունէութիւնն մէջ նուազում կամ անկանութիւն կը բերէ .— արինի շրջանառութիւնը կը զանզաղեցնէ , չնչառութիւնը տարուն

կ'ընէ , բարեխառնութիւնը կ'իջեցնէ , մարտղութիւնը կը  
խանդարէ , շարժումները կա՛մ կը դադրեցնէ կա՛մ կը  
սաստկացնէ :

Դ . — Քաղաքակրթութեան հետ տառապանքի աճու-  
մը չենք կրնար ազագայ մեծ վտանգ մը նկատել : Գիտա-  
կեց տառապանքը կ'ենթադրէ դարձմաններու ձոխացում , -  
ցաւերու սահմանափակում : Երկու պարագային ալ ուժե-  
րու անտեսութիւն :

Ե . — Տառապանքը զգացում մըն է գիտակից , կէս-  
դիտակից և անգիտակից : Ուժերու սպառումը կը շատայ  
քանի վար իջնենք : Ժամանակակից տառապանքը կը րիփ  
ընկերացին կարգերու գէշ յօրինուածութիւնէն : Սրբազ-  
րուելու յօրսեր :

### IX.

Մեր երազը որ է նաև մեր եզրակացութիւնը

Տառապողներու և դժգոհներու երազը . — Ուժերու  
ներդաշնակութիւնը և աշխատանքը . — Ազագայի մարդը :



# Վ Բ Ի Պ Ա Կ

Էջ	Տառի	Ախալ	Շիւակ
34	17	Սօսան	Մօսան
35	20	Վերմագիրին քաղ պակաս է (Եար.)	
40	24	Կոփւ բնութեան գէմ, կոփւ ընկերութեան դիմ ( ընդգ- ծուած երեք բառերը պա- կաս են)	
41	12	գիտուններու	գիտութիւններու
43	4	կը տանին - գիտակաքա- զա...	կը տանի. գիտական - քա- զա...
43	14	բարութեան	բարօրութեան
48	28	նոյնադէպ	նոյնասիպ
49	20, 30 (2)	սնդգամ) պահպաններու բնագդ	սնահանութեամբ բնագդ (instinct de conservation)
50	1	այն	այդ-
50	33	սպաւի	սպառէ
54	22	խափանելով	խափանուելով
55	3	դրսւած	տրսւած
57	19	համոզուած են	համոզուած
57	21	ուտելիքներու	ուտելիքներու
62	13	եկած	ինկած
62	16	հակադրական	հարկադրական
63	28	այս	այսօր
66	3	արդիւնաւոր	արիւնուոր
82	23	վատնութեամբ	վատութեամբ
88	23	եւ թէ	եւ
82		1 եւ 2 սովերը ջնջեւ եւ տեղը դնեւ (Esquisse d'une morale sans obligation ni sanction. p. 224)	



# ԿԵՐՄԻՔ ՏԵՏՐԱԿԱՆԵՐ

(ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՐԱՎԱԶԱՌԱՆՑԻ)



1. ՄԵՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱՏԱՄԻ 4 Պ.Հ.
2. ԳԵՐԵԶՄԱՆ ԱՎԱՐԱՐԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ 2 »
3. ԵՄ ԼԵՓԻ, ԵՄ ԽԵԹԻՇԻՐ, ԴԵԳԱԼՄ 3, 1/2 »



ԳԻՆ 3½ ԴՐՁ.

